

17169

5

9(47.925)

S-44

1345

97



9(47.925)

S-44

ՅԱԿՈՒՄ ՏԷՐ-ՅԱԿՈՒՄԵԱՆ



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐՋԻՆ ԱՂԵՏԸ

ՔԵՄԱԼԱԿԱՆ ԱՐՇԱՒԱՆՔԸ, ԿՈՐՄԻ ԵՒ ԱԼԷՔՍԱՆԴՐՈՒՍՈՒԼԻ
ԱՆԿՈՒՄՆԵՐԸ, ՀԱՅ ԲԱՆԱԿԻՆ ՔԱՅՔԱՑՈՒՄԸ,
ՅԱՐՁԱԿՄԱՆ ԵՒ ՔԱՅՔԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
ՊԱՆՇԵՎԻՔԻՆ ՏԻՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ

ԵՏԻՊ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԵՐ, ԳԻՐԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՐՈՒ
ԵՒ ԲԱԶՄԱԹԻՐ ՊԱՏԱԽԵՆԵՐ

ՀՐԱՏԱՐԱԿԻՑ՝ ՄԻՔԱԹԻ, ՏԷՐ-ՍԱՀԱԿԵԱՆ

17169



Supra. W. ST. P. 0020000 1921
n. 00100
1921

20 JUL 2013

16150

Ն Ա Խ Ա Մ Ո Ւ Տ



Հայաստանի վերջին աղէտը այնպիսի վէրք մըն է որ երկար ատեն պիտի կոտտայ, եւ պիտի բզբտէ մեր սիրտերը, վասն զի, մեր ամէնէն ուժեղ ակնկալութեանց մէկ բուպէին, մեր սիրելի նորաստեղծ հայրենիքը ոտնակոխ եղաւ թշնամիէն, զոր կարելի էր միանգամ ընդ միշտ փրճացնել, եթէ սակայն դաւաճանութիւնը չամապարէր զինակցիլ Քեազիմ Բարապէթի թանակներուն:

Հայաստանի դէմ թրքական արշաւն ու երիտասարդ հանրապետութեան բայրայունը ահա որ դէպք մըն է որուն ըլլոր մանրամասնութիւնները անձկութեամբ կը փնտաւին ժողովուրդէն: Ճիշդ այս պատճառով է որ անհրաժեշտ կը համարենք ներկայ աշխատութեամբ ամփոփել եւ համադրօրէն գօղել իրարու դէպքերն ու փաստերը:

Այս գործը որ անշուշտ անթերի չի կրնար ըլլալ, աշխատած ենք կարելի չախով լիակատար ընելու, եւ այս պատճառաւ օգտուած ենք ո՛չ միայն Հայաստանի ու Թիֆլիսի թերթերէն, այլ խորհրդարանական վիճարանութեանց ամիփոխուներէն, դիւանագիտական գաղանի թուղթերու հրապարայումէն, միլիական հրատարակութիւններէ եւ **Վերջին Լուրի** յատկապէս Հայաստան դրօշմ եւ վերջին աղէտին ակնմատես եղող թղթակցին՝ Պ. Յ. Մուրատի ինչպէս նաեւ ուրիշ իրագեկ անձնաւորութիւններու անձնապէս մեզի տրամադրած ծանօթութիւններէն:

Պիտի զգուշանանք բայարձալ վճիռներ արձակելէ, ալ պիտի ջանանք իրողութիւնները մասամբ վերլուծելով, աւարկայօրէն ներկայացնել եւ եզրակացութիւնները թողուլ որ ընթերցողը հանէ:



2801-2002

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ ԱՂԵՏԵՆ ԱՌԱՋ



— I ԹՈՒՐԲԵՐԸ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԸ

Հինէն ի վեր Թուրքերուն համար ամէնէն ատելի բանը եղած է Հայաստանի մը գաղափարը: Անոնք ամէն բանի կը հաւանին, ամէնուն թողատու կը գտնուին, բայց երբ կարգը հայերու և Հայաստանի դայ, անսովոր մոլեգնութեամբ մը կը փրփրին: Անոնք կը հաւանին ամբողջ Բուսնիլի կորուստին, կը վարժուին Իզմիրի անջատման և Փոքր Ասիոյ օտար գրաւումներուն, բայց ակռաներով իսկ կը կռուին երբ կարգը թիզ մը հող տալու դայ Հայաստանին:

Այս պատճառով իսկ Հայկական ամէն շարժում, նոյնիսկ գաղափարականը, խեղդուած է արիւնի ծովի մը մէջ: Ապա ինչ Լամբրտի սրած ջարդի քաղաքականութիւնը սահմուկեցուցիչ կատարելութեան հասցուցին անոր քաղաքականութեան հարազատները որ կը կոչուին «Ներտասարդ Թուրք»:

Հին կամ նոր Թուրքիա՝ մէկ քաղաքականութիւն ունի Հայոց հանդէպ, — բնաջնջել՝ խափանելու համար անոր իրաւապահանջումը: Այս դժոխային մտահոգութեամբ էր որ համաշխարհիկ պատերազմին առիթը շահագործելով, Թուրքերը ուղեցին արմատապէս լուծել հարցը, աւերելով ու ամալացնելով Արեւելեան Նահանգները, և այն ամէն համայնքները որ հայ էին:

Ինչու և այս մոլեգն անհաշուութիւնը:

Նա կը կարծեմ երկու պատճառով.

Նախ՝ որովհետեւ կազմուելիք Հայաստանը այն պատուարն է որ իրարմէ պիտի անջատէր Թուրքիան՝ իր ծնուցիչ մայր-երկրէն՝ Թուրանէն, առ որ կը ձգտին անոնց ամբողջ իրակայները: Հայութիւնը փուշ մըն էր համաթրքութեան կողք միտուած:

Երկրորդ, որովհետեւ Հայերը երկրին ամէնէն անպաշտպան ու—ցրուած ըլլալուն—տեղաբնակ տարրն ըլլալով. հայոց կոտորածները անպատիժ սրախաղութիւններ գարծած են հինուոց ի վեր, և որովհետեւ Հայոց «պաշտպան» տէրութիւնները միշտ լքած են մեզ՝ սեփական շահերու ստացումով, Թուրքերուն համար անմարտելի է հայկական խլրտումը, այն բնագրական զայրոյթով զոր կը զգան արեւելեան իշխանները՝ սերնդական ստրկուհիի մը բմբոստութեան առջեւ:

Այս հողերանութեամբ էր որ պարտութեան և զինագուլի կնքումին վաղորդայնին իսկ Թուրքերը, պաշտօնական թէ անպաշտօն ամէն միջոցներով ոգորեցան Հայաստանի կազմութեան դէմ, և Հաշտութեան Վեհաժողովին ներկայացուցած իրենց նշանաւոր յիշատակագիրներուն մէջ բարեհաճեցան հաւանիլ միայն սահմանի պարզ սրբազրութեան մը:

Նա որպէս զի ժողովրդային հանգամանք մը տրուի Թուրքիոյ բաժանման դէմ եղած բողոքին, կազմուեցան Բուսնիլի և Անատոլի իրաւունքներու պաշտպան միութիւնները որոնք սկսան բողոքել նաև Հայաստանի մը կազմութեան դէմ, պնդելով որ այդ հողերուն մէջ Հայ չկայ, այլ միայն ի սլամներ:

1919 Յուլիս 23ին Էրզրումի մէջ համաժողով մը կազմեցին պատմական հայկական նահանգներու իսլամ կազմակերպութիւնները և Էրզրումի այս համաժողովն էր որ եղաւ կորիզը միլիթի շարժման որ նոյն Սեպտեմբերին Սեբաստիա գումարուած համաժողովին որոշմամբ յանդեցաւ Բէմալական կառավարութեան հաստատման: Այս համաժողովները քուէարկեցին օսմանեան երկրին անանկմիտելիութիւնը և 1919 Հոկտեմբերին Մուսթաֆա Քէմալ յիշատակազեր մը յանձնելով Ամերիկացի զօրավար Հարպօրտի կ'ըսէր թէ «Օսմ. հայրենիք կը իստուրուի կայսրութեան այն բոլոր երկրաւաները որոնք Բ. Իսլամ և Ինքնակազմներու միջեւ 918 Հոկտ. 30ին կնքուած զինադաշտի պահուս կը գտնուէին քրիստոնէական սիրապետութեան շակ»:

Այսպէս, Թուրքերը կը հաւանէին կորուստին միայն այն տեղերուն զոր թշնամին ստորոյ գրաւած էր, իսկ մերժելով

Իզմիրի, Թրակիոյ, Կիլիկիոյ և Հայաստանի մասին ըլլալիք ու և է անջատողական կարգադրութիւն, կը սպառնային ցվերջ կուսիլ այդպիսի ձեռնարկներու դէմ:

Այսպէս ուրեմն, ինչպէս Ապտիւ Համիտ և Իթթիհատ, պարտեալ Թուրքիան ալ իր մահամերձիկ տագնապններուն մէջ կը վճռէր չտալ Հայաստանը: Անատոլուի կառավարութեան կազմութեան նպատակներէն մին էր նաև սաղմնուող Հայաստանը վիժեցնել և պայթեցնել:



2—ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԷՄ ՅԱՐՁԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Թուրքերը յուսահատած արեւմուտքէն, բնականաբար ուղեցին իրենց քայքայուած քաղաքականութիւնը զօրացնել և արհրդային Ռուսիոյ մերձենալով:

Երբ Պաշէվիքներու միանային՝ իրենց ճակատագիրը կապած կ'ըլլային մեծ ազգի մը որ կրնար հաշուեյարդարի պահուն նպատեղ իրենց: Ասիկա կրկնութիւնն էր 914ի «իմաստութեան» սրով Իթթիհատ երկրին ճակատագիրը կապեց Գերմանիոյ բաղդին: Իսկ Մոսկուա ալ կրնար օգտուիլ թրքական այս ինքնամատոյց մեծարանքէն, սպաննալիք մը աւելի խրելու համար «քարիթալիստ» Եւրոպայի կողին:

Բայց Բէմալի ձեռքը Լէնինի ձեռքին զօղելու համար հարկ էր վերցնել Հայաստանը: Այս պատճառաւ Անատոլուի կառավարութիւնը 920ի սկիզբը սկսած էր գործնապէս զբաղիլ Հայաստանի արշաւանքին ծրագրով: Ասիկա կը փայտի նաև «երեք գաւառ»ներուն Թուրքիոյ կցումին իրենց երազը որ 918ին իրականացած էր պահ մը:

920 Ապրիլ 20ին էր որ Էրզրումի մէջ Քարապէքիբ դաշինք մը կը կնքէր Ազրպէճանի հետ, փոխադարձ օգնութեան հիմին վրայ: Թուրքիա յանձն կ'առնէր զինուորական միջամտութիւն այն պարագային երբ Հայաստան յարձակէր Ազրպէճանի վրայ, իսկ Ազրպէճան նոյնը պիտի ընէր երբ

Թուրքիոյ արեւելեան նահանգները տրուէին կամ կցուէին Հայաստանի:

Մայիսին Էնկիւրբի պատուիրակները Մոսկուա կ'երթային համաձայնութիւն մը կնքելու համար:

Այս պահուն, հայկական ճակատի հրամատար Քեազիմ Քարա Պէքիբ փաշա արդէն իսկ կ'աւարտէր իր զինուորական պատրաստութիւնները և կը հեռագրէր Մուսթաֆա Բէմալի թէ, Հայաստանի մէջ տեղի ունեցող իսլամական ջարդերը գաղբեցնելու և հայկական բանակին դէպի Էրզրում արշաւը արգիլելու համար պէտք է անմիջապէս զբաւել Սարը Ղամիշը և Սողանլըի կիրճերը:

Այս յարձակման ծրագիրը քննուելով գործադրութիւնը յարմար գատուեցաւ և Յունիս Յին հրաման տրուեցաւ Քարապէքիբի պատրաստուիլ յարձակողականի:

Նոյն միջոցին Մոսկուայէն վերադարձաւ Թուրք պատուիրակներէն մէկը, իրեն հետ բերելով Ռուս արտաքին գործոց քօմիսէր (նախարար) Չիչէրինի նամակները, ուղղուած Էնկիւրբի նախարարներուն և ազգ. ժողովին, որով կը յայտնուէր թէ Պարսկաստանի, Հայաստանի և Թուրքիոյ սահմաններուն հարցը ուսու կառավարութեան միջամտութեամբ և զիւսնաազխտական միջոցներով կարգադրել կարելի ըլլալով, Ռուսիա չէր փափաքեր որ յարձակողականներով խնդիրը լուծուի:

Սակայն Թուրքերը այն առարկութեամբ թէ երեք գաւառներու (Կարս, Արտահան և Պաթուս) մէջ թրքական արշաւը յարձակողական չի նշանակեր, վասն զի անոնք ըստ Պրէսթ Լիթովովի դաշնագրին, ուր սովիթական Ռուսիա ալ ստորագրութիւն ունէր, Թուրքիոյ կը պատկանէին, հըրամայեցին արագօրէն գործել Հայաստանի դէմ:

Քեմալականք այսպիսի անակնկալ և արագ շարժումով մը կ'ուղեէին կատարուած իրողութեան մը առջև դնել Մոսկուան գոր զիւսնաազխտական առարկութիւններով պիտի օրօրէին, մինչև որ Կարսը ձեռք ձգէին:

Եւ անգամ մը որ այս բանը յաջողէր, պիտի միանային Ազրպէճանի, ու անով Միջին Ասիոյ Թուրքերուն, ու



Վերի կարգը, ստի վրայ, ձախն աջ

1. Գեղապետ Ծանիաբունի (Երեւանի հրամանատար) 2. Գլխապետ Եսեկարեան (Սարգսյանի անկախ վրայ), 3. Սարգսյանի զեղապետ Վեֆիկեան (Կարսի մեջ գերի ինկում), 4. Գեղապետ Զարապետ Կարապետեան, 5. Պ. Առեւան, 6. Տեղակալ Սեփանեան (Պարսի ճիւղի հրամանատար), 7. Գեղապետ Լազարեան (Ա. հեծելազորաց գունդի մեջ) :

Ներքին կարգը նստած, ձախն աջ

1. Դրո, 2. Զոր. Սիֆիկեան (Պատրուակախան նախարարի օգնական), 3. Փոխ-գեղապետ Տեր-Օհանեան (Զանկապետի կոնստանտնուպոլսի պետ), 4. Զոր. Նախարարիկեան (Էնդի, հրամանատար), 5. Զոր. Բիրունեան (Կարսի հրամանատար գերի), 6. Գեղապետ Զափեան (Բուսիա կը գրենախ այժմ) :

Վերի կարգը, պտուկած, ձախն աջ

1. Սարգսյան (?), 2. Զոր. Արեւն Ծանիապետեան (Զանկապետի եւ Զանկապետի հետո)

Այս լուսանկարը կը ներկայացնէ Հայաստանի զինուորական սիւսիսները, կազմուած 1917ին

րով, պիտի կրնային ի հարկին խիտ ուժ մը կազմել պաշէ-
վիքութեան դէմ, և անոր հետ համաձայնել աւելի նպաս-
տաւոր պայմաններով :

Բայց հիւսիսի արջը չէր քնանար... :

3—ԱՌԱՋԻՆ ՅԱՐՁԱԿՈՒՄԸ ԵՒ ՌՈՒՍ. ՄԻՋԱՄՏՈՒԹԻՒՆԸ

1920 Յունիս 18ին էր որ Թուրքերը գործողութեանց սկսան Օլթիի շրջանին մէջ : Սակայն Հայաստան որ տեղեակ էր խմորմանց, հակայարձակումի հրաման տուաւ իր զօրքին : Հայ զօրքը ուժգին թափով յարձակեցաւ և Օլթիի շրջանը մաքրեց Քարապէքիի զօրքերէն :

Յունիս 24ին Էնկիւրիի կառավարութեան կողմէ Պէքիի Սամի կ'առաջարկէ Հայաստանի կառավարութեան գաղբեցը-
նել հայկական զօրքերու տրչաւը Օլթիի մ'արգին մէջ, իբր թէ այդ մարզը թրքական հող եղած ըլլար... :

Սովիէթական Ռուսիա տեսնելով որ թուրք բանակը, հակառակ Չիչերինի բաղձանքին, բռնի գործողութեանց ձեռ-
նարկած է, և նկատի առնելով որ թրքական կանխահաս ծաւալում մը կրնար իր հաշիւները խանգարել, աւելի լրջու-
թեամբ վերաբերուեցաւ : Յատկապէս զրկուած սովիէթական պատուիրակ մը էրզրումի մէջ տեսակցեցաւ թուրք պատ-
ուիրակութեան հետ և պահանջեց լծուապէս գաղբեցնել Հա-
յաստանի գէմ արչաւանքը :

Թուրքերը, ստիպուած, կասեցուցին իրենց շարժումը, և Էնկիւրիի ազգ. ժողովը որոշեց Պէքիի Սամիի նախագա-
հութեամբ մարմին մը զրկել Մոսկուա, բանակցելու՝ Հա-
յաստանի վերաբերեալ խնդիրներու և Դաշնակիցներու դէմ միասնական գործունէութեան ծրագիր մը գծելու համար :

Պատուիրակութեան մեկնելէն առաջ Էնկիւրիի մեծ ազ-
գային ժողովին անուանով Մուսթաֆա Բէմալ հետեւեալը
հեռագրեց Չիչերինի.—

«Մեկի հաւանոյնով ծանօթացսնիք Ռուսաստանի Խորհրդային
հանրապետեան արսաֆի կործոց ժողովրդական ֆոլիսերիդ
1920 յունիսի 3ին Թուրքիոյ սզգային մեծ ժողովի անունով
ուղղուած նամակի բոխակոտորեան հետ : Ի պատասխան պա-
սիս ունիքիս հաղորդեչ հետեւեալը .

1. Թուրքիոյ վերաբերեալ գրութիւնները կը կազմեն հիմքը
մեր անկեղծ ու յուրջ սկզբունքներուն : Մեկ կը կռուիք արեւ-
մրեան պետութիւններու հետ բացառապէս անոր հանար, որ
անոնի խոչընդոտ կը հանդիսանան այդ սկզբունքներուն կիրառ-
ման :

Երբ որ կ'ապահովուի անկեղծ եւ գործնական հող, մեկ
աւերոյցութեանը կը գործադրենք գայն կեանքի մեջ :

2. Մեկ սիրայօժար կերպով կ'ընդունիք Ռուսաստանի
Խորհրդային հանրապետեան միջնորդութիւնը Հայաստանի եւ
Պարսկաստանի հետ սահմաններ որոշելու գործին մեջ եւ ան-
հրաժեշտ կը համարենք դիւանագիտական բանակցութիւններու
միջոցով շուծել այդ խնդիրը :

3. Մեկ կը վախճանք հարեան անվիճելի Թուրքիայի հո-
ղանաներու ժողովուրդին կոտորածի եւնարկուելին ուր արեւ-
մրեան եւրոպիայիսկներն իրենց յասուկ սխտակով, արհեստական
խաբուսկոտութիւններ ու մեծատեսութիւններ են ստեղծած :

Այդ դրութիւնը վերցնելու համար մեզ անհրաժեշտ էր շու-
սախոյք կերպով գրաւել այդ երեք շրջաններու (Կարսի, Պարս-
մի եւ Արսահանի) մէկ ֆակի կեները, բայց ձեր նամակի հետե-
ւակնով մեկ յեւաձգեցիք այդ գործողութիւնները :

Կը խնդրեմ զադրեցնել Հայերու յարձակումները մեր ժո-
ղովուրդի վրայ եւ շուտով ներկայացնել ձեր առաջարկը միջ-
նորդութեան համար :

4. Խորհրդային Ռուսաստան մեկնող մեր յիսգօր ներկա-
յացուցիչները անքան են եւ կ'ապաստեն էրզրում : Անոնք յիս-
գօրում են հաստատելու ֆալսական կայուն յարաբերութիւ-
ններ խորհրդային հանրապետեանդ հետ : Մեր բարեկամական
կապը Խորհրդային հանրապետեան հետ ուշացել է մեր հա-
րեաններու կողմէ յարուցուած դժուարութիւններու պատճա-
ռով :

նով: Մեկ շափ կը ցանկանի փութացնել այդ կապի հաստատունը, կը խնդրեն ըստ կարելոյն աշակցութիւն՝ Խորհրդային հանրապետեան կողմէ:

Կը պահանջուի խորհրդային հանրապետեան իսպօր ներկայացուցիչներու գաղութին, միասնական տնտեսական միասին:

4. Մեկ չեմ սահմանափակուի մեր փոխառեան եւ անկախութեան պաշտպանութեանը, այլ խոչընդոտներ կը ստեղծենք արեւմտեան եւրոպայիսներու դեմ, որոնք զի անոնք մտնողները խաղաղի չի դարձնեն իրենց ձեռքը: Մեկ հաստատուն էմ որ այսպէսով մեկ կը ծառայեն հանայն մարդկութեան: Մեկ բարդաւոր էմ այն յոյսով որ կարող ենք գործնական հետեւեալներ պահել միացեալ Ռուս եւ Թուրք ժողովուրդներու սերս բարեկամութեան:

Արտաքին գործոց Պ. Ժողովրդական ֆոլիոտեր. ես բարդաւոր եմ հարդարելու որ ինչպէս Թուրքոյ ազգ. ժողովրդ, այնպէս ալ բարձր ժողովուրդը որոպետեանը ընդունենք մեր ըրած խոստումը որ է կապ հաստատել խորհրդային հանրապետեանդ հետ:

Առանձնապէս մեծ նշանակութիւն սպոյով ստոր, ազգ. ժողովն ու բարձր ժողովուրդը իր անհուն շնորհակցութիւնը կը յայտնեն Ձեր՝ դեպի Թուրքիան սաճած հանակրակցութեան առթիւ՝ ներկայ պատերազմին մեջ:

Ազգային ժողովի նախագահ
ՄՈՒՍՔԱՅԱ. ԲԷՄԱԼ

4 — ՄՈՍԿՈՒԱՅԻ ՇԵՏ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹԻՒՆԸ

Հայաստանի դէմ արշաւանքին արգելուելը ընդհանարար անդորր չպիտի թողուր Էնկիւրիի կառավարութիւնը: Ընդհակառակը, անիկա փութացուց ուստեթուրք համաձայնութիւնը:

Արդէն մասնաւոր թուրք պատուիրակութիւն մը մեկնած էր Մոսկուա ուր Չիչերին սիրալիք ընդունելութիւն մը ըրաւ

անոր, վասնզի այդպէսով պաշտպանութեան զաղափարը Միջերկրական փոխադրելու հնարուութիւն կը ստեղծուէր: Թուրք հասկին կայսրութեան ազգայնական ժառանգորդը ուստական հասկին կայսրութեան համայնապար ժառանգորդին հետ ձեռք ձեռքի պիտի տար՝ «հասարակաց թշնամի»ին՝ եւրոպական էմբէրիալիզմին դէմ: Ասոնք իրար զօրացնելով իրենց պայքարը զօրացուցած պիտի ըլլային: Թուրքիա՝ իր կոնակը պիտի ապահովէր, իսկ Ռուսիա կովկասը պաշտպանութիւնը լաւագոյն զէնքը ձեռք պիտի առնէր: Երկու լաւ խաղաղացներ էին անոնք, նոյն թելին վրայ խաղացող:

Մոսկուայի բանակցութեանց հետեւանքով հետեւեալ հիման վրայ համաձայնութիւն մը կնքուեցաւ խորհրդային Ռուսաստանի եւ ազգայնական Թուրքիոյ միջեւ. —

1. — Թուրքիա կը յայտարարուի անկախ:
2. — Թրակիան անմիջեղի հողամասերը պիտի կցուին Թուրքիայ:
3. — Արաբիա եւ Սուրիա անկախ պետութիւն կը հրահայտուին:
4. — Թրակիայասանը, Բիւրսիսանը, Լագիսանը, Պարուսի քաղաքը եւ Թրակիան իրենց ժողովուրդին հաւելով վրեժնուելիք հակաազգային պիտի բողոքին. հանրապետեան պիտի կատարուի երբ բոլոր փախսականներն ու գաղթականները վերադառնան իրենց տները:
5. — Ազգային փոքրամասնութեանց պաշտպանութիւնը:
6. — Նեղուցներու հարցին լուծումը պիտի է բողոքի Սեւ Ծովի ափունքը գտնուող պետութեանց:
7. — Օսարներու սնտեական հակակռիւն, Բարքիւլափօններու, եւ սնտեական ազդեցութեանց քաղաքներու ջրնջում:
8. — Հարասանի եւ Պարսկասանի հետ սահմանագծման առթիւ պիտի է հիմ ծառայեն ազգերու ինքնարժեքն եւ մեծամասնութեան սկզբունքները: Խորհրդային Ռուսաստան պատրաստ է շահագրգռուած կողմերու հրաւերով, կատարել միջնորդի դերը, սահմանագծմանց առթիւ:

5 — ՀԱՅԵՐԸ ԻՆՉ ԿՆԵՒՆ ԱՅՍ ՊԱՀՈՒՆ

Դաշնակիցները կ'ուզէին որ Կովկաս պատնէշ մը ըլլայ պալչէվիքեան յորձանքին դէմ: Այս պատճառաւ քաղաքական պրատանական քաջալերանքներ կ'ընծայէին անոնց, հակառակ անոր որ ռուսականութիւնը հզօր էր Վրաստանի, Հայաստանի և Ազրպէճանի մէջ ալ: Եւրոպայի համակրանքին ճրի հաւաստիքներէն մին եղաւ ԾԶԻ սկիզբները գոյապես (de facto) ճանաչումը Կովկասեան երեք հանրապետութեանց: Ատով անոնք քայլ մը առաջ քաշուած կ'ըլլային դէպի միջազգային պաշտօնականացում:

Սակայն այս քայլն իր հակահարուածը ունեցաւ: Պալչիվիքները Եւրոպայի խօսքի գէնքերուն, զբաղանքներով պատասխանեցին: Ճգմեցին Հիւսիսային Կովկասը, մտան Տաղսիթան, և ճնշելով Ազրպէճանի վրայ, զայն պալչէվիքացուցին և ձեռք դրին Պագուի նաւթահորերուն, որոնց համար միջազգային մրցակցութիւն մը կար: Ապրիլին խորհրդային կ'ըլլար Իսլամ Ազրպէճան:

Այս հարուածին զննումները տարածուեցան նաեւ Վրաստան և Հայաստան, որոնք, մտաւոր հակայական վտանգին ու Համաձայնական քաղաքականութեան հեռանկարին միջև տատանելով, չկրցան վճռական շարժումով մը այս կամ այն կողմը հակիլ: Պատճառը պարզ էր: Դաշնակիցները չէին կրնար զօրք դրկել Կովկասի լեռները բնիկ ժողովուրդին պաշտպանութեան համար, իսկ Ռուսերը կը սպառնային կըլանել նորակազմ այդ փոքր պետութիւնները:

Վրաստանը իր քաղաքական ճարտիկութեան նոր պացոյց մըն ալ տուաւ անմիջապէս բանակցելով Մոսկուայի հետ և կ'ընտան պայմանագրով մը իր անկախութիւնն ապահովեց, կարենալով գոնէ բաւական ժամանակի համար հետու պահել պալչէվիքեան վտանգը իր հողէն:

Երբ Ազրպէճան խոնարհած էր և Վրաստան՝ իրաւախոն, Հայաստան ալ ստիպուած էր շարժիլ քիչ մը այդ ուղղութեամբ: Չիչերինի հրաւերին վրայ Երեւանի կառավարու-

թեան կողմէ Խորհրդարանի նախագահ Պ. Լեւոն Շանթի գլխաւորութեամբ մարմին մը գնաց Մոսկուա և սկսան խօսակցութիւն մը որ չի վերջացաւ ամիսներով և հայ պատուիրակութիւնը վերադարձաւ ձեռնուռայն:

Հայաստան որ ընդհանուր պատերազմի սկիզբը ինքզինքը զոհարեցած էր Դաշնակիցներու կողքին կանգնելով, կը ջանար խտորէն հաւատարիմ մնալ Եւրոպական քաղաքականութեան, քանի որ Թրքահաստանը—Հայկական պահանջմանց առանցքը—գերազանցապէս ու միայն պիտի լուծուէր յաղթական Եւրոպայի կողմէ, որ ամէն նիւթական ու բարոյական քաջալեր կը խոստանար Երիտասարդ Հայաստանին:

Մինչ այս մինչ այն, նոյն պահուն էր որ Էնկիլըրի և Մոսկուա կը համաձայնէին...

Թէ Հայաստանի կառավարութիւնը Թուրքերուն այս մերձեցումը գիտնալով հանդերձ—մերձեցում որուն նրպատակներէն մին Հայաստանի դէմ էր,—ի՞նք էր որ աւելի անհաշտ եղաւ թէ Լէնինի կառավարութիւնը, այդ մեղի անյայտ կը մնայ: Միայն թէ, Հայկական կառավարութիւնը պատասխանատուութեան ծանրութեան մը տակ կ'իյնայ, եթէ իսկապէս կարելի էր Վրաստանի պէս գալչինք մը կնքել Պալչէվիքներուն հետ և չի կնքեց, անխմատ ու անհոստես պնդութեամբ մը:

Պահ մը նոյնիսկ ինդիք ծագեցաւ Երեւանի և Մոսկուայի միջև այս առթիւ: Չիչերին որ դադրեցուցած էր Մոսկուայի բանակցութիւնները, պահանջած էր որ անոնք փոխադրուին Երեւան: Բայց հայկական դահլիճը մերժած էր անմիջապէս սկսիլ պալչէվիքեան պատուիրակ կըլկրանի հետ խօսակցութիւնը, մինչև որ Պ. Շանթի պատուիրակութիւնը դառնալով իրազեկ ընէր զինքը բանակցութեանց ընթացքին:

Այսուհանդերձ, պալչէվիքեան ալիքը որ Մայիս մէկին յանկարծ պայթած էր ուժգնութեամբ մասնաւորաբար Ալեքսանտրապօլի մէջ և խիստ զսպումի մը ենթարկուած էր, իր հետքերը կը պահէր Հայաստանի ամէն կողմը: Մասնաւորաբար արեւելեան սահմանին վրայ, խմորումները կը շարունակուէին սպառնական հանգամանքով մը:

6 — ՀԱՅ - ՊԱՆՇԵՎԻՔ ԶԻՆԱԴԱԴԱՐԸ

Մինչ մէկ կողմէն Լրկրան Երեւանի մէջ կը ջանար Հայաստանը հզատակեցնել, միւս կողմէ քաղաքական այս ձեռնարկին ուժ կու տային խորհրդային զօրքերը, որ կը շարժէին դէպի հայկական սահմանները: Կոիւր սկսած էր Հայոց և Ռուսաց միջեւ:

Իրերու արտաուայ զուգադիպութեամբ մը, այն պահուն կըր Հայաստանի ներկայացուցիչը Սէլրի մէջ օգոստոս 10ին, հզօրներու հետ ամիսակից, կը ստորագրէր Հայաստանի միջազգային նախարարութեան վճռական մուրհակը, — թրքական դաշնագիրը, — անդին նոյն օրն իսկ, Երեւանի մէջ, Լրկրանի և հազօրգահցութեան նախարար Արշակ Զամալեանի ու խնամասարութեան նախարար Արտաշէս Բարախանի միջեւ կը կնքուէր զինադադարի դաշինք մը, հետեւեալ պայմաններով.

Խորհրդային Ռուսաստան կ'ընդունի Հայաստանի կախարեալ անկախութիւնն ու ինքնօրէնութիւնը:

Օգոստոս 10ը ժամը 12ին կը գագրին ռազմական գործուրբիւնները Խորհրդային Ռուսաստանի եւ Հայաստանի զօրերուն միջեւ:

Ռազմական գործուրբեանց դադարման հետ միասին կը դադրին նաեւ զինուորական մերձ ամեն սեսակի խմբաւորում, երկու կողմէն եւս, լնչպէս վիճելի նոյնպէս սահմանամերձ օջաններու մէջ:

Հայաստանի եւ Ագրայեանի միջեւ գոյութիւն ունեցող հողային վիճելի հարցերու խալալ լուծուիլ հիմք պիտի կազմէ, Հայաստանի Հանրապետութեան եւ Խորհրդային Ռուսաստանի միջեւ կնիուելիք հաշտութեան պայմանագրին:

Շանրախի եւ ձուլձալի երկարուղիին շահագործման իրաւունքը վերապահուած է հայկական երկարուղային վարչութեան:

Անվերջական Ռուսաստանը իր չեզոք (այսինքն ոչ բուրբ եւ ոչ այլ կերպ) զօրերու միջոցով ժամանակաւոր կերպով պիտի գրաւէ Մանիշեանը, Զանգեզուրը եւ Ղարաբաղը: Այս

գրաւումը սակայն չպիտի կանխորոշէ այդ հողամասերու վերջնական բաղդը:

* * *

Այս դաշնագրով սակայն չէին մարած հայեւոսս թշնամութիւնները:

Պալչեվիք «չէզոք» զօրքերը մտնելով այդ հողամասերուն մէջ սկսան իրենց սովորական գնդակահարման, հալածանքի և թալանի քաղաքականութիւնը: Անոնք նոյնիսկ զինուորագրեցին տեղացիները և զրկեցին հեռաւոր ճակատներ:

Ղափանի ժողովուրդը որ ինքզինքը կը կառավարէր իր ուժով, մերժած ըլլալով օտար միջամտութիւն, Պալչեվիքները զինուորական գործողութեանց սկսան անոր դէմ:

Զանգեզուրի մէջ Հայերը կոիւրի մտան ռուսական զօրքերու հետ:

Ագերի և թուրք գործակալներն ու զօրքեր ալ գործի կը խառնուէին յաճախ Ռուսերու հետ, այնպէս որ, նոյն չէզոք գօտիներուն և չըջակայ հայկական հողամասերուն մէջ գժգոհութիւնը, խասութիւնը, ըմբոստութիւնը մշտական խառնարանի մը պէս կ'եռեւեփէր սպառնալից:

Հայերու և Ռուսերու յառաջացող այս պայքարը ի նպատակ իրեն շահագործելու համար այնքան լաւազօյն առիթ մը կրնար անտես ընել էնկիւրիի հաղուէսը, որուն գունջը քանի մը ամիս առաջ բաց մնացած ու պոչէն ետ քաշուած էր, երբ փորձուած էր մտնել հայկական այգին:

Ռուսի, Անատուրուի կառավարութիւնը օրակարգի վրայ հանեց դարձեալ հայկական արշաւանքը:

1801 - 2002



7—ԴԻՍՈՒՄ ՀԱՅԵՐՈՒ ՇԵՏ ՀԱՍՏԱԶԱՅՆԵԼՈՒ ՀԱՍԱՐ

Թուրքերը միլի շարժումը ստեղծած էին անգործութեան մատնելու համար լաղթական Եւրոպայի պարտադրելիք հաշուութեան դաշինքը: Եւ որովհետեւ ինչ որ ղէնքով կարելի է ձեռք բերել, նախապատիւ է միշտ դիւանագիտութեամբ շահիլ, անոնք ճնշողական մասնակի միջոցներով և Մոսկուայի հետ իրենց համաձայնութիւնով, կը յուսային մեղմացել Հայոց մոլեռանդ համաձայնաւորութիւնը:

Ուստի, մէկ կողմէ կըր Պալշէվիքներն ու Ազէրիները արեւելքէն կը ճնշէին Հայաստանը, ինքը, Քէմալի կառավարութիւնը շարունակելով հանդերձ հայկական սահմանին մէջ Թուրքերն ու Քիւրտերը գրգռելու և ղինելու իր քաղաքականութիւնը, կը ջանար դիւանագիտութեամբ ալ գործել:

Իր նպատակն էր Հայաստանը շահիլ եթէ կարելի է առանց արխանհեղութեան և նոյն իսկ յանձնառու էր իր յաւակնութիւններէն ղիջումներ ընել, որպէս ղի Հայաստան քաճնուի Դաշնակիցներէն և եթէ բարեկամ ալ չըլլայ, գէթ բարեացակամ և վտանգելի չէզոք մը դառնայ:

Այս պատճառաւ որ մը Երեւան հասած էին երկու Թուրք պատուիրակներ, որոնցմէ մին կը խօսէր յանուն Պոլիսի և միւսը յանուն Էնկիւրիի:

Անոնք ըսին հայկական կառավարութեան.

— Ձեզի հետ համաձայնելու համար մենք միտարան ենք: Էնկիւրիի ըրածը Պոլիս կ'ընդունի, Պոլսոց ըրածը Էնկիւրի չի մերժեր: Որուն հետ որ կ'ուզէք համաձայնեցէք: Այդ համաձայնութիւնը շնորհելի պիտի ըլլայ հաւասարապէս թէ Ֆէրիտ փաշային և թէ Մուսթաֆա Քէմալ փաշային համար:

Այս պատուիրակները մէկ պայման ունէին Հայոց համար.— Մերժել Սեփրի դաշնագիրը և Հայաստանի աւսնակներուն մասին պայմանագիր մը կնկեղ:

Անոնք կ'առաջարկէին սա տեսակ սահման մը. Երեւանէն և ան հանրապետութիւնը պիտի ընդարձակուէր դէպի Վան և անկից դէպի հիւսիս բարձրանալով պիտի հասնէր Սեւ Մով

ուր Ռիզէի նաւահանգիստը պիտի թողուէր Հայոց, սակայն Էրզրում քաղաքը պիտի մնար Թուրքիոյ:

Անոնք կը ջանային համոզել այս սահմանին առթիւ յայտնելով թէ արդէն Սան Րէմոյի խորհրդածոողովին մէջ Իտալիա պնդած էր Էրզրումը Թուրքերուն թողու պէտքին վըրայ որպէս ղի միջնարեւոյ մը ըլլայ ուսական հոսանքին գէժ, և թէ, իբր թէ Անգլիա ալ հակառակ չէ եղեր այսպիսի ծրագրի մը:

Սակայն այն պահուն երբ Դաշնակիցները Օրոտոսս 10ի դաշինքով արդէն Հայաստանի հողամաս կը հռչակէին Վանի, Էրզրումի, Պիլիլիսի և Տրապիզոնի նահանգները ամբողջովին կամ մասամբ, բնականաբար ո և է հայկական կառավարութիւն չէր կրնար իրաւախոհ ըլլալ այնպիսի առաջարկի մը որ սահմանեալ հողամասին հաղիւ մէկ փշրանքը կուտար միայն:

Թուրք պատուիրակները երկար փաստարանեցին իրենց պահանջը: Պնդեցին թէ Հայաստան կրնայ ըլլալ որ զղջայ, թէ՛ Համաձայնականք հակառակ խոտտումներու ո և է իրական օգնութիւն չեն ընձեռեր, քանի որ քանիցս յայտարարեցին թէ չեն կրնար ղոհողութիւն ընել ուրիշներու համար, թէ Հարկը խորհրդային Ռուսաստանն ալ իրենց թշնա ի դարձուցած են Պալշէվիքներու գէժ հալածանքով, և թէ՛ Ռուսիա ու Թուրքիա իբր երկու դաշնաղիր կողմեր, կըր սեղմնն Հայաստանը երկու կողմէն, այն ատեն, փճացումը վերջնական պիտի ըլլայ:

Այս բոլոր պատճառարանութիւնները, որքան ալ ճշգրութիւններ պարունակէին, չէին կրնար իր դոյութեան եւրեզը Դաշնակիցներու ղլանին վրայ գնող հայութիւնը տարհամոզել և հեռացնել զայն իր երկարամեայ քաղաքականութենէն, որ էր միշտ քաղաքակիրթ Եւրոպայի հետ ըլլալ և իր ճակատագիրը կապել անոր անիւին:

Ահա թէ ինչո՞ւ Թուրք պատուիրակները մեկնեցան Երեւանէն իրենց հետ տանելով բացարձակ մերժում:

(Այս բանակցութիւնը թէեւ զաղտնի մնացած է, սակայն Երեւանի խորհրդարանին նոյ. 11ի նիստին մէջ խնդրոյ առարկայ եղած է.)

8. — ԱՐՇԱԿԱՆՔԻՆ ՕԳՈՒՏՆԵՐԸ

Թուրքերը այլևս ժամանակը հասած համարեցին գործի սկսելու: Հայաստանի դէմ արշաւանքը իրենց կը ժպտէր հետեւեալ պատճառներով. —

Ա. — Բանալ դէպի Թուրան և դէպի «զաշնակից» խորհրդային Ռուսաստան տանող ճամբաները:

Բ. — Ապահովել Ազրպէճանի հետ իր միացումը, որով, պիտի կրնար, ի հարկին, սեղմ ուժ մը կազմել ի նպաստ կամ ընդդէմ Պալչէվիքութեան, պարագաներու պահանջմանց համաձայն,

Գ. — Ճշմել Հայաստանը և այսպէս լուծել Հայկական Հարցը իր սուրբին ծայրովը, Սէվրի դաշնագիրը պատռուած հռչակելով:

Դ. — Եթէ չի կարենար իսկ ընաջնջել Հայաստանը, գէթ գրաւելով Կարսը կամ շրջակայքը, արգելել Թրքահայաստանի նահանգներուն կցումը Երևանի հանրապետութեան:

Ե. — Առանց պատերազմի բաղքը յայտնի ըլլալու, ճշմը բանեցնել որպէս զի Հայերը ինքնաբերաբար հողային զիջումներ ընեն և համաձայնին:

Զ. — Աւարտելով հայկական ճակատին վրայ գործողութիւնները, այնտեղի զօրքերը փոխադրել հելլէն ճակատը, հոն կատարելու համար վճռական և միահամուռ յարձակում մը:

Է. — Գարմանել արեւմուտքի կողմը իր կրած զինուորական պարտութիւնները, որոնք թէ Էնկիւրիի իշխանութիւնը վարկարեկելու և թէ զօրքը բարոյալքելու հանգամանքն ունէին: Թուրք զօրքը դիւրին Հայ ռորսին վրայ տարած յաղթանակով մը պիտի կրնար թէ իր բարոյականը բարձրացնել և թէ՛ կառավարութեան վարկը:

Ը. — Թրքական իշխանութիւնը տարածել Մասիսի և Բարթոզի շրջակայքը բնակող իսլամներուն վրայ, որոնք իբր թէ մշտական հալածանքի ենթակայ էին հայկական իշխանութեանց կողմէ:

Թ. — Զրադեցնել հայկական ուժերը որպէս զի Ազրպէճան կարենայ ազատօրէն գործադրել Հայոց հետ վիճելի հոլանտներու մասին իր ծրագիրները:

Այս բազմաթիւ հետանկարներով էր սր Թուրքերը կը փորձուէին Հայաստան արշաւել:

— 9. ԲԱՐԱ ՊԷՔԻՐԻ ՅԱՐՈՒՑԱՍ ՎԷՃԸ

Սակայն այդ պահան յանկարծ վէճ մը ծագեցաւ Մուսթաֆա Բէնալի ու Քարապէքի ժիջեալ: Ինչպէս սովորութիւն է, կ'երեւի ազդեցութեան պայքար մը պայթեցաւ երկու պետերուն միջեւ: Քարապէքիք և Սեբաստիոյ զօրամասին հրամանատար Սալահատին ո՛վ զիտէ ի՛նչ պատճառներով նախ համաձայն չեղան, Հայաստանի դէմ արշաւանքի մը: Այս անհամաձայնութեան մասին այնքան զրոյցներ ելան որ իբր թէ Քարապէքիք հռչակեց իր շրջանին անջատուելը Էնկիւրիէն:

Աւելորդ է ըսել թէ այս բոլոր լուրերուն ճշդութիւնը կարելի չէ մեզի համար հաստատել, միայն թէ, կ'երեւի այս վէճին միջամտած է Էնկիւրիի Ազգ. Ժողովը որ Օգոստ. 1ի նիստին մէջ զբաղած է այդ խնդրով և հետեւեալը գրած Քարապէքիքի: (Ասիկա Երևանի Ռազմիկ պաշտօնաթերթին ստացած տեղեկութիւնն է)

«Ժողովը նկատելով կացութեան փափկութիւնը և այն վտանգը որ առաջ է եկած Յունաստանի յանկարծական յարձակումով, երբէք չէ յուսահատած իր բռնած դիրքին համար, քանի որ Երզրումի համադուժարէն ի վեր նկատի ունէր այդ վտանգը և հետեւաբար համապատասխան կարգադրութիւնութիւններ էր ըրած: Ինչպէս կ'երեւի ցարդ զօրաբանակի հրամանատարութեան հետ փոխանակուած զազանի թղթակցութիւններէն, այն գործողութիւնները որ պիտի ճշդեն մեր ազգին, և նոյն իսկ իսլամական աշխարհին ապագան, Անասո-

յուեկն աւելի եւրոպական անկասի եւ կեդրոնական Ասիայի շուրջը կը դառնան : Այս երկիրները արիւնհեղութեան մէջ են : Թուրք բանակը ազգին պիտի ապահովէ այն ազաւու-
թիւնը զոր խոստացած է : Գործերն այսպէս ըլլալով , բոլոր հայրենակիցները տխուր են իմանալով ձեր անջատողական ձգտումները , դուք որ կը գտնուէք մեր ամբողջ վստահու-
թիւնը վայելող երկու զօրարանակներու դուրսը , մինչ մեր թշնամիները կը սպասեն մեր ջլատման ու մեր միութեան քակտուելուն որպէս զի ուրախանան . . . «եւայլն» :

Այս նամակով էնկիւրիի Ազգ. Մեծ Ժողովը՝ դաւաճան կը համարէր ամէն անոնք որ այս ճգնաժամային բոլակէն կը լքեն միաբանութիւնը : Ի վերջոյ նամակը հրահանգներ կու-
տար Բարապէտքիի , որպէս զի զանոնք գործադրէ հայկական ճակատին վրայ . . . :

Կ'երեւի այսպէսով փակուեցաւ Բարապէտքի—Քէմալ մի-
ջադէպը և Հայաստանի արշաւանքն առաւ գործնական քայլ մը :

10—ՄՈՍԿՈՒԱՅԻ ԵՒ ՎՐԱՍՏԱՆԻ ՇԵՏ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹԻՒՆԸ

920 Սեպտեմբեր 7ին էրզրումի 15րդ զօրարանակի հրա-
մանատար Քեազիմ Բարապէտքի , ստացած հրահրին վրայ կը հասնէր էնկիւրիի , ուր յաջորդ օրն իսկ տեղի կ'ունենար պատերազմական գերագոյն խորհուրդ մը նախադահուլթեամբ Մուսթաֆա Քէմալի : Կը մասնակցէին Անատոլուի նշանաւոր զինուորականները , Ահմէտ Ֆէվզի , Մուհիտտին , Ալի Ֆուատ Նիհատ և Նուրէտտին փաշաները և ընդհանուր սպայակոյտի պետ Ըամէթ պէյ :

Քեազիմ Բարա Պէքիը յայտարարեց թէ Հայաստանի դէմ շնորհանուր յարձակողական մը անհրաժեշտ էր , արուած ըլ-
լալով որ Պալչէվիքներու հետ հաղորդակցութեան միակ

ճամբան անընդհատ թրքական հողամասի մէջ հայկական խուժուճներու կողմէ կարուելու վտանգին տակ է :


Ժողովը հարցուց անոր թէ իր զօրքերը բաւական էին և ապահով էր Քէմալական բանակներուն կատարեալ յաջո-
ղութեան մասին : Քեազիմ Բարա Պէքիը ունէր 4 զօրաբա-
ժին , որուն երկուքը Ռէմզիի հրամաններուն տակ կը զրտ-
նուէին : Այս զօրարաժիներէն իւրաքանչիւրը ունէր մօտ 4—5000 զօրք և պիտի օժանդակուէր թրքական ու քրդա-
կան անկանոն ուժերու կողմէ : Ըստ Քեազիմի արեւելեան ճակատի թրքական հրետանին , թէև անկատար՝ բայց բաւա-
բար էր :

Սակայն և այնպէս կէտ մը կը մնար մութ Մուսթաֆա Քէմալի համար : Հայաստանի դէմ յարձակման մը պարագա-
յին , կը մնար գիտնալ թէ ի՞նչ պիտի ըլլար Վրաստանի ըն-
թացքը , որ ինչպէս յայտնի է , թուով պզտիկ բայց լաւ կազմակերպուած բանակ մը ունէր : Կը մնար ապահովել գործողութեանց ազատութիւնը թէ՛ Վրաստանի և թէ՛ Ռու-
սիոյ կողմէն : Թուրքերը չմոռցան այդ քաղաքական ձեռ-
նարկները :

Մուսթաֆա Քէմալ այս մասին սիրտը հանդարտեցնելու համար անթիլ հեռագրով դիմում կատարեց Պազու , ուր կը գտնուէր ափական ժողովուրդներու քօնկրէին մօտ թրքա-
կան պատուիրակութիւնը : Ռէմզի փաշա որ հոն կը գտնուէր պաշտօն ստանձնեց պատրաստելու գետինը Պազուի մէջ և աշխատեցաւ շահիլ իր կողմը Ազրպէճան—Պալչէվիք խում-
բերը :

Միւս կողմէ , քօնկրէին պատուիրակներէն երկրագոր-
ծական նախկին նախարար Եուսուֆ Քէմալ գաղտնի պաշ-
տօն ստանձնեց Թիֆլիզի մէջ և թողուց Պազուն դէպի Վրաս-
տան մեկնելու համար :

Մէկ քանի օր յետոյ , Եուսուֆ Քէմալի նախադահած թրքական պատուիրակութիւնը Թիֆլիզ կը հասնէր և կ'իջ-
նէր Օթէլ ա'Օրխան , ուր սենեակներ պահուած էին իրեն համար : Բայց ազգայնական նախարարը պարտաւորուած էր ամենախիստ գաղտնիք պահելու համար անձանայ մնալ :



Երևանի մեջ, Զակոյի կանուրջը

Յաջորդ օրը, Եռսուֆ Քէմալ կ'ընդունուէր Վրաստանի վարչապետ Մ. Ժօռտանիայէ և յետոյ արտաքին գործոց նախարար Կէկէլչիօզիէ: Տեսակցութիւնը տեսեց աւելի քան մէկ ժամ և որուն յաջորդեց մտերմական ճաշկերոյթ մը Կովկասեան Ակումբին մէջ: Եռսուֆ Քէմալի պաշտօնը վերջացած էր: Ան զուտ խորհրդակցական ընոյթ ունէր և տեսեց խիստ կարճ: Թուրք պատուիրակը երկու օր յետոյ կը մեկնէր Թիֆլիզի մէջ Սափեթներու դեսպան Քիրօֆի հետ վերջին տեսակցութենէ մը վերջ:

Քիրօֆ կը յաջորդէր Կոմս Պէքէնտօրֆի որ կը գտնուէր Պազու՝ Զինօվիէֆի մօտ, Ներկայ գտնուելու համար ասիական ժողովուրդներու Քօնկրէին:

Եռսուֆ Քէմալ Ազրայէճան վերադարձին իր պաշտօնին մասին տեղեկութիւններ հաղորդեց Պէքիր Սամիի նախագահած թրքական պատուիրակութեան: Այս վերջինը սակայն ոչ մէկ պատասխան տուաւ Էնկիւրիի, առանց նախապէս տեսակցելու Սափեթներու պատուիրակութեան հետ: Ինչ որ ալ բլլար, յայտնի եղած էր թէ Հայ—Քէմալական կռիւի մը պարագային, Վրաստան խիստ չեզոք պիտի մնար: Այլևս խնդիրը կը կայանար միմիայն Սափեթներու հետ համաձայնելու մէջ, ինչ որ եղաւ:

Յառաջի մասնաւոր տեղեկութեանց նայելով հայկական արշաւանքին արտօնութիւնը ստանալու համար Էնօվէր փաշա որ Պազուի համաժողովին կը մասնակցէր, յատկապէս Մոսկուա դնաց և այդ մասին համաձայնութեան մը գալով Լէնինի կառավարութեան հետ, վերադարձաւ Պազու:

Պազու հեռագրեց այն ատեն Էնկիւրիի անթիլ հեռագրի կայանին՝ հետեւեալ լակոնական հեռագիրը. — «Ճաւրքսն ազաւ»:

Բէմզի դնաց յետոյ իր պաշտօնատեղին ի գլուխ 13րդ դորբանահին որ սկոսած շարժիլ դէպի հայկական սահմանադուր:

Սեպտ. 19ին, պատերազմական վիճակը հաղորդուեցաւ գործերուն, բայց գործողութեանց սկսման համար սպասուեցաւ Քեազիմ Քարապէքիի որ մեկնելէ առաջ իր ծրա-

գիրը անթելով հաղորդեց Պազու :

Մինչ այս մինչ այն , գորքերը պատրաստուած էին եւ ընդհանուր յարձակումը սկսաւ Սեպտ . 21ին :

Էնկիւրիի կառավարութիւնը այս բոլոր գործողութեանց եւ շարժումներուն մասին խիստ զաղամիք պահեց եւ յարձակումը սկսաւ անակնկալ կերպով , նոյնիսկ օրինաւորապէս պատերազմ յայտարարելու ընկալեալ սովորութիւնը ոտնակոխ ընելով :



11 — ԿՈՂԲԻ ԵՒ ՕԼԹԻԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՐԱՒՈՒՄՆԵՐԸ

Թուրք բանակին ընդհ . յարձակողականէն տաջ արդէն հրոսակային կռիւները անպակաս էին հայկթուրք սահմանին վրայ եւ շրջակայքը :

Թրքական ասպատակութեանց կեդրոն մը եղած էին Կողբի եւ Կաղզուանի մարզերը : Արարատի եւ Բարթոզի լեռնալանջին վրայ ընակող քիւրտ հրոսակներ յաճախ թուրք սպաներու առաջնորդութեամբ կը յարձակէին Կողբի շրջակայ հայ գիւղերուն վրայ : Կողբի շրջանը ուսական տիրապետութեան օրով ալ աւազակային շրջան մըն էր :

Օգոստոսի վերջերը եւ Սեպտ . ի սկիզբը թուրք-աղերի համաձայնութեամբ տնտեսական պոյքօթ մը սկսաւ Հայաստանի դէմ : Ազրպէճան կաթիլ մը քարիւղ էր տար , աջակէս որ , հայկական կառախումբերը հազար դժուարութիւններով եւ փայտ վառելով դժուարաւ կրնային երթելեկել : Թուրքերը , արգիլելու համար Օլթիի մօտակայ ածխահանքերուն շահագործումը , զանոնք գրաւելու ձեռնարկեցին : Իսկ Հայաստանի տնտեսական միւս հարստութիւնը եղող Կողբի աղահանքերն ալ հարկ էր ձեռք ձգել , թէ երիտասարդ հանրապետութիւնն առանց աղի ձգելու եւ թէ այդ աղին Կովկասեան ուրիշ երկիրներ զրկուելովը Հայոց բրած շահը արգիլելու համար :

Եւ յետոյ Կողբը ռազմական յատկութիւններ ունէր ,

հնկից կարելի էր սպառնալ Երեւանի : Իկտիր-Սարրղամիշ-Կողբ Թուրքերուն սիրած ճակատն էր Հայաստանը հարուածելու համար :

Հայկական կառավարութիւնը ընականաբար անտարբեր էր կրնար մնալ այս բոլոր խմորումներուն եւ Կողբի աղահանքերուն ու Օլթիի ածխահանքերուն թուրքերուն ձեռքը գտնուելուն : Ուստի հրաման տուաւ նոյն ճակատի իր զօրամասին առաջ խաղալ :

Հայերը գրաւեցին Օլթին ու ածխահանքերը եւ անմիջապէս սկսան շահագործումը : Այս քարածուխը փորձուեցաւ կառախումբի համար եւ լաւ գտնուեցաւ :

Սեպտ . 7ին Կաղզուանի շրջանի հայ զօրքերը գրաւեցին Թայլու Պուրուն սարը որ կը գտնուի Արաքսի վրայի Սքաջի կամուրջին հարաւ արեւմտեան կողմը : Սեպտ . 8ին գրաւեցինք Էնճէսու գիւղը եւ անոր հարաւ արեւելեան բարձունքները :

Սեպտ . 9ին ժամը 18ին երկու ժամ տեւող կռիւներէ յետոյ Հայերը գրաւեցին Կողբը եւ աղահանքերը : Գրաւուեցան 1 լեռնային թնդանօթ , 2 հեռախօս եւ այլ աւար : Մեր կորուստները աննշան էին : Փիրլու գիւղին մօտ թշնամիին յարձակումին դիմադրած պահուն ինկաւ Սասունի հեծելազօրքի պետ եւ մեր անձնուէր հայդուկներէն Մանուկ :

Թուրքերը նոյն օրը գործողութեան սկսան Օլթիի ճակատին վրայ : Անոնք հրետանիի կրակ բացին Վասիլուտ լեռան վրայ : Սեպտ . 10ին թրքական սաւառնակները երեւցան Սարը Ղամիշի վրայ եւ յարձակում եղաւ Բարդուսի դէմ , եւ ուժեր կեդրոնացուցին Օլթիի ուղղութեամբ :

Քարակէքի 4000 զօրք համախմբելով Օլթիի դէմ , զայն գրաւեց Սեպտ . 14ին եւ Հայերը քաշուելով բռնեցին Ագունգիր եւ Քեշիւր գիւղերու դիրքերը :

Այն օրէն սկսաւ Հայկական պայքարը Սայա-շարը :





12—ԱԶՐՊԷՃԱՆԻ ԵՒ ՊԱԼՇԷՎԻՔՆԵՐՈՒ ԸՆԹԱՑՔԸ

Հայերուն յայտնի էր որ Թուրքերը միացած էին Պալշէվիքներուն հետ և թէ ռազմական գործակցութեան մը կատարումը Թուրքերը իրենցմէ չէին ծածկեր: Արդէն, Ազրպէճանի կողմէն, Պալշէվիք զօրքեր, մասնակցութեամբ Թուրք զօրքերու, Օգոստոսին գործի սկսած և պատճառ դարձած էին որ Հայ—Ռուս զինադուլ մը կնքուի Զանգեզուրը, Ղարապաղը և Նախիջևանը զիջելով:

Պալշէվիքները Թուրքերուն օգնեցին նաև դրամ, ռազմանիւթ և պարէն ըրկելով: Նոյնիսկ Ռուս մարդիչներ դացած էին Թուրք բանակը: Տ փութ ոսկեդրամ որ թաղուած էր Անգեղակոթ գիւղը, Զանգեզուրի վրայով ըրկուած էր Էնկիւրի:

Արեւմտեան ճակատէն Թրքական յարձակումներուն արձագանգ կուտային Պալշէվիքները՝ արեւելեան կողմէն:

Սեպտեմբեր 15ին թաթարական յարձակում Եարուրի մարդին մէջ Տարալակեազի Իրունք գիւղին դէմ: Նոյնը Բազար Կեչարի մէջ:

16ին: Կառնիներու յարձակում Իջևանի մարզը, Աքսիպապա գետի հովիտին մէջ: Այս ճակատին վրայ Պալշէվիքները գրաւած էին կարգ մը գիւղեր զորս Հայերը մասամբ կտառին:

Երևան քողոքեց որ կը բռնաբարուի Օգոստ. 10ի դաչինքը:

Սեպտ. 21ին Թաթարները Բազար Կեչարի կողմէն անցան հայկական սահմանը և միանգամայն յարձակեցան Երջափ և Պապաճան Տէրէսի գիւղերու վրայ, բայց կտ մղուեցան: Իջևանի ուղղութեամբ Աքսիբար գիւղի հովիտէն մեր զօրքերը թշնամին քչեցին և գրաւեցին Փարախի և Մազամի գիւղերը: Թշնամին քաշուեցաւ Օգոստ. 10ի պայմանագրի սահմանագիծը:

Սեպտ. 22ին թշնամին դարձեալ յարձակեցաւ, Աքսիբարայի երկու գիւղերը գրաւեց զորս Հայերը յաջողեցան վերագրաւել:

Այդ օրերը, թուրքերը ասդին կը ոմբակոծէին Սարը Ղամիշի մէջ Քէօռ Օղլու Պաշը բարձունքը:

Կարմիր Ռուսերու և Աղէբիներու անպաշտօն գործակցութիւնը թրքական զինուորական գործողութեանց, այսպէս տեւեց քիչ մը ժամանակ ևս, և երբ թրքական յարձակողականը ծաւալեցաւ ու Հայաստանի և Սովիէթներու միջև բանակցութիւնք սերտ հանգամանք մը սաացան, այն ատեն անյայտ պատճառներով, թէ Մոսկուայի կռուալարութիւնը և թէ Աղբալէճան չէզոքութիւն յայտարարեցին ներկայ կրօնին մէջ:

13.—ԹՐԲԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՅԱՐՁԱԿՈՂԱԿԱՆԸ

Հայաստանի հետախուզական պաշտօնատուներ սեպտեմբերի կիսուն կը տեղեկանար թէ Թուրքերը կը պատրաստուին յարձակիլ Հայաստանի վրայ:

ՔարաՊէքիրի բանակը իր շարժումը սկսաւ սեպտ. 21ին Սարը Ղամիշի ուղղութեամբ: Թուրք զօրքերը կանոնաւոր կազմակերպութիւն ունէին և հրետանիի բաւական կարեւոր ուժ մը:

Հայերը իրենց փոքրամիւ ուժերը տարածած ըլլալով Մերտենիկ-Արտահան գծին վրայ, ստիպուեցան շուտով ամփոփուիլ Սարը Ղամիշի ուղղութեամբ:

Սեպտեմբեր 28ի գիշերը, Տաճիկները զգալի ուժերով յարձակման անցան Սարըղամիշի վրայ, միեւնոյն ժամանակ Բարտուէն և Քարաքուրդի վրայով: Թշնամիին ճնշման տակ մեր զօրքերը ետ կը նահանջեն դէպի Սարըղամիշ:

Իկտիբի ուղղութեամբ Քիւրտերը և Տաճիկները կը սկսին շարժիլ: Սեպտեմբեր 28ին թշնամի խուզարկուներ երեւացին Արհաճ գիւղի շրջանին մէջ:

Սեպտ. 29ի գիշերը թշնամիին գերազանց ուժերուն ճնշման տակ մենք պարպեցինք Սարը Ղամիշը: Մեր յամառ զիմարութեան շնորհիւ Վէրիշէն գիւղի մօտ, յաջողեցանք անցնիլ Սարը Ղամիշը պաշտպանող զօրամասի թիկունքը, որով նահանջը կատարուեցաւ կանոնաւոր կերպով:

Հարամ-Վարդանի մօտ, Սեպտեմբեր 29ին, թշնամիին

թիկունքային շարժումը ետ մղուեցաւ հակահարուածով մը:

Նօվ-Սէլիմի շրջանին մէջ, Սեպտ. 30ին ժամ 12ին թրքնամին հրետանիի կրակի աջակցութեամբ յարձակման անցաւ Օլուխլու գիւղի մեր զօրքերուն վրայ, սակայն մեր զօրամասերուն կողմէ ետ մղուեցաւ:

Ճակատը կը տարածուէր Օլիթիէն Իկտիբ, շուրջ 250 քլոմէթր տարածութեան մը վրայ:

Ստացուած տեղեկութիւններու համաձայն թրքական ուժերը երկու զօրարածիներէ կը բաղկանային, մօտ 8-9000 հոգի, որոնց կը գործակցէին թուրք եւ քիւրտ պաշարողութիւններ, ալան թալանի արտոժակով վառուած: Թուրքերը Իդմիլի ճակատէն և Տրապիզոնի զօրարածիէն ալ ուժեր փոխադրեցին հայկական ճակատը:

Թրքական բանակատեղին հաստատուած էր Հասան Քալէբայց յետոյ փոխադրուեցաւ Սարը Ղամիշ:

Թրքական Զրդ զօրարածինը կը գործէր Իկտիբի մարդին մէջ, 11րդը Սարը Ղամիշ-Կողզուան-Կարս գծին վրայ: Կ'ըսուի թէ այս զօրարածիին կը հրամայէր Նուրի փաշա:

Զրդ զօրարածին մէջ առնուած էին նախկին Թաթարաւան հեծելազոււնը որ Աղբալէճանի Մուսավաթական կառավարութեան օրով Նուրի փաշայի հրամատարութեամբ կը գործէր Ղարաբաղի մէջ, զօր. Ետիքարովի զօրաշարքերուն մէջ: Բայց Պալշէվիքեան յեղաշրջումէն յետոյ այդ գոււնը անցաւ Պայաղիտ, յետոյ էրզրումի ուր վերակազմուելով կոչուեցաւ Աղբալէճանեան հեծելազոււնը: Անոր մեծ մասը Լէզկիներ էին և իբր առաջապահ կը ծառայէր. այն էր որ առաջին անգամ մտաւ Սարը Ղամիշ:

Սարը Ղամիշի արագ անկումը կը ձեռքէր Հայկական ճակատը:

Ահազանը հնչեց, և առաջին գործը եղաւ հայկական ցրիւ ուժերը շուտով իմի համախմբել և կեդրոնացնել Սարը Ղամիշ-Կարսի ճամբուն վրայ, արգիլելու համար թրքական ներխուժումը:



14—Ա Շ Ա Ձ Ա Ն Գ Ը

Թրքական բանակին արագ յաջողութիւնը հրդեհեց ոչ միայն երկիրը մէկ ծայրէն միւսը, այլ արտագահմանի և մահաւանդ կողմասի հայութիւնները: Ահագանգը հնչեց, հայրենիքը յսակցի մեջ յայտարարուեցաւ: Կառավարութիւնը և շ. Յ. Դաշնակցութիւնը արտակարգ գումարամներով սկսան խորհիլ վտանգը փարատելու միջոցներուն վրայ: Միւս կուսակցութիւններն ալ փութացին թեւ թիկունք ըլլալ կառավարութեան այս զերագոյն ճգնաժամի բուպէին: Ամէն միջոց դործազրուեցաւ գրգռելու ամբոխին հայրենասիրութիւնը և շարժելու ժողովրդական զանդուածները: Թերթերը իրենց ամբողջ էջին լայնքով և մեծ տառերով հրահրիչ խօսքեր կը հրատարակէին: Կառավարութիւնը, պատկանեալ նախարարութիւնները, Դաշնակցութեան պիւնոն թուղիկներ կը հրատարակէին, ճգնաժամը բացատրելով զէպի դործ շարժելու համար ամբոխը:

Անմիջապէս յայտարարուեցաւ ընդհանուր զորահաւաք մինչև 32 տարեկան բոլոր զինապարաներուն: Ներքին գործոց նախարար Պ. Արարատեան Սեպտեմբեր 28ին այս մասը հրամանագիր մը հրատարակեց: Պատերազմական նախարարութիւնը իր կարգին սկսաւ զորահաւաքի գործողութեանց և գասալիքներու հաւաքման: Կը կազմուէր զորանակասի օժանդակող ֆոնիքի:

Դաշնակցութիւնը հրատարակեց իր բոլոր սւժերուն զինաչարժը հետեւեալ յայտարարութիւններով. —

ԸՆԿԵՐՆԵՐ ԵՒ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ,

Հայաստանը նորից պեկոծութեան մէջ է:

Տաճիկ փաշաները նորից փորձում են իրենց գոնիկ սաքերի տակ արորել հայ աշխարհը և ֆիդիքական բնաջնջման ենթարկել մեր աշխատաւոր ժողովուրդը: Ահա քանի օր է Մուսթաֆա փաշա Քէմալի զօրքերը յարձակոււմ են մեր վրա՝ Մերզնէի և Սարիղամիշի ճակատներում: Թշնամու գե-

Հայաստանի վերջին աղէքը

բազանց ուժերի ճնշման տակ մեր զօրամասերը յետ են քաշ-
ւել՝ ամբանալով նոր դիրքերում, և տաճիկներին ձեռքն են
անցել Փէնեաքն ու Կարաուրգանը: Հետախուզական տեղե-
կութիւններէց երեւում է որ տաճիկները բաւական ուժ են
հաւաքել այդ շրջաններում և լուրջ գործողութիւններին նը-
շաններ են ցոյց տալիս:

Ընկերներ և քաղաքացիներ. մենք ամենքս զխոնք,
թէ ի՞նչ նպատակներ ունին փաշաների այս շարժումը: Օդ-
տուելով միջազգային քաղաքական աշխարհում տիրող շփո-
թից ու մեծ պետութիւններէ ներքին տաղնապից, ապահո-
վելով իրենց ռուս բանակի կողմից, տաճիկ յետադիմական
փաշաները յարմար առիթ են համարում իրենց համար այն-
քան ատելի Հայաստանը ոչնչացնելու: Տաճիկ շօվիխիստ-
ները յուսահատական խաղ են խաղում և իրենց թշուառ ժո-
ղովրդի ու մեանող հայրենիքի ճակատագիրը թղթի վրա դը-
նելով՝ վերջին ճիգն են թափում, որպէսզի անհնարին դար-
ձնեն մեր անկախ Հայաստանի երկու հատուածների միա-
ցումը: Ի դուր աշխատանք, այդ բանը նրանց չի յաջողել:
Բոպէական յաջողութիւնը Օլթիի և Կարաուրգանի շրջանում
ապացոյց չէ նրանց ոյժին: Այդ ապացոյց է միայն այն բանի,
որ հայ զիւղաղութիւնն ամբողջապէս կլանւած դաշտային
աշխատանքով մի պահ թուլացրել է ռազմաճակատը: Հայ
ժողովուրդը շատ լաւ է հասկանում թէ ի՞նչ է նշանակում
տաճիկական արշաւանք և տաճիկական տիրապետութիւն, նա
թող չի տայ, որ փաշայական հորթաները ատաջ շարժեն:

Տաճիկների արշաւանք—այդ նշանակում է Հայաստանի
զիւղերի և քաղաքների կատարեալ քայքայում: Տաճիկական
տիրապետութիւն—հաւասար է հայ ժողովրդի համատարած
կոտորածի: Մենք տեսել ենք դաղանութիւնները Արեւմտեան
Հայաստանում: Տակաւին թարմ են մեր յիշողութեան մէջ
տաճիկական վայրագութիւնները Կարսի, Շիրակի, Արդահանի
ու Փամբակի շրջաններում: Տաճիկ փաշաները չեն խնայել
Հայ ժողովրդին, չեն խնայեր և այսօր: Տաճիկ փաշան ու
տաճիկ ասկարը Հայի նկատմամբ աւելի վայրենի են, աւելի

ամարդի ու դաժան, քան բոլշեւիկը: Եւ եթէ հայ զինուորը
այնպէս խիզախօրէն կուրծք տւեց բոլշեւիկին, ապա բազմա-
պատիկ ուժով նա դուրս կը գայ տաճիկ բռնաւորներէ դէմ:

Ընկերներ և քաղաքացիներ: Կարսի շրջանի վրա սեւ
ամպեր են կուտակուում: Ժամ առաջ պէտք է ցրել նրանց:
Տաճիկ զօրքերը պէտք է յետ շարժեն: Փաշաները պէտք է
իրենց արժանի պատիժը ստանան: Ինչպէս բոլշեւիկեան
շարժման օրերին, ամեն Դաշնակցական պէտք է նորից իր
յեղափոխականի դերի մէջ մտնի: Դէպի գործ, դէպի ճակատ:
Դանդաղկը յանցանք է: Պէտք է ստուարացնել զինուորա-
կան շարքերը:

Ո՛չ մի դատալիք չպիտի մնայ տանը:

Ո՛չ մի ընդունակ մարդ չպիտի նստի անգործ: Ամեն ինչ
փրօնաի համար: Ամեն ճիգ յազմելու համար: Ամէն ոք կա-
ռավարութեան հետ: Այսօր՝ շարժուցէք, վաղը ուշ կը լինի:

Տաճիկ փաշաները կամենում են մեզ խեղդել: Թող նը-
րանք մէկ էլ տեսնեն թէ ինչպէս է պաշտպանում մի յե-
ղափոխական և գիտակից ժողովուրդ, որ իր ազատութիւնը
արիւնով է ձեռք բերել: Որպէսզի մեր հայրենիքը նորից ա-
ւելի ու աւարի շմատնուի, պէտք է ժամ ատաջ շարժել
դէպի զինուորական շարքերը, դէպի ճակատ:

1920 թ. Սեպտ. 28

Հ. Յ. ԴԱՆԵԱԿՅՈՒԹԵԱՆ ԲԻՐՈ

Հ. Յ. ԴԱՆԵԱԿՅՈՒԹԵԱՆ ԲՈՒՈՐ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ

Թշուախեալ կոտորածները և մեր զոհերը: Մարդասիրտ
շրջանում տեղի են ունենում արիւնոս դեպքեր: Տաճիկ փաշա-
ները ուզում են արեան մեջ խեղդել Հայաստանի հանրապետու-
թիւնը և բնացեղեղ հայ աշխատանք ժողովուրդը: Կեանք մեր
իրայ կոտորից պարսախակութիւններ և զնում: Հ. Յ. Դաշնակ-
ցութեան բիւրօն, ինչպիսի մայիսեան խոտիլախակների օրերին
կոյն ձեռով յայտարարում է

ԲՈՒՈՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՄՕԲԻԼԻԶՄՅԱՆ

Ամեն ընկեր ՊԱՐՏԱԿԱՆ է իրեն զնեղ կուսակցութեան տա-

ևսարաքեան սակ եւ անմիջապէս կստարեղ իրեն տրուած հրահանգը :

Ընկերներ , դիպի գո՛րծ , դիպի փոօլիս .

1920 թ. Սեպտ. 29

Հ. Յ. ԴԱՇՆԱԿՅՈՒԹԵԱՆ ԲԻՒՐՈ

ԸՆԿԵՐՆԵՐՈՒՆ ԵՒ ՄԱՐՄԻՆԵՆԵՐՈՒՆ

Հայրենիքը վտանգի մէջ է . դարաւոր թշնամին՝ թուրքը , այսօր նորից սպառնում է մեր գոյութեան . ամենիս վրայ պարաք է ծանրանում այս ճակատադրական բազէին լինել աւելի քան երբէք աչալուրջ և վճռական . վնասութեան և երկմտանքի ոչ մէկ խօսք . հայ ժողովուրդը շատ ծանր օրեր է անցուցել , մղել բազմաթիւ անգամներ կենաց և մահու կոխ , բայց միշտ էլ դուրս է եկել յաղթական :

Հ. Յ. Դ. Բիւրօն այսու հրահանգում է իր բոլոր կուսակցական մարմիններին և ընկերներին պատրաստել անողոք կուէի՝ արտաքին թշնամուն դէմ , որ պարզած բոլշևիկիւնան կեղծ դրօշը , ուղղում է հակայեղափոխութեան յաղթանակը տօնել մեր Հայրենիքի դիակին վրայ :

Ամենուրեք՝ քաղաքներում թէ գիւղերում ամէն դաշնակցականի պարտքն է .

1. Հանախերէզ մեր ամեն տեսակի ուժերը եւ դնել կուսակցական պատասխանատու մարմիններու տրամադրութեան սակ :

2. Մենք զինուորական մասերու մեջ իբրեւ զինուոր , ապա եւայլն , եւ քարտուցել բանակի մեջ զինուորներու տրամադրութիւնը :

3. Կազմակերպել քիկուսակի պաշտպանութիւնը :

4. Բազասրէզ ժողովուրդին ռուպի կշանակութիւնը եւ պատաստել ինֆլուպաշտպան կուէի :

5. Տարածել ժողովուրդի մեջ պէսական տեղեկատուութիւնը :

6. Խոսիս հետապնդել ներքին խռովարար տարերը . կաստիւնը այդ ուղղութեամբ աչալուրջ հսկողութիւն :

7. Օգնել ամեն կերպով պէսական օրգաններուն՝ զինուորական քե քաղաքացիական :

Հաղորդելով ներկայս , բիւրօն կրկին հրահանգում է անշեղ կատարել ներկայ հրահանգները :

29 Սեպտ. 920

Հ. Յ. ԴԱՇՆԱԿՅՈՒԹԵԱՆ ԲԻՒՐՈ

Հ. Յ. ԴԱՇՆԱԿՅՈՒԹԵԱՆ

Ա Ձ Դ

Հ. Յ. Դաշն. երեւանի քաղաքային կոմիտէն յայտարարում է երեւանում գտնուող բոլոր դաշնակցական ընկերների

Մ Ո Ւ Բ Ի Լ Ի Չ Ա Տ Ի Ս

Համաձայն

ԲԻՒՐՈՅԻ ՀՐԱՀԱՆԳԻ

Մտքիլիզացիան կը լինի հետեւեալ մեւով

1) Զինուորական նախարարի օգոտոտ 1ի հրամանով այն օր զինապարտ է համարոււմ , պարտաւոր է անյապաղ ներկայանալ ԶԻՆՈՒՈՐԱԿԱՆ ՊԵՏԻՆ , Ապտեհնայա թիւ 8 :

2) Զինապարտից պաշտօնական դոկումենտներով ազատ համարւածները պարտաւոր են իրանց կուսակցական անդամատերներով ներկայանալ քաղաքական կօմիտէի գրասենեակը (պարլամենտ) արձանագրելու համար իրանց ուժերին համապատասխան գործերի համար—ամէն օր ժամը 9ից 1ը :

Ազգաբարւում է ի գիտութիւն բոլոր դաշնակցական ընկերների որ այս կարգադրութեան չանսացօղները կ'ենթարկւեն կուսակցական խիստ պատասխանատուութեան :

Հ. Յ. Դ. ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿՈՄԻՏԷ

15—ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԶԵԿՈՅՑՆԵՐԸ ԵՒ ՀՐԱԻԷՐՆԵՐԸ

Չախօզութիւնները պահել բնականաբար կառավարական իմաստութեան համապատասխան չէք , մանաւանդ թէ ճակատը այնքան մօտ էր որ ս եւ է սխալ հաղորդագրութիւն չուտով պիտի հասկցուէր և գէշ հակադրեցութիւն մը պիտի ունենար : Միւս կողմէ կառավարութիւնը որ ժողովրդական կուսակցութեան մը ներկայացուցիչն էր և իր կարգին ժողովրդական կենցաղ մը կը վարէր , չէր կրնար ամէն ինչ ծածուկ պահել , բայց բնականաբար զինուորական անհրաժեշտ գազանիքներէն , եթէ երբէք կարելի է Հայոց մէջ գաղտնիքներ պահել : Այս պատճառներով երեւանի կառավարու-

Թիւնը չի վարանկցաւ առաջին օրէն երկրին ծանրալէլոս գի-
ճակը և զինուորական ձախողութիւնները հաղորդել ժողո-
վուրդին: Զինուորական զեկայցներն ալ այս ուղղութեամբ
կը հրատարակուէին և ժողովուրդը օրը օրին կը տեղեկանար
իրողութեան, բնականաբար քիչ մը մեղմ և պաշտօնական
ձեւաբանութեամբ խմբագրուած:

Անուատիկ Աւստրալիոյ 30ի կառավարական հաղորդա-
դրութիւնը.—

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՂԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐՈՒՆԵՐՆԵՐ

Քաղաքացիներ,

Հայաստանը նոր փորձութիւնների առաջ է կանգնած: Ծածիկ փաշաները չեն ուղղում հանդիստ թողնել մեզ, նրանք ձգտում են քար ու քանդ անել մեր երկիրը, բնաջնջել հայ ժողովուրդը:

Աւստրալիոյ կէսերին կենտրոնանալով Մէրդէնէկի և Բարգուսի շրջաններում տաճիկ զօրքերը յարձակման դիմեցին: Գաշապին աշխատանքները պատճառով մեր զինուոր-
ների մի մասը իրենց աները գրւած լինելով՝ մեր զօրամա-
սերը, յամառ կուէից յետոյ, ստիպւած եղան նահանջել և գրաւել սոպակապիտան նոր գիծ, որով ածխահան երկ շէր-
ջանը անցաւ թշնամու ձեռքը:

Աւստրալիոյ 28ի գիշերը տաճիկները ուժեղ յարձակման զիմեցին Փէնեակի և Բարգուսի ձակատում: Մեր զօրամա-
սերը սաստիկ գիմարութիւն ցոյց տարով՝ ամրացան Վէրի-
չէնի բարձունքների վրա: Նոյն սեպտեմբերի 28ին տաճկա-
կան խոշոր ուժեր գրոճ տւին գէպի Կարաուրգան, որտեղից
մեր զօրքերը քաշուցին Սոդանլուի լեռնաշղթան: Թշնամու
ուժեր են երեւացել նաև Քարաքուրթի շրջանում: Յայտնի
է դարձել, որ տաճիկների անմիջական նպատակն է կտրել
Սարիլամիշ-Կարս երկաթուղին և աղատութիւնից զրկել Սա-
րիլամիշի և Կաղզուանի շրջանի մեր զօրքերն ու ժողովուրդը:
Անակնկալներից և զօճերից խուսափելու և աւելի յարժար
գիւրքեր գրաւելու նպատակով, մեր հրամատարութիւնը սեպ-

տեմբեր 29ի գիշերը դատարկել է Սարիլամիշն ու Կաղզուանը:

Ժողովուրդը նոյնպէս տեղափոխուել է անխառն: Նահանջը
եղել է ուղղադիտական նպատակներով, կանոնաւոր և ա-
նանց որ և է կորուստի: Մեր զօրքերի սղին բարձր է: Թըշ-
նամին հանդիպում է ամենաբուռն գիմարութեան: Կարսի և
Ալէքսանդրապոլի շրջաններում սկսւած է ուժեղ շարժում
ջողուտ երկրի պաշտպանութեան: Ամեն կողմից հասնում են
կամաւորներ և դասալիքներ: Գաշապին աշխատանքներով
կլանւած ժողովուրդը ոտքի է կանգնում:

Քաղաքացիներ, տեղեկացնելով ձեզ այս ամենի մասին,
հանրապետութեան կառավարութիւնը յայտնում է, որ ինքը
ձեռք է առնում ամէն միջոց՝ պետութեան անվտանգու-
թիւնն ապահովելու համար և վստահ է, որ նենգ թշնամին
չուստով դուրս կը չպրուէի մեր երկրից: Այն ժողովուրդը, որ
կարողացաւ ձեռք բերել իր աղատութիւնը, որ դեռ նոր
ճնշեց բոլշեակիկան խռովութիւնները, թոյլ չի տալ, որ
տաճիկական փաշաներին յաջողի իրագործել իրենց դիւային
ծրագրները: Հայաստանի կառավարութիւնը, իր հետ ունե-
նալով յեղափոխական ժողովրդի կամքն ու վստահութիւնը,
կ'անէ այն, ինչ որ իրենից պահանջում է պատմական վայր-
կեանք: Սակայն ժողովուրդն եւս պէտք է լարէ իր բոլոր
ուժերը: Ծածիկ զօրքերի առաջ մի անկիւք է մնում միայն
— յաղթել կամ մեռնել: Մենք պէտք է յաղթենք:

Քաղաքացիներ, որքան և աննպատակ լինեն սրայմանները,
թողէ՛ք ձեր անձնական գործերը: Ամէն ոք և ամէն ինչ պէտք
է յատկացուի ֆրոնտին: Ո՛չ մի դասալիք չպիտի մնայ Հա-
յաստանում: Ո՛չ մի երիտասարդ չպիտի նստի տանը: Ամէն
ինչ զօրքի համար: Գիւղացի, բանուոր, մտաւորական, պաշ-
տօնեայ, արհեստաւոր, ուսանող, կանայք—բոլորը պէտք է
նպատակէք մեր բանակին, որովհետեւ միայն ամենքիս միա-
համուռ ջանքերով կը խորտակուի փաշաների դարչելի բրո-
նակալութիւնը, և Հայաստանը բոլորովին ազատ կը լինի
տաճիկ չօլիխանների մղձաւանջից:

Ոտքի՛, ժողովուրդ:

Կեցցէ՛ Միացեալ և Անկախ Հայաստանը:

Կ Ո Չ

Նորից սե ամսեր են կուտակում Հայաստանի երկնքի վրայ...

Արիւնուշտ տաճիկ փաշաները օգտուելով ստեղծւած քաղաքական դրութիւնից, առաջ են տանում իրենց հայաջինջ քաղաքականութիւնը և խեղդեց են ուզում մեր մասուկ Հանրապետութիւնը...

Կարսի նահանգի ռազմաճակատում տաճիկները յարձակում են գործում. նրանք իրենց լպիրջ հայեացքը յատել են Կարս բերդաքաղաքին և ցանկանում են խորտակել մեր քաջարի բանակը, որը տարել է Բաշ-Աբարանի, Սարդարապատի, Չանդի-Բասարի և Վեդի-Բասարի փայլուն յաղթանակները:

Հայի արիւնով յղիացած փաշաները գլուխ անցնելով իրենց հորդանների և բաշիրողուկների, արշաւում են դէպի մեր երկիրը՝ հայ ժողովրդին կողոպտելու, թալանելու, անպատուելու և ջնջելու նպատակով, նրանք ուզում են մէջտեղից վերացնել այն Սեֆը, հայկական լեռնաշխարհը, որ ընկած է Անատոլիայի և Մուղանի միջև և ստեղծել համալրամական մի մեծ պետութիւն:

Տաճիկ փաշաները չեն կարողանում հրաժարուել իրենց վաղեմի երազներից նրանք չեն կարողանում հանդուրժել իրենց կողքին Ազատ Հայաստանի անկախ գոյութիւնը և դաշնակից պետութիւններին ուզում են դնել կատարւած փաստի առաջ, ոչնչացնելով մեր սաղմական ոյժը և ի չիք դարձնելով մեր զուրգուրած ազատութիւնը:

Մենք համոզուած ենք, որ տաճիկ փաշաները այս անգամ էլ կրկին քաղաքական ամօթալի պարտութիւն կը կրեն:

Սակայն նախ քան քաղաքական պարտութեան համար նպաստաւոր պայմաններ ստեղծելը, մենք պէտք է կարողանանք ապրիլ ազգովին և մեր Հանրապետութեան, սահմանները զերծ պահել վայրագ բորենիների ներխուժումից, ուս-

տի և յայտարարում ենք զօրակոչ մինչև 35 տարեկանը:

Ի դէն, հա՛յ երիտասարդներ, նորից է վտանգոււմ մեր սիրելի հայրենիքը և մեր նամուսը. շտապեցէք լրացնելու և ուժեղացնելու մեր քաջարի բանակը, որը սրբութեամբ կատարում է իր պարտականութիւնները մարտի դաշտում:

Դէպի ճակատ, այնտեղ է սրուում բոլոր կնճաստ հարցերի լուծումը,

Քաղաքացիներ, հա՛յ աշխատաւորներ, տատանելու ժամանակը չէ. մտէք զօրաշարքերը և ամրացրէք մեր սահմաններն ու դիրքերը:

Անխնայ էինք և պիտի լինենք դէպի մեր բոլոր ներքին թշնամիները, ևս առաւել լինենք անխնայ և վրիժառու մեր արտաքին դարաւոր թշնամիների հանդէպ:

Ի դէ՛ն, դէպի արշաւանք:

Ռազմակրակ ևսխարստ՝ ՌՌԻԲԷՆ ՏԷՐ ՄԻՆԱՍԵԱՆ
1920 թ. Սեպտեմբերի 30ին
Երևան

ՀԱՅ ԶԻՆՈՒՈՐՆԵՐ,

Հայրենիքը նորից վտանգի մէջ է: Թրքական զօրքերը դահիճ փաշաների ղեկավարութեամբ մտել են մեր երկրի ներսը և սպառնում են Հայաստանի Հանրապետութեան: Այն ազատութիւնը, որ ձեռք ենք բերել ձեր անձնագոհութեամբ ու հերոսութեամբ, այսօր մեր դարաւոր թշնամին ուղղում է նորից ոտնահարել:

Հայ մարտիկներ, բոլկն լուրջ է և ամենից առաջ զուք էք, որ պիտի դիտակցէք թրքական անաւոր վտանգը, որովհետեւ առաջինը զուք էք տեսել այն դաժանութիւնները, որ գործել են թիւրք ղինուորները հայ ժողովրդի նկատմամբ:

Այս անգամ մեր թշնամին ուզում է վճռական հարւած հասցնել հայ ժողովրդին. նա կատաղած Արեւմտեան. ճակատում յոյն զօրքերի տարած յաղթութիւններից՝ Արեւելեան ճակատում իր վրէժն է ուղղում լուծել հայերից:

Արիացե՛ք հայ զինուորներ, սեղմ ու կուռ շղթաներով
զինեցե՛ք զէպի ռազմաճակատ: Դուք, որ այս երեք տարւայ
ընթացքում շատ և շատ դժուարութիւններից էք հանել մեր
սիրուն հայրենիքը, այսօր էլ կը հանէք վերահաս վտանգից:

Հոգեւորքի մէջ ապրող մեր թշնամին իր վերջին ոյժերն
է դորձադրում հարւածելու Միացեալ և Անկախ Հայաստանի
գաղափարին: Նա գիտէ, որ Բարիզի դաշնագրով արդէն Հա-
յաստանին են կցւած հայկական վիլայէթները և որ վաղը
փաստօրէն հայը տէր է դառնալու իր ամբողջական հայրենի-
քին: Միթէ այդ բանին կարո՞ղ է հանդուրժել թուրքը: Մի-
թէ թաթարը կարող է տանել երեկուայ սարուկ հային ազատ
ու ինքնօրէն իր կողքին: Երբէ՛ք: Եւ ահա վերջին անգա-
լարել է իր ուժերը փշրելու մեր ազատութիւնը:

Հայ զինուոր, ժողովի՛ր ոյժերդ և կուրծք տուր փշրե-
լու թաթարի ստրկացնող լուծը: Այդ լուծը դարեր շարու-
նակ անխճւած ու ժահաշունչ է եղած հայի համար, այսօր
մեր բոլոր ոյժերով պիտի յետ վանենք մեզանից:

Հայ ժողովրդի կամքն ու սիրտը քեզ հետ է հայ զին-
ուոր: Քեզ է փայփայում ու դուրգուրում նաև Հայաստանի
հանրապետական կոտակարութիւնը: Զօրացի՛ր հայ զինուոր
և Սասունցի Կառիճի զօրութեամբ խորտակի՛ր մեր թը-
նամուն:

Տաճիկը պարտւած է, մեր ազատութիւնը պահանջում է
որ այս անգամ էլ նա պարտուի հայ զինուորից:


Այդ է պահանջում մեր հայրենիքի պատիւը, հայ ժողո-
ւրդի պատիւը:

Հայ զինուոր, եղի՛ր քաջ ու յողթող:

Քեզ հետ ենք ամէնքս:

Դէպի կռիւ, զէպի յողթանակ,

«ԱՍԶՄԻԿ»ի Խոնրագրութիւն



Եւրոպական կամուրջ Արաբի գետին վրայ, ուր կաստիլ կռիւ մը
սկիւ ունեցաւ

«Մենք պիտի յայրենի անարգ բշխանուն, այրապես չկայ փրկութիւն մեզ հանար եւ ով փոքրոգութեամբ կը զփ մեր սեղն շարժեալ կամ կը դաւաճանի հայրենիքին, այդպիսին մահաւան պատժի կենարարի կախարակն միտոցով, այն էլ հրապարակով»:

«Անխուսափելի մահ բոլոր դասայիջներին եւ մահ բոլոր դաւաճաններին»:

Սեպտեմբեր 30ի նախարարաց Խորհուրդը սրտեց որ նախարարները երթան օտարական շրջանները թէ՛ կացութիւնը ուսումնասիրելու եւ թէ՛ ժողովրդային եռանդը քաջալերելու համար: Այսպէս, Կարս գացին գիւղատնտեսական եւ պետական գոյքերու նախարար Սիմոն Վրացեան եւ խնամաւորութեան նախարար Արտաշէս Բաբայեան: Ղազախի ճակատը՝ ելմտական նախարար Արթուր Կիւլիսանդանեան, Եկտիսի՝ ներքին գործոց նախարար Սարգիս Արարատեան, Ալիսանդրապոլ՝ հաղորդակցութեան նախարար Արշակ Չամաղեան եւ կրթական ու արուեստից նախարար Գէորգ Ղազարեան, նոր Պայազիս՝ Մելիք Եօլչեան (այս Արարատեան նահանգապետ) Էջմիածին ու Աշտարակ երեսփոխաններ Յակոբ Տ. Յակոբեան եւ Հ. Տէրաէրեան:

Կառավարութեան գինւորական գործողութեանց բարոյական եւ նիւթական օժանդակութիւն ընձեռելու համար հրամայուեցաւ ամէն կողմ կազմել զօրաճակատի օժանդակող քօմիթէներ եւ հրատարակուեցաւ մասնաւոր հրահանգ մը որուն համաձայն գորքերու ուտեստի ֆօնտ կազմելու համար ամէն մարդ, բացի անկարողներէն, պարտաւոր էր հացահատիկ եւ այլ ուտելիք տալ իր կարողութեան չափով:

Չօրաճակատի օժանդակող քօմիթէն ձեռուեալ կոչը հրատարակեց ուղղեալ Հայաստանի քաղաքացիներուն. —

«Տաճիկ փաշաները վերջին փորձն են անում փրկել կործանուող Տաճկաստանը: Երանք իրենց զի՛թ ու պոռնիկը յոյներէ մօտ ջարդելուց յետոյ՝ դէսից-դէսից հաւաքել են իրենց սոված եւ ուժասպառ զօրքը, քչում են մեր երկրի վրայ, որ կշտացնեն մեր հացով, հազցնեն մեր շորերը եւ եթէ կարելի է կործանեն մեր երկիրը»:

Հայաստանի քաղաքացիներ, մեծ վտագներն անցել պըրծել ենք, հայրենիք ու զօրք ենք ստեղծել, հիմի ամօթ կը լինի մեզ համար՝ եթէ այս անգամ չջարդենք տաճիկ զօրքի այդ խղճալի մնացորդներին:

Մենք չէինք, որ 1918 թւին Սարդարապատի եւ Ղարաքիլիսայի կռիւներում հրաշքներ գործեցինք: Մենք չէինք, որ ցրիւ սօխք Չանդիրաղարում, Շարուբում եւ Բէօխք-Վեդիում լոյն գրած տաճիկական հորդաններին: Մենք չէինք, որ շարունակ ետ ենք շարունակ մեծ ու փոքր աւաղակային յարձակումները:

Մենք ուժ ունենք, տեղը եկած ժամանակ հրաշքներ ենք գործում, բայց դեռ մեր արեան մէջ հին ստրկական վախի մնացորդ կայ: Դէն շարուեցէք այդ վախը, մենք այլ եւս երբէք չպիտի յաղթուենք: Մենք հիմի կուող եւ յաղթող ժողովուրդ ենք: Մեր զօրքը արդէն վախեցրել է թշնամուն՝ մեր զօրքը անուն ունի: Մի լսէք վախկոտներին, դատաւիքներին եւ զաւաճաններին, լսեցէք մեր քաջարի զօրքի առաջնորդներին, կուողներին եւ հերոսներին:

Հայ քաղաքացիներ, վերջին կռիւներն են, մի քանի ուժեղ հարւած էլ տանք թշնամուն՝ էլ նա մեր երկրի կողմը չի նայի: Լարենք մեք ուժերը, օգնենք մեր կառավարութեան, զօրքին, մեր փրկիչներին:

Ամէն քաղաքացի թող ամէն օր հարց տայ իրեն՝ թէ ի՞նչ է արել հայրենիքի փրկութեան համար:


Խօսելու ժամանակ չէ, պէտք է գործել. եւ գործել առաջ, վճռական կերպով:

Հայ քաղաքացիներ, ոտքի կանգնեցէք. ամբողջ հարութիւնը զօրք պիտի դառնայ: Օգնեցէք մեր իշխանութիւններին, որ զօրահատքը աւելի յաջող ընթանայ: Դատաւիքներն քշեցէք աներից, այգիներից եւ թաղատոցներից: Ամաչեցրէք վախկոտներին: Գնացէք գինավարժութեան: Մենք պիտի յաղթենք թշնամուն եւ անպատճառ կը յաղթենք:

Բաւական է ինչ թուրքը գլուխներս տարաւ. գնանք, ձգմենք մեր դարաւոր թշնամուն եւ հանդիստ կեանք վախելենք:

ԶՕՐԱՃԱԿԱՏԻ ՕԺԱՆԴԱԿՈՂ ԿՕՄԻՏԷ

Նոյեմբերի 1ին 1920 թ.



Երեւանի պատմական կարվաթիւ կառուցող

17 — ԴԱՍԱԼՔՈՒԹԵԱՆ ԴԷՄ

Կառավարութիւնը նախապէս փոխանակ զին . կազմակերպութեան մէջ իսկական կարգապահութիւն մը ստեղծել աշխատելու կամաւորական խումբերու ուժ կուտար իբր իրեն «վտանկելի»ները : Այսպէս կազմուեցաւ շփացածներու դաս մը որ պահ մը հանրալին կեանքին սպանալիքը դարձաւ : Ասանք կը կոչուէին ճակղեղիարներ որոնք , զէն ի ձեռին իրենց կամքը կը պարտադրէին երբեմն Դաշակցութեան պետերուն ցրդումով եւ յաճախ իրենց քմահաճոյքին և հաշիւներուն համար : Մակղեղիարներու ծայրալեզութիւնները այնքան անզսպելի դարձան որ ժողովուրդին դայրութիւն և պահանջման վրայ կառավարութիւնը ստիպուեցաւ զանոնք կարգի բերելու համար ջանքեր թափել և յաջողեցաւ բնականաբար : Յարձակման սկիզբը անմնջմէ բնաւ մնացած չէր :

Բանակին այս թուլ կազմին հետեւանքով զասպարութիւնը լայն ծաւալ գտած էր , այնպէս որ , երբ աղիտարեր պատերազմը սկսաւ , կառավարութիւնը ինքզինքը գտաւ խիստ միջոցներու հարկին առջեւ :

Ուստի նախարարաց կործուրդի Սեպտ . 30ի և Հոկտ . 2ի որոշմանց համաձայն հրատարակուեցաւ հետեւեալ պարտադիր որոշումը .—

1. Դասալիքները 1919 թ . յուլիսի 24-ի նախարարների խորհրդի հաստատած օրէնքին համաձայն , ենթարկուած են մահւան պատժի զինուորական գաշտային գատարանի միջոցով , նրանց ամբողջ շարժական և անշարժ գոյքը գրաւուած է յօգուտ պետական զանձարանի :

2. Դասալիքներին հետ ապրողներ ու նրանց ակնյայտնի թաղանթները ենթարկուած են 1— 6 ամիս բանտարկութեան և նրանց շարժական և անշարժ գոյքը գրաւուած է յօգուտ պետական զանձարանի :

3. Բոլոր պետական հասարակական և մասնաւոր հիմնարկութիւններին, ինչպէս մասնաւոր անձանց արգելուած է ծառայութեան ընդունիլ նրանց, որոնք զինւորական ծառայութիւնից ազատման վկայական չեն ներկայացնի:

4. Սոյն կէտը չկատարող պաշտօնական անձինք ենթարկուում են ծառայութիւնից արձակման և բանտարկութեան 1—6 ամիս ժամանակով, իսկ մասնաւոր անձինք բանտարկութեան 1—6 ամիս, կամ տուգանքի՝ մինչև 200,000 ռուբլի:

5. Գիւղական կոմիսարները և միլիցիայի բոլոր ծառայողները, որոնց չըջանում կը գտնուին դասալիքներ — կենթարկեն ծառայութիւնից արձակման և 1—6 ամիս բանտարկութեան. իսկ եթէ ապացուցւի, որ նրանք սեղեակ են եղել իրենց չըջանի դասալիքների մասին և միջոցներ ձեռք չեն առել նրանց դէմ, կ'ենթարկեն զինւորական դաշտային դատի:

6. Դասալիքի յափշտակած պետական հագուստեղէնն ու գէնքը ակնյայտնի իրենց մօտ թաղցնողները ենթարկուում են պատասխանատուութեան, այդ իրերի շուկայի գնի վերցապատիկի վճարումով և 1—6 ամիս բանտարկութեան:

7. Սոյն պարտադիր որոշման գործադրութիւնը յանձնարարում եմ մայրաքաղաքում պարէտ (կեդրոնի հրամանատար) փոխ գնդապետ պ. Շահխաթունուն, Արարատեան, Շիրակի և Վանանդի նահանգապետներին յիշեալ նահանգներում ու Դիլիճանի գաւառում գաւառի միլիցիապետին:

8. Սոյն պարտադիր որոշումը յայտարարում է ամենուրեք հետագրով և ոյժ է ստանում լոյս տեսնելուց 24 ժամ յետոյ, պահելով իր ոյժը մինչև զինւորական դրութեան վերացումը:

Ներքին գործոց նախարար

Ս. ԱՐՍՐԱՏԵԱՆ

Զինոտակաւ դեպարտակենտի

սեօրեն — Կ. ԱՌԱՔԵԼԵԱՆ

Այս հրամանագրին համաձայն Հայաստանի ամէն կողմը կազմուեցան դաշտային դատարաններ և զինւորական ստեաններ որոնք պիտի դատէին դասալիքներն ու անկարգապահ սպաները: Այս դատարանները գործի սկսան և մերթ անօրինեցին մահապատիժներ, սակայն ատիկա մեծ արդիւնք մը տուած ըլլալ չի թուիր: Վերջերը երբ վտանգը աւելի մօտեցաւ և Թուրքերը առաջացան Հայաստանի մէջ, գանգատները շատցան թէ մահապատիժը պէտք եղածին պէս չէ գործադրուած, թէ թոյլ վերաբերմունքը կը քաջալերէ անկարգապահութիւնը: Այնպէս որ Պ. Գրիգոր Չալխուչեան Հոկտ. 27ի Յառաջի մէջ յօդուած մը գրելով խտիւ կը պահանջէր մահապատիժն անողորմ գործադրութիւնը և կը ծաղրէր վերջին պահուն Երեւանի մէջ կառավարութ'ան կողմէ իբր սպանալիք կանգնուած կախաղանները, թէ «հոն աղաւաններ կը նստին» և մանուկներն իսկ կ'ըսեն «չեն կախի, ոչ ոքին չեն կախի»: Զարմանալին այն է որ մինչ այս կախաղանները պարսպ կը մնային, Հոկտ. 10ի կառավարական զեկոյց մը կը հրամայէր պատեիլ ամէն անոնք որ տարածայնութիւն կը հանէին թէ այս կամ այն անձը պիտի կախուի:

Հոկտեմբեր 2ին նախարարաց խորհուրդը նկատելով որ զինուորական դասուն համար որոշուած միջոցները բաւական չեն, խորհեցաւ նոյն խտութիւնները հրամանագրել նաեւ վարչական դասակարգին համար: Այսպէս օրէնք մը պատրաստեց որով աստիճանական պատիժներ, մինչև իսկ մահապատիժ կը անօրինուէր պաշտօնէութեան մէջ «սարսափելիօրէն տարածուած» կարգ մը յանցանքներու, կաշառակերութեան, սուլօրսաժի, զեղծումներու և դատաւարութեան համար:

Սակայն այս բոլոր օրէնքները մետասաներորդ ժամուինաստութիւններ էին միայն և գործադրութեան մասին չէին տարբերք տաճկական նման օրէնքներէն:

18 — ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ԸՆԹԱՅԲԸ

Դաշնակցութիւնը որ ամէնէն զօրաւոր և լաւ կազմակերպուած կուսակցութիւնն էր. արդէն Հայաստանի կազմութենէն ի վեր գրեթէ միշտ ինք էր որ կը կառավարէր գործերը: Իրաւ է թէ առաջները իշխանութեան մէջ ազդեցութիւն և դիրք ունէին նաև միւս կուսակցութիւնները, մասնաւորաբար Ժողովրդականը, սակայն հայ-վրական պատերազմի հոչակման և Միացեալ Հայաստանի յայտարարութեան (Մայիս 28ի ակտ) վրայ, Ժողովրդականները ետ կանչեցին իրենց նախարարները դահլիճէն, որով Դաշնակցութիւնը մինակ գործեց: «Միացեալ Հայաստանի» Խորհրդարանի նոր ընտրութեանց պահուն ընտրական բաւական բուռն պայքար մը տեղի ունեցաւ, տեղ տեղ նոյնիսկ բռնաբարքներ, և Դաշնակցութիւնը ստացաւ աթոռներու ջախջախիչ, գրեթէ միահեծան մեծամասնութիւնը: Հազիւ քանի մը ոչ-դաշնակցականներ ընտրուեցան, այն ալ էս-էն (Սօցիալ-Բէլոյիցիօնէր):

Ժողովրդայիններու այս պարտութիւնը աւելի խրամատեց կուսակցական պայքարը և անողօք քննադատութիւններ կ'ընէին ընդդիմադիրները, նոյնիսկ մեղադրելով Դաշնակցականները բռնապետութեամբ: Երեւանի խորհրդարանը եղած էր միատարր, ինչպէս մենք օրինակը տեսած ենք Պոլսոյ մէջ, Իթիֆհատի մէտրոսական ժողովին մէջ: Սակայն այդ միօրինակութեան մէջ ընդդիմադիր էին էս-էրներն ու ձախակողմեան Դաշնակցականները, թէևս ասոնցը, բնակաւնաբար բարեկամ ընդդիմութիւն մըն էր:

Արդէն երկրին մէջ կուսակցական ուժի կարգաւ Դաշնակցութենէն յետոյ կուգային Ժողովրդականները, Ռամկավարները, էս-էրները, Սօցիալ-Ըէմօկրատ բանուորական կուսակցութիւնը, և Ս. Դ. Հնչակեանները որ արդէն չկայի պէս էին: Այս բոլորը եթէ միացնէին իրենց ուժերը դուշէ հաւասարէին Դաշնակցութեան ուժին, բայց որովհետև ըն-

կերային հայեցակէտի տարբերութիւններ կային, այդ չեղաւ: Օրինակ էս-էրները իբր ընկերվարական յեղափոխական ամենէն աւելի մօտ էին Դաշնակցութեան: Իսկ Ընկերվարական-գործաւորականները բնականաբար չէին կրնար պուրժուական Ժողովրդական-Ռամավկարներու հետ ձեռք ձեռքի գործել:

Այսուհանդերձ երբ սկսաւ թրքական յարձակումը որ կը սպառնար այնքան ահաւոր զոհարերութեամբ ստացուած հայրենիքը կործանել, բոլոր կուսակցութիւններն ալ գլխակցեցան դժնդակ վասնզին: Մահու և կենաց բոլէն էր: Կուսակցական, դասակարգային, դադափարական տարբերութիւններն ու կիրքերը պէտք է հալէին դարաւոր թշնամիին բացած երախին առջեւ, միաճակատ և միակամ ընդդռնելու համար զայն:

Այսպէս ալ եղաւ:

Բոլոր կուսակցութիւնները խմբուեցան կառավարութեան շուրջ: Ներքին գործոց նախարար Արարատեան Հոկա. Ղին իր մօտ ժողովի հրաւիրեց անոնց պետերը ինչպէս նաև մամուլի ներկայացուցիչները և պարզելով քաղաքական կացութեան լրջութիւնը, խնդրեց որ օգնեն իրենց, երբ հայրենիքը վտանգի մէջ է: Բնականաբար այս ամթիւ խօսեցաւ առաջիկային ընդդիմադիր կուսակցութեանց տրուելիք մասնակցութեան մասին, պետական գործերու մէջ:

Բոլոր կուսակցութիւններն և խմբադիրները պարզեցին իրենց տեսակէտները. ի վերջոյ համամիա գտնուեցան ամբողջ ուժով օժանդակելու կառավարութեան, և այսպէս կազմուեցաւ Միջկուսակցական Խորհուրդ մըն ալ:

Բայց ասկից առաջ արդէն կուսակցութիւնները իրենց հայրենասիրութեան պարտքը կատարեցին, առանձին կոչելով, որոնց պատճէնները կը գնենք հոս.

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՅՈՒԹՒՆ

Հայ ժողովուրդ

Այն վայրկեանին երբ համաշխարհային կեանքը երկա-
րատեւ ու արիւնահեղ պատերազմի վայրի-վերումներէց յի-
տոյ բնականոն հունի մէջ է մտնում, երբ սօլշեւիզմը մահ-
ւան գալարումներէ մէջ վերջին փորձերն է անում ազատուե-
լու հակաօլշեւիքեան ուժերի իրան սեղմող օղակից, երբ
մեր դարաւոր քաղաքական իղձը կեանքի մէջ լիովին իրա-
զործուելու վրայ է,

Այդ բոլորէն Գէմալական Թուրքիան, լաւ դիտակցելով
իր մօտալուտ ու անխառնուհալ վախճանը, մի նոր յանդուգն
դաւ է կազմակերպել հայ ժողովրդի դէմ:

Թիւրքական կանոնաւոր զօրամասեր և հրոսախմբեր
ներս են խուժել մեր պետութեան խորքերը և սպանում են
Արեւելեան Հայաստանի բանալի՝ Կարսին:

Անս գոյի կորցրած թիւրք արկածախնդիրների վտանակներն
են, որ անցել են մեր ասիականներ:

Իր գոյութեանն ու անկախութեանն սպառնացող այս նոր
վտանգի հանդէպ հայ ժողովուրդը պիտի հանդէս բերի իր
վաղեմի կամքը, կորսին ու ա: վեհերութիւնը:

Հայ ժողովուրդը կորոզացել է ոչ միայն կասեցնել, այլ
և յաղթանակներ տանել 1918 թուին դեռ հզօր թիւրքական
բանակների վրայ, և այժմեան մի քանի հազար թափթփուք-
ները չեն, որ պիտի կործանեն մեր ժողովուրդն ու պետու-
թիւնը:

Չմոռանանք որ քէմալական Թիւրքիան բոլոր կողմե-
րէց չրջապատուած է մեծ ու փոքր դաշնակիցների զօրական
ուժերի խեղդիչ օղակով:

Չմոռանանք, մեր հայ ժողովուրդը այժմ ունի իր պետու-
թիւնն ու բոլոր տուեալները յաջող կռիւ մղելու և յաղթե-
լու համար ամբարտաւան թշնամուն:

Ուստի, նորից ցուցարեւեմ ապրեալու և յաղթեալու մեր
կարելի:

Սեղմենք մեր շարքերը, կազմենք մի՞ հաւնագայիկն ան-
կաս, ինչպէս սովոր ենք անել մեր ժողովուրդի և պետու-
թեան համար վտանգաւոր վայրկեաններում:

Հաւատով և անվրդով շարունակենք մեր պայքարը թըշ-
նամու դէմ, և ոչ մի Հայ չպիտի պարտազանց լինի:

Անկն ինչ պիտի է զոհարեալ յախուս մեր ժողովուրդի
փրկութեան և Միացեալ ու Անկախ Հայաստանի:

Կեցցէ՛ Հայ ժողովուրդը: Կեցցէ՛ Հայ քաջարի զօրքը:
Կեցցէ՛ Միացեալ և անկախ Հայաստանը: Կորչին նրան բո-
լոր ներքին ու արտաքին թշնամիները:

Հայ ժողովուրդ. կուսակցութեան
Հայաստանի Կեդր. Կոմիտե

Երեւան, 2 Հոկտ.

**

ՍՕՑԻԱԼԻՍՏ-ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՆԵՐՈՒ ԿՈՒՍԱԿՅՈՒԹՒՆ

«ԿՌԻՈՎ ԿԵԼԵՍ ՔՈ ԻՐԱՒՈՒՆՔԸ»

Ընկերներ!

Տաճիկ փաշաները, քիւրդ ու թուրք հորդանների դուռին
անցած, ներս են խուժել մեր երկիրը: Բազմահազար հայ
գիւղացիներ Կարսի չրջանից տեղահան են ելած ու կրկին
գրկել են «գաղթականի» ցուպը: Հայ դեմոկրատիայի հազիւ
ապաքինուած վէրքը դարձեալ նորոգել է և առատօրէն հո-
սում է արիւն: Նրա կրծքից: Նորից մեր Ֆիզիքական դոյու-
թեան խնդիրն է դրւած պատմութեան կշռաթափի վրայ:

Օրհասի այս ժամին Հայաստանի դեմոկրատիան մնացել
է մենակ ու անօգնական: Երկու տարւայ քաղաքական ան-
կախ կեանքի ընթացքում մենք չկարողացանք ունենալ

զրոյի այնպիսի բարեկամներ, որոնց օգնութեան վրայ կարողանայինք յոյս դնել վտանգի ժամին: Չկան եւրոպական իմպերիալիստները, մեր այդ «հաւատարիմ բարեկամները»... ճաշկերթյալիստները: Չկան բարեկամներ և մեր հարեւանների շարքերում: Հայ դեմոկրատիան այսօր իր ուժերով է, որ պէտք է ապահովէ իր գոյութիւնը և յետ վանէ աքիւնուշտ թշնամուն:

Այսօրւայ յաջողութեան միակ պայմանը, ընկերներ, մեր դեմոկրատիայի բովանդակ ուժերի կազմակերպումն է հայրենիքի ինքնապաշտպանութեան գործի շուրջը:

Հայ քաղաքական կեանքի ձեւաւորման ու նրա սոցիալական բովանդակութեան շուրջը եղել են մեծ տարածայնութիւններ մեր և Հայաստանի ղեկավար հոսանքի մէջ, որի հետեւանքով ստեղծուել է ծանր ու գաղջ մթնոլորտ միակուս ու միակամ գործունէութեան համար:

Բայց վտանգը այսօր սպանում է հայ բազմատանջ դեմոկրատիայի ոչ միայն քաղաքական իդէալներին, այլ նաև նրա ֆիզիքական գոյութեան, և այդպիսի մոմենտում մենք պէտք է մոռանանք ամեն ինչ, պէտք բովանդակագուրկ դարձնենք մեր միտքն ու հոգին և նւիրենք միայն և միայն մի գործի՝ ճակատի պաշտպանութեան:

Մեր կեանքի այս փլուզումի օրերին իւրաքանչիւր ազնիւ գործիչի աշխատանքը կրկնակի արժէք ունի: Եւ այդպիսի մի մոմենտում սոցիալիստ-յեղափոխականը պէտք է լինի առաջին շարքերում, իր անկաշառ կարողութիւնները ի սպաս դնելու հայրենիքի պաշտպանութեան գործին:

Իէպի ճակատ, ընկերներ:

Իէպի մեր իրաւունքների բնձեռումը, յաղթական կուռում:

Սօցիալիստ-Յեղափոխականների
Կուսակցութեան Հայաստանի Կոմիտէ

2 Հոկտեմբերի 1920 թ.

Երեւան

*
**



ԶՕՐԱՎԱՐ ԴՐՕ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՕՅ. ԳԵՄ. ԲԱՆ. ԿՈՒՍԱԿՅՈՒԹԻՒՆ

ՊՐՈԼԵՏԱՐՆԵՐ ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԵԱՑԷՔ

Հայ ժողովրդին

Լսի՛ր, Հայ ժողովուրդ: Աչքերդ բաց ու տես: Թուրք փաշաների մահաւան գերանդին նորեց ցցել է քո սահմաններին: Նորեց կրակի խանձողը առած՝ թիւրք փաշաները հըր-գեհի են մատնում քո գիւղերը, կողպտում քո ինչքը: Թիւրք սուլթանները, փաշաներն ու բէկերը դարեր շարունակ ուրիշ արհեստ չեն իմացել, քան այն, որ այսօր գործադրում են: Նրանք ապրել են ուրիշի վաստակով, նրանք երկրպագել են բնութեան ու հալածանքի աստծուն և գրան են սու-վորեցրել իրենց գիւղացիներին ու անասնապահներին: Այսօր չկայ արխնարբու թիւրք փաշա և առաքինի, իր աշխատանքով ապրող թիւրք գիւղացի: Թիւրքը դարձել է մի առան-ձին արարած, մի ջուկ ազգ: Ամեն մի թիւրք բռնացող ու հալածող է, երբ իրան ուժեղ է զլուս: Ամեն մի թիւրք պատրաստ է խեղճ ձեւանալ, երբ թոյլ են նրա ոյժերը: Թիւրքը նենգ է, խորամանկ ու խարերայ: Այդպէս է դաս-տիարակել նրան պատմութիւնը: Նա միշտ ապրել է ուրիշի հաշիւին: Նրա մեծերը իւրացրել են առիւծի բաժինը, հասա-բակին նետելով փշրանքները: Մեծերը — այդ սուլթանները, փաշաներն և բէկերը — պահել են քեօշկեր, պալատներ ու հարէմներ: Հասարակ թիւրքը խլել է հայի, յոյի, բուլղարի և միւս հպատակ ազգերի արտը, տունը, կենդանիները և նրանց դուրս քշել իրանց հարազատ հայրենիքից: Թիւրքը երբէք չի եղել, քանի նա իշխանութիւն է ունեցել:

Լսի՛ր, Հայ ժողովուրդ: Աչքերդ բաց ու տես: Ահա այդ թիւրքն է գալիս քեզ վրա, մի ձեռքին մահաւան գերանդի, միւսում հրդեհի խանձող: Հազար ամօթ կլինի քեզ համար, հայ մարդ, եթէ դու չճանաչես թիւրքին և նրանցից սպասես որ և է գութ կամ ազնուութիւն: Այսօր դու, հայ մարդ, պիտի իմանաս նաև այն, որ արիւնարբու թիւրք փաշաները

բարեկամութիւն են հաստատել խիղճը ու գլուխը կորցրած ուսու բոլշեիկներին հետ: Բոլշեիկները փաշաներին տւել են փող ու զէնք, որ նրանք կուէին Անգլիայի դէմ: Բայց փաշաների ոյժը չի հասնում հզօր Անգլիային և նրանք դիմել են իրանց հին արհեստին: Այդ հին արհեստը այն է, որ կո-տորեն ու կողպտեն թոյլերին: Թիւրք փաշաները մեզ կար-ծում են անպաշտպան և առաջին յարձակումը մեզ վրա են գործում:

Լսի՛ր, Հայ ժողովուրդ: Աչքերդ բաց ու տես: Թիւրք փաշաների երեսից մենք ուրիշ գնալիք տեղ չունենք: Թիւրքն է, որ պիտի թողնի մեր հայրենիքը: Պիտի ջարդել նրա քիթն ու պոռնոգը: Պիտի ոչնչացնել փաշայական վանականները: Ի դէ՛ն: Հայութիւնը պիտի դառնայ կուռ բանակ: Մեր մէջ չպիտի գտնւի ոչ մի դասալիք: Պարտաճանաչութեան ժամ է: Պէտք է հրաժարւել անհողութիւնից ու փնթիութիւնից:

Մի հողս, մի խորհուրդ պիտի ճանաչէ հայը — ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹԻՒՆԸ: Մի կամք, մի միտք պիտի նստի հայի մէջ — ԹՇՆԱՄՈՒ ԶԱԽՉԱԽՈՒՄԸ: Մենք ու մենք ենք մնացել: Մեր ոյժերով պիտի պահպանենք մեր տունը: Եւ դա կ'անենք, եթէ չար կամքը հալածւի մեզանից:

Լսի՛ր, Հայ ժողովուրդ: Ամուր կանգնիք քո կառավա-րութեան թիկունքին: Սրբութեամբ կատարի՛ր նրա բոլոր հրամանները: Մի թերանար քեզ վրա դուրս պարտականու-թիւնների մէջ: Թիւրքը պիտի քշի Կարսի շրջանից: Նրա պիղծ օտքը պիտի կտրել մեր սահմաններում: Եւ դա կլինի, եթէ դու Հայ ժողովուրդ, գիտակցես ահաւոր փորձութիւնը, բոլոր ոյժերդ արամադրես կառավարութեան, հայրենիքի սե-ղանին ընծայ բերես զաւակներով, հացդ ու փողդ: Բոլորը հայրենիքի համար, ընդհանուրի համար, Հայաստանի ու ազգի համար: Միտին մենք կանք ու կմնանք: Առանձին առանձին մեզ մահ է սպասում:

Կեցցէ՛ հայի տակունութիւնը!
Կեցցէ՛ նրա զոհարեցող ու մաքառող ոգին!

Մա՛հ թշնամիներին , մա՛հ թիւրք փաշաներին և նրանց
ամեն կարգի արքանեակներին!

Հայաս. Սօց. Դեմ. Բակ. Կուսակցութեան

Կեներոնակաև Կովիտի

Երեւան , 1920 թ. Հոկտ. 2

*
* *

ՄԻԶԿՈՒՍԱԿՅԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԳ

Կ Ո Ձ

Հայ ժողովուրդ

Օդոստոսի 10-ի պայմանագրով Հաշտարար կոնֆերանսը
և պարտած Թիւրքիան ճանաչեցին մեր իրաւունքը ստեղծեալու Ազատ , Անկախ ու Միացեալ Հայաստանը : Մեր հայրենիքի մի մասը , որին տիրացել է Թիւրքիայի ապստամբ փաշաներից մէկը՝ Մուստաֆա Բեմալը՝ այդ պայմանագրի իմաստով պիտի պարպւի Թիւրք ոյժերից և յանձնւի Հայաստանի Հանրապետութեան : Պայմանագրի այդ պահանջը իրագործելու փոխարէն՝ Մուստաֆա Բեմալը արշաւանք է կազմակերպել զէպի մեր պետութեան սահմանները և նպատակ ունի իր բռնութեամբ գրաւած գաւառներին կցել նոր հայկական հողեր ևս : Ոչ միայն այդ : Նա նպատակ ունի ջախջախել նաև հայ ժողովրդի զիմարական ոյժը , մի անգամ էլ մեզ արնաքամ անել , որպէսզի հնարաւորութիւն ունենայ երկար պահել իր բռնաւոր ճիրաններում մեր հայրենական ժառանգութիւնը : Բեմալը կամենում է անհնարին դարձնել գաղթի ճանապարհներին հիւժուղ մեր ժողովրդի վերադարձը հայրենիք : Նա նպատակ ունի մեր ժողովրդի տարագիր դաւաններին բնդմիշտ զրկել հայրենիքի քաղցրութիւնից ու հարազատ պետութեան հովանաւորութիւնից :

Փորձութեան օրեր են , Հայ ժողովուրդ : Արտաքին թըշ-

նամու արշաւանքին մենք պիտի պատասխանենք կուռ դիմադրութեամբ : Անպատկառ թշնամուն մենք պէտք է դուրս չպրտենք մեր երկրի սահմաններից : Նա այնպիսի հարուած պիտի ստանայ մեր զինեալ բազկից , որ խոնարհի օդոստոս 10ի պայմանագրի առաջ և ձեռք քաշէ ոչ միայն մեր այսօրւայ սահմաններից այլ և մաքրէ նախկին Թիւրքա-Հայաստանը :

Արտաքին թշնամին թող իմանայ , հայ ժողովուրդ , որ Անկախութեան և հայրենիքի նուաճման խնդրում տարածաշնութիւն չկայ հայ քաղաքական կուսակցութիւնների միջև : Մենք , հայ քաղաքական մտքի տարբեր հոսանքներս , այսօր վստահութեամբ ենք վերաբերում մեր կառավարութեան և այն բոլոր ջանքերին , որոնք նպատակ ունեն յաղթել և և դուրս վանել թշնամուն մեր սահմաններից : Մենք աչք չունենք դրած ուրիշի սեփականութեան վրայ : Մենք կամենում ենք պահպանել և տիրանալ մեր հայրենի սեփականութեան : Այս խնդրում մենք համերայն ենք մեր կառավարութեան հետ : Քեզ էլ , Հայ ժողովուրդ , հրաւիրում ենք միակամ լինել նրա հետ , նեցուկ կանգնել նրա ձեռնարկած միջոցներին և արտաքին թշնամու դիմաց մոտանալ ամեն տարածաշնութիւն ու պատակտում :

Արտաքին թշնամուց , թիւրքական փաշաներից ու բեկերից , դու բարիք չպիտի սպասես , Հայ ժողովուրդ : Ամեն բարիք ու երջանկութիւն դու պիտի նուաճես քո լարուած աշխատանքով ու եռանդով : Յայց տուր քո աշխարհաչէն ձերքերը , քո զիմարական կրօնովը այսօր պատերազմի դաշտում , վաղը խաղաղ աշխատանքի մէջ :

Հանրապետութեան դրօշակի տակ զէպի ուղմադաշտ , զէպի յաղթութիւն :

- Հայ Յ. Դաջնակցութեան Երեւանի Կեներ. Կովիտի
- Հայ ժող. Կուսակց. Հայաստանի Կեներ. Կովիտի
- Հայ Ռաւկ. Կուսակց. Հայաստանի Կեներ. Կովիտի
- Հայաս. Սօց. Դեմ. Բակ. Կուսակ. Կեներ. Կովիտի
- Սօց. Յեղ. Կուսակց. Հայաստանի Կեներ. Կովիտի
- Ս. Դ. Հեցակեան Կուսակց. Երեւանի Կեներ. Կովիտի

4 Հոկտեմբերի 1920 թ.

Երեւան

*
* *

Հովտեմբեր 5ին ներքին գործոց նախարարին մօտ տեղի ունեցաւ միջկուսակցական և մայրաքաղաքի մամուլի ներկայացուցիչներու խորհրդակցական նոր ժողով մը, որուն որոշման համաձայն միջկուսակցական մնայուն մարմին մը կազմուեցաւ Պ. Արամ Սաֆրաստեանի նախագահութեամբ:

Միջկուսակցական խորհուրդը որոշեց միջոցներ ձեռք առնել որպէսզի իրենց գաւառային մասնաձիւղերուն կողմէ ալ կազմուին նմանօրինակ միջկուսակցական խորհուրդներ ամէն շրջանի մէջ: Այս նպատակով կեդրոնական միջկուսակցական խորհուրդի կողմէ Կարսի և Ալէքսանդրապոլի շրջանը մեկնեցաւ բօխկ Յարօ, դէպի Էջմիածին, Օշական և Աշտարակ՝ Յակոբ Տ. Յակոբեան (Դաշնակցական) Կոստ. Գիւլնազարեան (Ժողովրդական) և Լազօ (Հնչակեան):

Միջկուսակցականը և իր գաւառային մասնաձիւղերը, ամէն կերպով աշխատեցան ժողովուրդը սթափեցնել վերահաս վտանգին հանդէպ, կամաւորական շարժումը քաջալերել, ճակատին օգնութեան գործը կազմակերպել, կառավարութեան գործողութիւններուն օժանդակել և զիւրացնել անոր գործը:

Այնպէս որ, երբ քէմալական ուժերը քայլ առ քայլ կը թափանցէին հայրենի հողէն ներս, հոն ամէն շերտաւորում ի մի խառնած էր, բացի բնականորաբար պաշտօնակիւրեան հոսանքէն, որ թէև շատ ակար, բայց լուռ ու կատաղի փրօփականտ մը կը մղէր:

19—ՀՈԳԵՒՈՐԱԿԱՆՆԵՐՈՒ ՄԱՍՆԱԿՑՈՒԹԻՒՆ

Հայաստանի սպաննացող վտանգը անտարբեր չէր կրնար թողուլ նաև հոգեւորական գասը, հակառակ անոր որ Դաշնակցական կառավարութիւնը հաշտ չէր կղերական դասին: Միայն թէ, իր բարոյական ազդեցութեան տեսակով հակակրդեր նպայքար չէր մղեր ու պատշաճ յարգանքը կ'ընծայէր Մայր-աթոռին:

Պատերազմի անակնկալ սլայթումը կը հարկադրէր հայրենիքի բոլոր անկիւններուն մէջ յետին ուժերուն շարժման մէջ գրուելը, և այս բանին մէջ հոգեւորականներու դերը արհամարհելի չէր: Օրինակը բարձրէն պիտի գար, և անոր հետեւանքով եկեղեցականութիւնն ալ գրաւոր կամ բերանացի մասնակից եղաւ ինքնապաշտպանութեան գործին քաջալերման: Ամենայն Հայոց Հայրապետը որ ամբողջ պատերազմի ընթացքին քաջալերած էր զինուորական շարժումը և օրհնած հայ զէնքը, հետեւեալ կոնդակը հրատարակեց.—

ԳԵՈՐԳ ԺԱՌԱՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ ԵՆ ԱՆՆԱՍԱՆԵԼԻ ԿԱՄՈՒՆ ԱՍՈՒԵԴՈՂ ԵՎԻՍԿՈՎՈՍԱՊԵՏ ԵՆ ԿԱՐՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈԿ, ԺԱՅՐԱԳՈՅՆ ՎԱՍՏԻԱՐԲ ԿԱՄԱԳՎԱՅԻՆ ԸՆԴՄԱՆԵՄԱՐ ԱՐՈՒՈՂ ԱՐԱՐԱՍՏԵԱՆ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՍԵՂՈՂ ԱՐԵՈՂ ԿԱՐՈՂԻԿԵ ԷՅՎԻԱԾՆԻ:

Հայրենիքի հարազատ զաւակներին, մեր քաջարի զինուորականներին, քաղաքացիներին և զիւրացիներին, միացեալ, ազատ և մեծ Հայաստանի համայն ժառանգներին ներում ենք մեր հայրապետական սղջոյն և օրհնութիւն:

Սիրելիք

Հայրենիքի սպաննա հորիզոնը նորից մթնեց, խաղաղ կեանքը նորից խանդարեց, հայ արիւննաքամ ժողովուրդը սահմաններէ վրայ տեղահան բաց երկնքի տակն է մնացեր. մեր սահմաններէ վերայ նորից գոռում են թնդանօթներն, դարձեալ երկու տարի առաջւայ մղձաւանջը տիրեր է ամենուրեք և ամենքի բերնից լուռում է «գալիս է թշնամին»:



ՍՊԱՐԱՊԵՏ ՆԱԶԱՐԲԷԿԵԱՆՑ

Այո, հայոց ժողովուրդ, դա՛իս է թշնամին, անգութ թշնամին, նա արդէն մեր դրան, մեր դէմ կանգնած է եւ վերջին ուժերը հաւաքած յուսահատ կռիւ է մղում և ուղում է մեզ բոլորովին տանից տեղից, հայրենիքից և ազատութիւնից զրկել և Իսրայելի նման մեր սկիորները անապատի մէջ ցիր ու ցան անել: Ի՞նչ ես մտածում դու անել. կուել քաջարար և մեռնել հերոսաբար, թէ՛ յաւիտենական ստրուկ դառնալ, կամ պարանոցը թշնամու սրի առաջ պարզել և ոչնչանալ: Հեռո՛ւ հեռո՛ւ քեզանից, այդ ինքնակործան միտքը: Եթէ քեզ համար թանգ է հայրենիք, եթէ դու սիրում ես ազատ ապրիլ, եթէ քեզ համար նուիրական և սուրբ է հայի անունը, պատիւը, հայրերիդ ու պապերիդ արիւնով ներկեւած եկեղեցին, ընտանեկան սրբութիւնը և Օջախը, ապա ժամանակ է որ դու զէնքը ձեռքիդ պաշտպան հանդիսանաս վտանգուած հայրենիքիդ:

Հայ զօրապետներ, յիշեցէք հայրենիքի և եկեղեցու պաշտպան Ս. Վարդանին, վերցրէք ձեր գլխարկները, խաչակնքեցէք ձեզ յանուն հայրենիքի և սուրբ ձեռքին խոյսցէք արծւօրէն թշնամու վերայ եւ թող ձեր սպայակոյտը և քաջարի զինուորներ ձեր յետեւից բաղէների նման հետեւին ձեզ: Երկու տարւայ կեանքը մեզ սովորեցրեց, որ մենք պէտք է պաշտպանենք մեր հայրենիքը, օտարը մեզ չօգնեց և չի օգնելու: Հայ քաջարի զինուոր, դու քո քաջութեամբ և անվահերութեամբ աշխարհք դարմացրիր, հաւաքիր ուժերդ վերջին անգամ, տուր միանգամ էլ քու մահացու հարւածը հայրենիքի և հայի ազատութիւնը ջնջել ցանկացող աննողորմ թշնամուն: Հաւատա եւ հաւատա թէ՛ քո այդ վերջին հարուածով յաւիտեանս կը ջախջախես թշնամուն անկանգուն կերպով, որովհետեւ սա նորա վերջին յուսահատական կռիւն է, կամ ոչնչանալ յաւիտեան և կամ ոչնչացնել քեզ:

Հայոց հայրապետը ձեզ է ուղղում իւր խօսքը Մեծ Հա-

յաստանցիներ, Կարնեցի, Մշեցի, Սասունցի քաջեր եւ դուք Վասպուրական աշխարհի, Մոկաց, Շատախի, Ռշտունեաց եւ Խիզանի առուծներ, ելէք—ելէք վերցրէք ձեր սուրն ու հրացանը, վազեցէք դէպի կուրի դաշտը, հանդէս եկէք ձեր բազուկներով եւ սրերով, ձեր ոսոխ քրդերի դէմ ցոյց տւէք, որ դուք դեռ կաք ու չէք մեռեր:

Գնացէք կուեցէք քաջաբար եւ ձեր սրերով մաքրեցէք ձեր ճանապարհը դէպի ձեր մոխրացեալ վաթանը, Մուշն ու Սասուն, դէպի Ս. Կարապետն ու Ախթամար: Իսկ դուք Սրարատեան աշխարհի հարազատներ, Վաղարշապատի, Օշականի, Աշտարակի, Սարգարապատի, Ապարանի, Շիրակի, Ծաղկաձորի եւ Գեղարքունեաց դաւակներ. թողէք ծերերին, ձեր մայրերին եւ քոյրերին, ձեր սնային աշխատանքներն, ձեր ազատութեան վտանգ է սպառնում, թուէք դէպի սահմանադուրներ, յիշեցէք Ջէյվան ու Սարգարաբաուն, որտեղ ցոյց տւիք ձեր քաջութիւնը, որտեղ թշնամուն հալածական փախցրիք, ելէք ի հանդէս. ներքին թշնամիները մաքրեցիր, մաքրիր քաջաբար եւ արտաքին թշնամուդ, որպէսզի Մասիսի գլխին սնկած հայկական դրօշակը անսասան մնայ:

Եկէք եւ դուք հայոց փոքրիկ հօտի փոքր հովիւներ, ելէք հայ ուխտապահ երէցներ, հարէք եկեղեցու զանգակներ, վերցրէք ձեր խաչն Ղեւոնդեանց նման եւ մտէք հայ բանակի շարերը. խրախուսեցէք ձեր զաւակներին, հայ քաջարի զինուորին, թող տեսնի նա իւր կողքին իւր հարազատին եւ ոգեւորի հարեմիքի սրբութեանց սիրովն ու կրակովն, ելէք եւ կատարեցէք ձեր ուխտն ու պարտքը:

Ես հաւատում եմ, սիրելի ժողովուրդ, թո՛ւ քաջութեան, ես հաւատում եմ Հայաստանի հզօր Սասունուն եւ նորա ըսքանչելիքներին. նա որ տուեց ուժ ու կարողութիւն մեր մի բուն քաջերին, երկու տարի անընդհատ հարուածելու հայրենիքի եւ եկեղեցու թշնամուն, նա այս անգամ եւս կը տայ հայրենիքի քաջերին, փառաւոր յաղթանակը եւ խրոխտացած թշնամուն խորտակած ցիր ու ցան կը հալածէ:

Գնա՛, հայ ժողովուրդ: Գնա հաւատով դէպի մարտի դաշտը, քեզ օգնական Փրկչի Ս. խաչը, քեզ պահապան մեր Ս. Լուսաւորչի հզօր աջը եւ քեզ ուղեկից Հայոց Հայրապետի աղօթքն ու արտասուքը:

ԳԵՌՐԳ. Ե.

Կարողիլուս ամենայն Հայոց

12 Հոկտեմբերի 1920 ամի
 եւ ըստ տոմարիս Ռ Յ Հ.
 ի Հայրապետութեան մերում թ.
 ամի յԱրարատեան Մ. աթոռոյ
 Ս. Էջմիածնի ի Վաղարշապատ.
 558 թ.

20—ՀԱՆՐԱՅԻՆ ՄԻԹԻՆԿՆԵՐԸ

Ընդհանուր շարժումին մէջ բնականաբար չպիտի մոռցուէին հրապարակային հաւաքոյթները, խանդավառելու համար ամբոխը դէպի պարտականութիւն: Միթիւնը լաւագոյն գէնք մըն է բարոյական ուժի տեսակէտով: Ուստի, անազանդին հետ սկսան նաև միթիւնները:

Հոկտեմբեր 2ին շարաթ երեկոյեան նախաձեռնութեամբ միթիւնը կազմուեցաւ Դաշնակցութեան նախաձեռնութեամբ երեւանի խորհրդարանին շէնքին մէջ: Խօսեցան Դաշնակցական, ժողովրդական եւ Սօցիալ Դեմօկրատ բանախօսներ, պարզելով վտանգը:

Յաջորդ օրը, Հոկտ. 3ին, կիրակի նոր միթիւնկ մը տեղի ունեցաւ անուան ժամը 10ին, շուկայի հրապարակը, որմէ յետոյ, թափօր կազմուելով ամբոխը շարժեցաւ դէպի Խորհրդարանի շէնքը նուազախումբի առաջնորդութեամբ: Հոն խօսեցան կուսակցութեանց ներկայացուցիչները, եղիտիւներու ներկայացուցիչ Եռսուէֆ պէյ եւ Խորհրդարանի փոխնախագահ Ա. Սահակեան: Թափօրը գնաց զինուորական նախարարութեան շէնքը ուր պատշգամէն խօսեցան նախարար Ռուբէն Տ. Մինասեան, սպարապետ Նազարբէկեան եւ նա-

խարարի օգնական. Զօր, Հախվերտեան: Ամբոխը նոյն ոգեւորութեամբ շարժեցաւ դէպի վարչապետին բնակարանը ուր Պ. Օհանջանեան ողջունեց ժողովուրդը և ան խանդավառ ցոյց մը կատարեց: Այդ պահուն վարչապետին քով կը զբտնուէին Հայաստանի Անգլիական ներկայացուցիչ գլխապետ (հարիւրապետ) Գրեսի և Կովկասի բրիտանական նորընտիր բարձր քովսէր գնդապետ Սթօքս, որ Թիֆլիսէն նոյն օրն իսկ Երեւան ժամանած էր: Ժողովուրդը խանդազին ծափողջունեց զանոնք: Անոնք յաջորդ օրը զային Կարս, ամբուսթիւնները քննելու:

Հոկտ. 4ին Էոր միթինկ:

Հոկտ. 6ին յայտարարուեցաւ Կարմիր Խաչի շարքս, որի ընթացքին ամբողջ Հայաստանի մէջ բացուեցաւ հանգանակութիւն յօգուտ քաջարի զինուորութեան: Կոչ կ'ուղղուէր նիւթապէս օգնելու անոնց որ Ֆիզիքապէս չէին կրնար օգտակար ըլլալ: Կիները, օրիորդներ ու ծերերը, կը հրաւիրուէին առատաձեռն ըլլալ Հայաստանի Կարմիր Խաչին, որ զօրքին պիտոյք պիտի հոգար, փախստական ժողովուրդը պիտի պատսպարէր ու կերակրէր:

Հոկտ. 7ին կէս օրին ամենայն հայոց Հայրապետի բարեհաճ ցանկութեամբ Երեւանի մէջ տեղի ունեցաւ հսկայական թափօր և մալթանք հայ բանակին զինուց յաղթութիւն պարգեւելու համար: Մաղթանքի թափօրն սկսաւ Ս. Պօղոս Պետրոս եկեղեցիէն, Գէորդ Նպս. Զօրէքճեանի զբխաւորութեամբ, զօրքի և նուագախումբի ուղեկցութեամբ և հազարաւոր ժողովուրդի մասնակցութեամբ: Մալթանքը կատարուեցաւ պարէտային վարչութեան (կեդրոնի հրամատարութեան) հրապարակին վրայ ուր ներկայ էին խորհրդարանի նախագահը, անդամները, վարչապետը, նախարարները, սպարապետը, սպայակոյտը և պաշտօնատարներ: Կարդացուեցաւ վեհափառ Հայրապետին կոնդակը զոր նախորդ գլուխին մէջ հրատարակած էինք: Խօսեցան Գէորդ Նպս. և խորհրդարանի փոխ նախագահ Պ. Ա. Սահակեան: Թափօրը ապա զնայ մինչև Ս. Լուսաւորիչի եկեղեցին, ուրկէ ցրուեցաւ:

Իսկ Հոկտ. 10ին իրիկունը միջկուսակցական կեդրոնական խորհուրդին կողմէ կազմուած միթինկը ամէնէն հանդիսաւորը եղաւ: Ահագին բազմութիւն մը խոնուած էր խորհրդարանի շէնքին մէջ ուր շարժիլ անկարելի էր: Միջկուսակցականի նախագահ Ա. Սաֆրաստեան բացաւ միթինկը, բացատրելով միջկուսակցականի կազմութեան նպատակը, բեմ հրաւիրեց բանախօսները: Նախ խօսեցաւ արդարագաւտութեան նախարար Ա. Զիլինգարեանը, յետոյ միւս կուսակցութեանց ներկայացուցիչները, ամէնքն ալ խանդավառելով ժողովուրդը և բուն ծափեր խլելով: Սոցիալ յեղափոխական (էս-էք) Գ. Զուբար իր ձառը վերջացուց սա բառերով. «Մահն է մեր դաշնակիցը. ուրեւն մեկի անպարս եկեալ»: Յետոյ նախագահ Սաֆրաստեանի առաջարկով ընդունուեցաւ հետեւեալ բանաձեւը.—

«Երեւանի հասարակութիւնը, ամսիս 10ին, միջկուսակցական խորհրդի կողմից պարզա Բենտի դահլիճում կազմուած միտինգին, լսելով քաղաքական ներկայ կացութեան մասին Հայաստանի կառավարութեան ներկայացուցիչ Պ. Արտաշէս Զիլինգարեանի ղեկուցումը և քաղաքական կուսակցուցէս Զիլինգարեանի ղեկուցումը և քաղաքական կուսակցութիւնների ներկայացուցիչների ձառերը, միաձայն ընդունեց հետեւեալ բանաձեւը.—

1. Յայտնել լիսիսսար փաստաթիւն Հայաստանի կառավարութեան հայրենիքի պաշտպանութեան նպատակով ձեռնարկուած կրուկ միջոցների համար:

2. Յայտնել պարտասակաւորութիւն միախառնու ուժերով եւ անեւ զեւով պաշտպանելու փրօնը, դուրս փակելու անարգ բըշկաւիս մեր անհետնետից եւ սպանովելու Միսցեալ ու Ագուս Հայաստանի անկախութիւնը:

* * * Հայաստանի ամէն քաղաքներուն մէջ ալ կազմուեցան հրապարակային միթինկներ և ամէն օր բազմութիւ հեռագիրներ կը հասնէին կառավարութեան, յայտնելով ժողովուրդին վստահութիւնն ու կրուելու պատրաստակամութիւնը...

21—ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ՄԷՋ

Որչափ Հայաստանի, նոյնքան՝ դուք էլ քիչ մըն ալ աւելի աշխարհի ամէն կողմի հայերը ցնցուեցան թրքական ներկրութեամբ լուրն առնելով: Դժնդակ տպաւորութիւնը թէեւ կը մեղմանար այն հեռանկարէն թէ հայ բանակը լաւ սպառազինուած ու բարոյական հզօր կորովով մը զինեալ՝ պիտի կրնար դաս մը տալ քէմալական խուժանին, սակայն, այս անակնկալ դաւադրութեան առջեւ ինքնամփոփուելու, ինքնօգնելու և քաղաքակիրթ աշխարհն սթափեցնելու համար իր անտարբերութենէն, հարկ էր շարժիլ: Եւ հայութիւնը ամէն կողմ կատարեց իր այս պարտքը:

Թիֆլիս՝ իբր ամէնէն մօտը մայր-հայրենիքին և բազմեալ կովկասեան հայութեան, առաջին անգամ հնչեցուց չեփորը: Անիկա Հոկտեմբեր Յին կատարեց ցոյց մը որուն նմանը չկար Վրաստան ի մայրաքաղաքին տարեգրութեանց մէջ: Այս ցոյցը ինքնայորդ, տարերային բան մըն էր, որուն նկարագրութիւնը օրերով տեւեց Թիֆլիսի Աշխատատրին մէջ: Տաճկական դարաւոր լուծը և անոր դէմ մթերուած ասելու թիւնը միացուցած էր բոլոր հոսանքները, բոլոր դասակարգերը: Ամբողջ քաղաքի հայութիւնը, այր, կին, վաճառական ու բանւոր, արհեստաւորներ ու աշակերտներ դրօշակներով և վերտառութիւններով հաւաքուած էին Վանքին բակը և բռնած անոր շրջակայ փողոցներն ու հրապարակները: Բազմութիւնը կը հաշուուէր 10000: Փակուած էին բոլոր խանութները, վարժարանները և արձակուրդ առած էին բոլոր պաշտօնեաները:

Հոնից կազմուեցաւ հսկայական թափօր մը որ շարժեցաւ դէպի հայկական դիւանագիտական ներկայացուցիչ շէնքը: Ամբոխը դժուարաւ կը քալէր: Այն պահուն երբ թափօրին ծայրը հասաւ Երեւանի հրապարակը, հրապարակն ու Տվարցօվա պողոտան ամբողջովին լեցաւ բազմութեամբ, որուն մէկ մասը կը մնար կողմնակի փողոցներուն մէջ: Եր-

թեւեկը կանգ առաւ քաղաքին մէջ, դադրեցան թրամուէյները, կառքերն ու ինքնաշարժները:

Հայոց այս սրտաբուխ ու արդար գայրոյթին կը մասնակցէր նաև վրացի բուն ժողովուրդը որ իր ջերմ համակրանքն յայտնեց այդ առթիւ:

Հայկական ներկայացուցիչի շէնքին առջեւ խօսուեցան խանդավառ ճառեր, բողոքելով թրքական բարբարոս արշաւանքին դէմ ու երդուելով կռուիլ մինչեւ յետին կաթիլը արիւնին ու տալ իրենց յետին ընդունը:

Հոնտորներուն ճառերէն յետոյ բանաձեւ մը ներկայացուեցաւ Հայաստանի ներկայացուցիչ Պ. Բէգլատեանին, խնդրելով հաղորդել Երեւան թէ մթիւնիկին մասնակցողներուն բոլորը պատրաստ են հայրենիքի պաշտպանութեան համար:

Բէգլատեան խօսեցաւ ոգեւորեալ ճառ մը: Սրտաշարժ էր տեսարանը երբ ան առաջարկեց զխարկները հանել ի յարգանս հայրենիքի նահատակներուն. այդ ծովածաւալ բազմութիւնը զուխը բանալով ինքնարերարար ծունկի իջաւ ու երգում ըրաւ կռուիլ մինչեւ վերջը: Ի յարգանս վար խոնարհեցուցին նաև դրօշակներու զուխները:

Թափօրը յետոյ գնաց վրաց սահմանագիր ժողովի շէնքը որուն առջեւ համակրական ճառ մը արտասանեց նախագահ Լօմտատիցէ, յայտնելով թէ թուրքը հասարակաց թշնամին է որուն դէմ պէտք է միանան երկու հարեւան ժողովուրդները: Թիֆլիսի քաղաքային խորհուրդի պետը Զուգէլի նոյն իմաստով խօսեցաւ, յարձակելով նաև Պալչէվիքներու քաղաքականութեան վրայ որ կը ճգմէ փոքր ազգերը: Այս ճառերուն դէմ վերջը թուրքերն ու ռուսերը բողոքեցին, ըսելով թէ չէզոք երկրի մը պետական մարդոց անպատշաճ էր:

Թափօրը անցաւ դաշնակիցներու բարձր քօմիտէի թեմին անոնց ներկայացուցիչները պատշգամ ելլելով յայտարարեցին թէ ամէն կերպով պիտի օգնեն Հայաստանի: Ամերիկեան ու հելլէն ներկայացուցիչներուն հանդէպ աւելի ուժգին եղաւ համակրական ցոյցը:

Մոսկուայի կառավարութեան ներկայացուցիչին առջե-
ցոյցը իր հանգամանքը փոխեց. եղաւ քիչ մը խիստ, հա-
կակրական, բայց ոչ ծայրայեղ: Հոն բանախօսներուն պա-
տասխանելով՝ պալչէվիք ներկայացուցիչ Ստորկ ուզեց յան-
գիմանել հայերը ըսելով թէ այս յարձակումը չէր կատար-
ուէր երբ Հայաստանի կառավարութիւնը ընդունէր թուրքե-
րու առաջարկը, հայեւթուրք սահմանը գծել Ռուսիոյ միջ-
նորդութեամբ: Հոնտորներ պատասխանեցին այս առարկու-
թեան:

Թափօրը որ կէս օրէն առաջ սկսած էր տեսց մինչեւ
ժամը 4:

Այս ցոյցը մեծապէս ոգևորեց ժողովուրդը և սկսաւ
կամաւորական ու նուիրահաւաքման մեծ շարժում մը:

Թիֆլիսէն յետոյ ամենէն խիտ հայուիթիւն ունեցող հա-
յուիթիւնն էր Պաթումիւնը: Հոկտ. 7ին Պաթումի հայկական
հաստատութեանց և կազմակերպութեանց ներկայացուցիչնե-
րու մէկ նիստին մէջ կազմուեցաւ «ճակատի կօմիտէ» որուն
առաջին գործը եղաւ ժողովրդային միթիւնկ մը կազմել Հոկտ.
8ին: Հաւաքոյթէն յետոյ թափօր կազմուեցաւ: Առջեւէն
գացող դրօշներուն մէջ կային նաև վրական դրօշներ, գոր բե-
րած էին ծովափի վրայի բանուորները: Ամբոխը համակրա-
կան ցոյցեր բրաւ հելլէն հիւպատոսարանն և վրաց պաշտօ-
նատան առջեւ: Միթիւնկը հայ հիւպատոսին յանձնեց բանա-
ձեւ մը, անձնուէրութիւն եւ վստահութիւն յայտնող Հա-
յաստանի կառավարութեան:

Պաթումի ֆրօնտի կօմիտէն անմիջապէս սկսաւ կամա-
ւորներու ցուցակագրումն ու նպաստահաւաքը: Հայ կանանց
և օրիորդաց միութիւններն ալ ամէն օգնութիւն ընծայեցին
այս գործին: Արձանագրուող կամաւորներուն մէջ կային նաև
վրացիներ և ռուսներ: Ֆրօնտի կօմիտէն յանձն առաւ պա-
րէնազին վճարել կամաւորներու ընտանիքներուն:

Չայրոյթի և բողոքի այս ցոյցերը կատարուեցան նաև
Վրաստանի ուրիշ քաղաքներուն մէջ ուր հայեր կային: Իսկ



Զ. ՕՐԱՎԱՐ ՓԻՐՈՒՄԵԱՆ
Կարսի ամուրեանց հրամաւարը (որ այժմ գերի)

կովկասի սահմանէն դուրս գտնուող հայութիւնն ալ նոյն պարտաճանաչութեան և հայրենասիրութեան զգացումէն հըրահրուած, ամէն կողմ կամաւորներու առաքման և ճակատին համար հանդանակութեան սկսաւ: Պոլսոյ մէջ Վերջին Լուր և Ճակատաւարս բացին հանդանակութիւն մը որ հասաւ մինչեւ 20,000 ոսկիի: Պուլկարիոյ, Ռուսմանիոյ, Եգիպտոսի, Իզմիրի և ամէն ուրիշ գաղութներու մէջ շարունակուեցաւ հանգանակութիւնը, մինչեւ կարսի անկման դժնդակ լուրը որ յուսարեկ ըրաւ ու գաշունեց հայութեան սիրտը:

22—ԺՈՂՈՎՐԴԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹԻՒՆԸ

Դաշնակցական զօրաշարժը, կառավարական և կուսակցական կոչերը, թշնամիին առաջխաղացումը և զինուորին համեմատաբար լաւ վիճակը ամէն կողմ ստեղծեցին սրոշ չափով եռանդ: Ժողովուրդի մութ գանգուածը իրապէս անտարբեր էր ու կը քաջայերէր իրեններուն դասալքութիւնը: Ան յոյսը կտրած էր Հայաստանէն և կ'ուզէր որ «Օրհնեալ Ռուսը» գար. մանաւանդ իր ականջէն վար կ'ըսէին Պալչէվիքները թէ ի դուր է որ պիտի կռուիք թուրքին հետ: Թուրքը որչափ ալ առաջ գայ, ռուսը «նրան ետ կը շարտի»: Հայրենակցական զգացումի խոր զխտակցութիւնը որ կը պակասի ուստահայ գիւղացիին, կառավարութիւնը ջանաց արթնցնել և պատմութիւնը լրիւ ներկայացնելու համար մենք ստորեւ քաղուածներ կ'ընենք ժողովրդային ողբերգութեան մասին թերթերու հասուածներէն, որոնք կրնան չափազանցեալ չըլլալ, բայց մասնակի ըլլալութեան թիւնն ունին:

Երբակի նահանգին մէջ ժողովրդական տրամադրութիւնը բարձր է: Գրեթէ առանց բռնամիջոցներու, դասալիքներն ու նորակոչները կը ներկայանան: Զէնք կրելու կարող բոլոր տղամարդիկ կամովին կը մեկնին ռազմաճակատ: Անհրաժեշտ միջոցներ են ձեռք առնուած երկաթուղիի երթեւեկին կանո-

նաւորման համար: Կարս-Ալէքսանդրապոլ գիծը վերաշինելու աշխատանքը այնպէս արագ կատարուեցաւ որ ամէնքին զարմանք պատճառած է: Հոկտ. 2ի Շարաթ օրը յայտարարուեցաւ ծխախոտի օր, և հաւաքուած ծխախոտը դրկուեցաւ ճակատի զօրքին:

Էջմիածնի գիւղական բոլոր քովիները Հոկտեմբեր 2ին ժողով գումարելով որոշեցին ամբողջ գաւառին մէջ թոյլ չտալ ոչ մէկ դասալիքի՝ ոտք դնելու: Դասալիքը անմիջապէս կ'ենթարկուի քարկոծման և ձերբակալուելով կը յանձնուի դաշտային դատարանին: Ամէն գիւղի քովիներ պատասխանատու պիտի բռնուի եթէ իր չըջանին մէջ դասալիք գտնուի: Խուճը խուճը կամաւորներ կը ներկայանան համապատասխան մարմինն և պատրաստակամութիւն կը յայտնեն ճակատ երթալու: Էջմիածնի չըջանին բոլոր զէնքի ընդունակ մարդիկ զիմում կ'ընեն ինքնապաշտպանութեան քովիթէին: Դաւառը շարժման մէջ է և Սուրմալուի ճակատին համար 10,000 փութ հացահատիկ հաւաքուելու վրայ է:

Վաղարշապատէն ռազմաճակատ մեկնեցան տեղացի և տաճկահայ 17էն 70 տարեկան կամաւորներ: Վաղարշապատի զօրամասը մեկնեցաւ ճակատ իր մէջ ունենալով բազմաթիւ ուսուցիչներ և մտաւորականներ: Հաց և նպարեղէն կը հաւաքուի ամէն կողմ:

Երեւանի նահանգն ալ մեծ ողբերգութեան մէջ էր: Կամաւորներու արձանագրութիւնն ու զօրքերու համար նուիրահաւաքութիւնը ողբերգութեամբ կը շարունակուէր: Աշակերտական և ուսանողական զօրախումբեր կը կազմուէին որոնք դաս ու դպրոց լքելով հրացանի կը վարժուէին:

Վրաստանի, մասնաւորաբար Թիֆլիսի ու Պաթումի մէջ ալ ուժեղին էր շարժումը: Վրաստանի հայոց Ազգ. Խորհուրդը, ճակատի պաշտպանութեան քովիթէն, Հայ Բարեգործականը, Ազգագրական, Հայ գրողներու, Հայ Կանանց Պաշտպանական, Հայ տրամալիք, երիտասարդական, սպանկերտական և ուսանողական միութիւնները որոնց ամբողջ ուժը տրամադրեցին:



Թիֆլիսի մէջ ոգեւորութիւնը անսահման էր: Կամաւոր- ներու արձանագրութիւնն ու նուիրատուութեանց շարքը անվերջ է: Միայն քանի մը օրուան մէջ արձանագրուող կա- մաւորներու թիւը 5—6000ի հասած է, որոնցմէ հազարական հոգի խումբ կազմելով դրկուած են ճակատ:

Այս ոգեւորութեանց մէջ յուզիչ դրուադներ անպակաս էին: Հայաստանի ծերունի անդրանիկ վարչապետ Պ. Յով- հաննէս Քաջազնունի որ Ամերիկայէն նոր դարձած էր, անմի- ջապէս մեկնած է ճակատ իբր պարզ զինուոր ծառայելու: Քաջազնունի որ արդէն իր երկու զաւակները զոհ տուած էր հայրենիքին, հասաւ ճակատ, սակայն հոնկէ զինքը հրաւի- րեցին երեւան: Յիշուեցաւ նաև պատմութիւնը հայուհիներու որոնք կը ստիպէին այրերը ճակատ երթալու և իրենք պատրաստակամութիւն կը յայտնէին թիկունքի աշխատանք- ներով պարապելու:

Արտասահմանէն, Պոլսէն, Պուլկարիայէն ալ կամաւո- րական խումբեր ամէն նաւով կ'ելլեն Պաթում, անկից անց- նելու համար Հայաստան:

Կամաւորական շարժումը այնքան ընդհանուր ծաւալ ստացած էր որ ի վերջոյ վարչապետ Օհանջանեան ստիպ- ուեցաւ ամէն կողմ շրջաբերականով զեկուցանել թէ միայն սպայ ու զինավարժ երիտասարդներ դրկուին, ինչպէս նաև բժիշկներ:

Այս ամէնը նախապէս այնքան ոգեւորիչ էին որ Յաւաջ օր մը հպարտութեամբ կը գրէր թէ «Հայաստան մի գօրա- նոց է»:

Վահայն այս ամէնուն հետեւանքը աւելի դառն եղաւ ինչպէս որ պիտի տեսնենք:

23—ՎՐԱՍՏԱՆԻ ԸՆԹԱՑՔԸ

Վրաստան Հայաստանի այն միակ դրացին է որ քաղա- քական իր վերադարձնումին առթիւ, սա քանի մը տար- ուան ընթացքին, ցոյց տուաւ խարդախ ըլլալու չափ դիւա- նագիրտական լարախաղացութիւն: Թրքո-դերման արշաւան- քին առջեւ, անմիջապէս անջատուեցաւ Կովկասեան Գաշ- նակցութիւնէն (Վրաստան—Հայաստան—Ս. Ղրպէճան) և ինք- զինքը դրաւ Գերմանիոյ տրամադրութեան տակ, որպէս զի չէնթարկուի թրքական ճիրանին, որուն տակ մնաց միջակ Հայաստան: Կովկասեան երրեակ ընտանիքին քայքայումէն յետոյ, ան իր թեւերը ազատ զգաց քաղաքական ամէն ճար- տարութիւն փորձելու և յաջողեցաւ: Այսպէս, յաջորդաբար պայմանագիրներ կնքեց զրեթէ բոլորին հետ. մասնաւորա- քար Պալչէվիք Ռուսիոյ հետ, մինչ զաղանաբար ալ համա- ձայնական այս ու այն տէրութեան հետ կը խօսակցէր Պա- թումի ու Վրաստանի պաշտպանութեան մասին: Այս բոլոր վարպետութիւններով վրաց քաղաքագետները կրցան իրենց երկիրը պահել պալչէվիք—թրքական արշաւէն այնչափ ուշ որքան որ կրցան: Իրմէ առաջ կորան Ս. Ղրպէճան և Հայաս- տան:

Եսասիրական ջիղն էր որ վրաց քաղաքականութիւնը կը շարժէր և անվստահելի կը դարձնէր: Իրաւ ալ ան ամէն խոստումի կոնակ կուտար անմիջապէս:

Երբ ֆէմալականք յարձակեցան Հայաստանի վրայ շատ հայեր կրնային յուսալ թէ այս անգամ Վրաստան հասարա- կաց վտանգին առջեւ ձեռք պիտի տայ իրենց: Բայց այս յոյսերը զուր էին զի երկու երկիրներու վարիչ կուսակցու- թիւնները իրարու մահացու հակառակորդներ էին և երկրորդ որ, թուրք աւելի խարդախ քաղաքագիտութիւնը կրցեր էր վաղուց գրպանել Վրաց չէզոքութիւնը:

Արշաւանքին սկիզբը վրաց մամուլը բաւական իրար ան- ցաւ: Սօցիալ Դեմոկրատներու և ազգային դեմոկրատներու

Թերթերը պահանջեցին զործակցիլ, նոյնիսկ դաշնակցիլ Հայաստանին, քանի որ, կ'ըսէին, Հայաստանէ յետոյ Թուրքերը պիտի քալեն Վրաստանի վրայ: Իսկ Նասիօնալիստները՝ պատրուակ բռնելով Հայաստանի իրենց դէմ բացած պատերազմը կը մերժէին ամէն զործակցութիւն և իրենց թերթեր անջնջանառաջ կ'երթար որ այդպիսի ղեկակցութիւն մը անկարելի կը համարէր այն ատեն իսկ երբ Հայաստան իր փնտռած ու չի գտած հողատարութիւնը յանձնէր... Վրաստանի:

Վրաց կառավարութիւնը որ դիտակ էր տաճկական արշաւի մը և խոստացած էր Քէմալի պատուիրակներուն չէզոքութիւն պահել, երբ արշաւանքն սկսաւ, իրարանցում մը ցոյց տուաւ, ղինուոր զրկեց Արտահան, սահմանը պաշտպանելու համար, եթէ Թուրքերը հոն անցնէին: Նոյնիսկ անթելով բողոք զրկեց Մոսկուա և Պազու թէ տաճկական սպանալիքին հանդէպ ի՞նչ ընթացք պիտի բնուի. նաև 15 միլիոն բուրի յատկացուց վերաշինելու Պաթումի ամբուլթիւնները զորս Անգլիացիք քանգած էին:

Վրաստան բարեկամ չէր բնաւ Հայաստանի: Ան հակառակ արագքին ժպիտներու, կը ցանկար որ տկարանայ և քայքայուի իր դրացի հանրապետութիւնը, որպէսզի աւարէն իրեն բաժին էջնայ, ինչ որ ըրաւ ի վերջոյ, գրաւելով չէզոք գօտին: Նոյնիսկ Պ. Խատիսեանի կողմէ Պոլսոյ մէջ անգլիացիներէ գնուած 1000 տակառաչափ մազութիւն աննշան մէմաք թող չի տուին որ Հայաստան անցնի և երբ խորհրդալին իշխանութիւն հաստատուեցաւ Երեւան, այդ ապրանքները պահանջեց ծանուցարարով մը:

Կովկասի անգլիական քօմիսէր Սթօքս երկու անգամ Հայաստան գնաց, այցելեց Կարս, քննեց ճակատը և Հայաստանի կառավարութեան կողմէ թիֆլիսի մէջ միջնորդեց հայ-վրական դաշինք մը կնքելու համար, սակայն Վրաստան կտրուկ կերպով մերժեց:

Միակ բանը որ բացայայտ էր, հակառակ իր թշնամական բոյոր ոգիին, Վրաստան Թուրքերուն հետ միանալով Հայաստանի վրայ արշաւելու ծրագիրը չունէր, և ասիկա երաշխիք մը եղաւ հայոց, այդ կողմէն ինքզինքնին ապահով զգալու համար:

24— ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈՂՈՔԸ ԵՒ ԲԷՄԱԼԻ ԶԲՍԵՂԱՆՔԸ

Առանց պատերազմի յայտարարութեան թրքական դաւադիր յարձակումը Հայաստանի դէմ, երբ ան առաւելապէս զբաղած էր իր ներքին վերականգնումի ու պարենաւորման ծանր հոգերով, միջազգային իրաւանց և արդարութեան բռնաբարում մըն էր, որուն դէմ, Հայաստանի կառավարութիւնը հետեւեալ բողոքն ուղղեց ամբողջ աշխարհի, անթելի միջոցաւ.—

Աւեւեհիս, ավեւեհիս, ավեւեհիս,

Տաճիկ կառախարութեան դաժան յուժին ու բռնապետութեան դեմ դարաւոր հերոսական պայքարի և իր հայրենիքի իրաւունքի ազատութեան ու անկախութեան սիրոյն միջխնար զոհերու գնով է, որ հայ ժողովուրդը ձեռք է բերած իր անկախութիւնը և բօրապետով օսար յուժի ասեղի շրթները, կազմակերպած է իր ազատ ու անկախ պետութիւնը՝ Հայաստանի հանրապետութիւնը:

Հանրապետութիւնը անկեղծաբար ընդհանուրի կողմէն— քի՛ աշխարհի մեծ պետութիւններու և քի օւլ. կառախարութեան կողմէ, որ անոնց հետ կեցեց հաշտութեան պայմանագիր, որու հարեւապէս Թուրքիա ընդմիջ հրաժարեցաւ պատկանելի Հայաստանի պահանջող ու անոր վերաբարձաւ հողերու— Վաւի, Պրիշիսի, Էրզրումի և Տրապիզոնի միջախերու մասին անեկ տեսակ պահանջներ և պարսաւորուեցաւ անկեղծ Հայաստանի օրինական իրաւունքները անոնց վրայ:

Այժմ, երբ հայ ժողովուրդը, ապակով գերագոյն իրաւարարի՝ Հիւսիսային Աւերիկայի Միացեալ Նահանգաց նախագահի կողմէ Հայաստանի անկախութեան ձգրիս որոշուելը, տեղ, ձեռնարկած է քաղաքական իրաւունքի իրաւունքներու վերականգնումը հանար բուրքերու կողմէ իր աւերում հայրենիքը, և հարիւր հազարաւոր հայ զինուորացիները սկսած է պատրաստիլ դաշակի ու գիւղական աշխատանքի,— յանկարծ վերջ տրուեցաւ հայ ժողովուրդի խաղաղ աշխատանքին, և դարձ-

Այս բողոքագիրը և թրքական յարձակման առաջ բերած համաշխարհային դայրոյթը մեղմելու համար, և գառնուկը մեղաւոր ցուցնելու իրենց գայլի վարժութեամբը, Մուսթաֆա Քէմալի կառավարութեան կողմէ, միլլի գործակալութիւնը հսկանքեր 23 թուականով հետեւեալ գեկոյցը կը հրատարակէ, ջանալով իբր թէ լուսարանել պատերազմին նախնութաց պարագաները և անմեղ հանել թրքական բռնաբարումը։ Այս փաստաթուղթը կը հրատարակենք իբր մէկ նմոյշը շնական մտայնութեան և քաղաքական սգիի։—

«Անասոյուլի գործակալութիւնը պարտք կը համարի համաշխարհային հանրային կարծիքին հետեւեալ լուսարանութիւնները տալ այն կոիւններու մասին, որոնք վերջեօս սկրսան Կովկասի մէջ, թրքական միլլի ուժերու և հայ գաշնակ հրոսախումբերու միջեւ։

Հայաստանի հանրապետութեան կազմութենէն ի վեր երեւանի կառավարութիւնը նպատակ է դրած բնաջնջել կամ ստիպել գաղթելու երկրին մէջ հաստատուած թուրքերը, որոնք նոր հանրապետութեան ամբողջ ազգաբնակչութեան կէտր կը կազմեն։ Յամառօրէն ու կանոնաւոր ծրագրով հետապնդուած այս քաղաքականութեան նպատակն է եղած բնդարձակել ազգային հայրենիքը՝ թուրքերու մահով կամ փախուստով թափուր թողուած տեղերու մէջ՝ ներդադրած Հայերը հաստատելով։

Օգտուելով այն հանգամանքէն որ մահմետական ազգաբնակչութիւնն անզօր էր իր ձայնը լսելի դարձնել Արեւմտեան աշխարհին, գաշնակները ամբողջ երկու տարի շարունակեցին իրենց աւերման գործը։

Երեւանի մահմետական միութեան կազմած պաշտօնական վիճակագրութիւններուն համաձայն, որոնք հազորդուած են Կովկասի և Պոլսոյ Համաձայնական պետութեանց ներկայացուցիչներուն — այդ փաստաթղթերը ղեռ պէտք է գտնուին անոնց տօսիէներուն մէջ — մինչեւ 1919ի վերջը, թիւրքական 199 գիւղեր այրուած են միայն Հայաստանը կազմող

գաւառներուն մէջ, և անոնց 135,000ի հասնող բնակիչները բնաջնջուած են մեծ մասամբ. միայն մէկ փոքր մասը յաջողած է ապաստանիլ Ազրպէճան ուր Պագուի Մուսավաթ կուսակցութեան բարումենթը 260 միլիոն սուրբի վարկ է քուէարկած զանոնք կերակրելու համար։ Այդ գումարը կարող է որոշ գաղափար տալ գաշնակցական վայրագութեան զոհերու թիւին և թշուառութեան մասին։

Գաշնակները չբաւականացան այդ բնաջնջումը կատարելով հանրապետութեան սահմաններէն ներս, հայկական հրոսախումբեր թափանցեցին Ազրպէճան և մօտ 50 թուրք գիւղեր ալիւցին Դարբաղի գաւառին մէջ, կոտորելով ամբողջ ազգաբնա ութիւնը։ Այդ ոճիրները պաշտօնապէս տեղեկացուեցան Համաձայնական բոլոր պետութիւններուն, Ազրպէճանի կառավարութեան կողմէ։

Այդ սիտեմատիկ բնաջնջման ծրագիրը գործադրուեցաւ նաեւ հանրապետութենէն հարաւ գտնուող չրջաններու մէջ։ Արհամարհելով ինքնորոշման իրաւունքը, զօր Համաձայնական պետութիւններն իրականութեան մէջ միայն իրենց պաշտպանեալներուն թոյլ կուտան, կարօի գօտիին մէջ ապրող թիւրքերը մերժեցին բնդունիլ հայկական տիրապետութիւնը։ Զօր. Արամեանն (?) անցեալ տարի հրատարակել տուա վերջնագիր մը զանոնք հրաւիրելով բնդունիլ այդ տիրապետութիւնը 24 ժամէն։ Արդ, նախքան գիւղերու մեծամասնութիւնն այդ որոշման ծանօթանալու նիւթական կառութեան պատճառով, հայերը թնդանօթալին հարուածներով հրդեհեցին ու քանդեցին այդ գիւղերէն մօտ 40ը։

Շնորհիւ այն գէնքերուն և ռազմամթերքին որ քրիտոնէութեան անտնով Եւրոպայի ու Ամերիկայի իմբերիալիստները գաշնակներուն կու տան առատօրէն, անոնք կարողացան իրենց կոտորածներն ու թալանները ծաւալել մինչեւ օտմանեան սահմանը և մեր ցեղակից ու կրօնակից եղբայրները հազարներով սկսան փախչիլ մեր հողը։ Մեր սահ-

մանադրխային դաւաններու բնակիչները յուզուած ու վեր-
 դովուած այնքան ուժիւններէ՝ մէկ քանի ամիս առաջ արդէն
 որոշեր էին իրենց եղբայրներուն օգնութեան հասնիլ . միայն
 Անատոլուի կառավարութեան ձեռք առած միջոցներն են ,
 որ այն ժամանակ արգիլեցին թիւրք միլի ոյժերը՝ խիստ դաս
 տալ հայկական հրոսախուժներուն :

Բայց անոնք իրենց գործը լրացնելով սահմանի այն կողմը՝
 յանդգնութիւն ունեցան անցնիլ օսմանեան սահմանը և այն-
 տեղ գործադրել իրենց աւերման մեթոտները , նաեւ այն նը-
 պատակով , որ կատարուած փաստ ստեղծեն՝ սպասելով նա-
 խագահ Վիլսոնի որոշումներուն : Սեպտ. 24ին մեր սահմա-
 նադրխային դիրքերը յանկարծ յարձակում կրեցին . մեր զօր-
 քերը թշնամիին յաղթեցին յետոյ՝ դայն յաղթականօրէն հե-
 տապնուցեցին Սարիզամիչի շրջանին մէջ որ բացառապէս թիւր-
 քերով է բնակուած :

Մեր ձեռքն ինկած փաստաթղթերը կ'ապացուցանեն , որ
 հայկական յարձակումը խնամքով նախապատրաստուած է
 և նպատակ ունէր գրաւել Էրզրումը :

Սահմանի միւս կողմը մեր եղբայրները կոտորոզ և մեր
 խիղճի դիւղերուն յուսալքում և մահ բերող հայկական հրոսա-
 խուժները հետապնդելը կը հանդիսանայ օրինական պաշտ-
 պանութեան մի հանգամանք և մեր ազգին համար կենսա-
 կան իրաւունք :

Թիւրք ժողովուրդը ոչ մէկ յարձակողական մտադրու-
 թիւն չի անուցաներ ո՛չ հայ ժողովուրդի , ոչ ալ որ և է
 այլ ժողովրդի նկատմամբ : Թափուած արեան պատասխա-
 նատուութիւնը միմիայն հայերու և անոնց խնայրիւնապատ
 պաշտպաններուն վրայ կ'իջնայ , որոնք կը հետապնդեն թիւրք
 ազգը քայքայելու նպատակը :



25—ՇԱՅ ԲԱՆԱԿԻՆ ՎԵՃԱԿ

Երբ թիւրքիան յարձակումն սկսաւ , հայ բանակը վերա-
 կազմուելու վրայ էր : Մինչեւ այն ատեն բանակը կազմա-
 կերպուած էր սուսական դրոթեամբ որ ծանր էր և անյար-
 մար երկրին աշխարհագրական դիրքին :

Հայ բանակը զոր ասաջ կը կազմէին ութը հետեւակ
 զօրամաս , այսպէս կը վերածուէր հետեւեալ վիճակին .—

13 հետեւակ զօրամասեր (գունդ) , ձիաւոր երկու գունդ ,
 5 առանձին գումարտակ (Տարալակեաղի չրջանին հա-
 մար քանի որ ծանր խումբեր անյարմար էին տեղ ոյն)
 երեսնի պահակային գումարտակ , Ալեքսանդրապոլի պա-
 հակային գումարտակ , Կարսի պահակային գումարտակ , Սա-
 սունցիներու առանձին կամաւոր հեծելազօրք , Ղազարի շրջ-
 անին մէջ միլիոն գունդ , ինչպէս նաև 15 յետնային , 3 դաշ-
 տային , 2 ծանր հրետանիի մարտկոց և երկու զբաժապատ
 կատախուժ : Սակից դուրս էր սահմանի ոտական զօրաց
 ուժը :

Զօրամասը կամ զօրագունդը կը բաղկանար երկու գու-
 մարտակէ (խորաքանչիւրը 500 հոգի) , մէկ օժմարտակը 4
 վաշտէ , վաշտը 4 ջոկատէ , ջոկատը 3 դասակէ , դասակը
 2 օղակէ և օղակը 4—5 հոգիէ :

- Ապաշական կարգը սապէս էր .—
- Փոխ-վառատար = սպայութեան թեկնածու
- Վառատար = սպայի փոխանորդ
- Փոխ-տեղակալ = Բ. տեղակալ
- Տեղակալ = Ա. »
- Փոխ-գլխաւոր , ետ = փոխ-հարիւրապետ
- Գլխապետ = հարիւրապետ
- Փոխ-գնդապետ
- Գնդապետ
- Կրտսեր զօրավար (Սիլիկեան)
- Աւագ » (Հախվերտեան)
- Զօրավար (Նազարբէկեան)

Այս ծրագրին համաձայն պիտի վերակազմուէր ու նորաստեղծուէր բանակը, քանի որ սպայական կազմին մէջ սուսամուտութիւնը տիրող նկարագիր ունէր և պէտք էր զայն մաքրել ու ազգայնացնել ոգին: Պատերազմական նախաբարութեան մէջ կազմուած զինուորական դերագոյն խորհուրդին պատրաստած յատակագծին համաձայն, նոր սպաներ կըթելով և պատրաստելով տակաւ պիտի չէղփացուէին ուսաստէր սպաները:

Այս ծրագրին համաձայն պիտի անհետանար նաև այն հակամարտութիւնը որ կար «խմբապետ»ներու հրամանին տակ գտնուող գունդերու և «կանոնաւոր» գունդերու միջև: Հոս ալ պայքարը ազգային ոգիին և ուսաստիրութեան մէջ էր: Խմբապետներու զօրքերուն մեծ մասը թրքահայերէ բաղկացած՝ աւելի բուռն զգացումով հայրենասէրներ էին, մինչ միւսները ուսական ազդեցութեամբ սնած և ուսաստու հայութիւնը ուսուցիչական դերագասելու պատճառ մը չէին կրնար տեսնել:

Երեսնի զինուորական դերագոյն խորհուրդը այս բուրքն իրար խառնելով բանակը վերակազմել սկսած էր և 13 զօրամասերը կը պարունակէին թէ՛ զինուորագրեալները և թէ՛ կամաւորները, միայն թէ, վաղեմի խմբապետները կը մնային գործի գլուխ: Այդ ծրագրին մէջ կար նաև Ձինուորական Բարձր Խորհուրդին (որուն պիտի ենթարկուէր նաև սպարապետը) անդամակցութեան կոչել Դրօն, Սեպուհն ու Սըմբատը, սակայն այս բոլորին ժամանակ չի մնաց:

Հայ բանակը լաւ սպառազինուած, զգեստաւորուած և պարենաւորուած էր շնորհիւ անգլիական օժանդակութեան: 920 Յունիս-Յուլիս ամիսներուն, Անգլիայէն ստացուած էր 40,000 ձեռք համազգեստ և 25,000 հրացան մեծաքանակ ռազմանիւթով: (Այս զգեստին և դէնքերուն 100ին 27ը վար գրած էին Վրացիք իրենց համար), այնպէս որ, այլևս հայ զինուորը մերկ չէր, այլ ոտքէն գլուխը հագուած էր անգլիական զօրքի պէս: Հայաստանի մէջ այս բանը խիստ ու-

շագրաւ էր և նախանձայոյզ, քանի որ, հայ ժողովուրդին ամէնէն շատ պակասած բանը հանդերձեղէնն էր, կարելի էր ըսել հազուատի սով կար և նոյնիսկ չին հազուատ մը գիտլ կարելի չէր. այնպէս որ, շատեր եղան որ մի՛ միայն հազուելու և սնանելու համար կամաւոր գրուեցան և շատ զինուորներ կը փախչէին ու իրենց հազուատը կը ծախէին: (Ռազմական նախարարութիւնը պատիժներ հրամանագրեց այսպիսիներու և զինուորական հազուատ առնող ծախողներու դէմ):

Անգլոյ այս օգնութիւնը տեսակ մը փոխարինութիւն և դարմանումն էր անցեալին մէջ պատահած պարագայի մը: 917ին ուսական քայքայման պահուն, Կովկասի բանակին թողած մեծաքանակ զէնքերը, ռազմանիւթն ու հանդերձեղէնը, զինադադարէն յետոյ՝ երբ Անգլիացիք Կովկաս գացին, հայերէն առնելով յանձնեցին Վրաստանի ու Ազրպէյճանի: Ասանց մէջ էր Շուշիի գունդի անազին պահեստը: Պատճառը այն էր որ մեր բարի զրացիները Հայաստանի վաքիչ Դաշնակցական կուսակցութիւնը իբր ընկերվարական և սուսասէր ամբաստանած էին, և ալպինեան քաղաքականութիւնը չէր ուզեր դաժան երեւոյ խլամ Ազրպէյճանի հանդէպ, այնպէս որ, Դարապաղի ու Զանգեզուրի Ազրպէյճանի կողմէ գրաւուած և չէզոք շրջան հռչակուած ներող աչքով կը դիտէր: Այսպէս, ուսական աւարին մեծ մասը առնուելով մեզմէ յանձնուեցաւ մեր թշնամի զրացիներուն: Սակայն Անգլիա ի վերջոյ երբ տեսաւ թէ Հայաստան անալալորէն հատարարիմ է Դաշնակիցներու և ներողամիտ աչքով դիտուած Ազրպէյճան ինկած է պալչիփիքներու գիրկը, փութաց Պարսկաստանի, Թուրքիոյ և Ռուսաստանի միջև գտնուող այս թուժրը ամբաջնել:

Բանակին պարէնաւորումն ալ լաւ ու կանոնաւոր էր: Զօրքը գրեթէ ամէն ինչ ունէր, սակայն ետքերը չաքարը պակսելուն՝ թէյր կը տրուէր առանց չաքարի, միայն ասոր փոխարէն իրաքանչիւր զօրք ամիսը կը ստանար մէկ կամ երկու տուփ խաացած չաքարաւոր կաթ: Ամէն զինուոր կը

ստանար օրական մէկուկէս ֆունտ (200 տրամ) սեւ հաց (Հայաստանի մէջ զիւղացիք միայն ճերմակ հաց ուտելու բազմը կը վայելէին, որովհետեւ ցորենին պահած էին իւրենց համար, իսկ ոչ-հողագործ ժողովուրդն ու զինուորը ստիպուած էր սնանիլ սեւ և գէշ հացով մը, պատերազմի պահուն Պոլսոյ մէջ եղածին քիչ նման)։ Զինուորը կը ստանար օրական մէկ անդամ տաք կերակուր՝ միս և բանջարեղէն։

Զինուորը հրացաններէն միայն կը զանգատէր։ Անոնք անդիլիական շատ հին հրացաններ էին, գործածութենէ լքուած, սրնոց զանգաղ և դժուար մեքենականութեան հեշտիւ չէին վարժուեր մեր զօրքերը, որոնք սովորած էին ուսական աւելի թեթեւ և պարզ հրացաններու։

Զինուորական պիտոյքներու զխաւոր կեդրոններն էին Կարս, Ալեքսանդրապոլ ու Երեւան ուր մթերանոցներ կային հաղուստի և պարէնի. զինուորը կը հագուէր այդ տեղերը։ Ալեքսանդրապոլ Հայաստանի զխաւոր զինուորական կայանն էր մինչեւ Կարսի անկումը, սրմէ յետոյ, ինուորական մթերքներուն մէկ մասը փոխադրուեցաւ Քարաքիլիսէ, իսկ իրիսա կարեւոր մաս մը անցաւ Թուրքերուն ձեռքը։ Իսկ ռազմանիւթի շտեմարանը կը գտնուէր Երեւանի մօտակայ Քանաքեռ զիւղին քարաշէն յատուկ շէնքերուն մէջ։

Պատերազմը սկսած պահուն հայ բանակն ունէր 22,000 բերան, այսինքն այդչափ զօրք, պատերազմիկ կամ ոչ։ Բայց նորանոր զօրանաւաքներու հետեւանքով, տակաւ բարձրացաւ այդ թիւը, այնպէս որ, Կարսի անկման ժամանակ ունէր 55,000 բերան. ասոնցմէ կոտուղ ուժն էր 32,000 սուխն, և մնացեալը թիկունքային ուժեր էին։

Այս 32,000էն 23,000ը կը գտնուէր Կարսի ճակատը։ Իկալիքի, Շահթաթի, Գալի դրունքի շրջանը (Նախիջևանի ճակատ) 15,000 զօրք, Տիլիճան-Իջևան-Ղազախ՝ 2000, մաս մըն ալ մնացած էր Զանգեզուրի մէջ, Նշդեհի հրամանին տակ (Գողթանի գումարտակ), Երեւանի և Ալեքսանդրապոլի



Հայաստանի վարչապետ եւ արտաքին գործոց-նախարար՝ Պ. ՕՂԱՆՉԱՆԵԱՆ

մէջ հաւաքուող նորագիրները, ինչպէս նաև երկաթուղիէ գծին վրայ և հոս հոն հաւաքուած ու շարժման մէջ եղող ուժեր^(*) :

Պատերազմը սկսած ատեն ճակատի զօրքերը նուազ էին, մանաւանդ որ շատերը դացեր էին իրենց գեղերը, դաշտային աշխատանքին լրացնելու : Զօրահաւաքը օգնական ուժեր զրկելու կարելիութիւնը ընծայեց սպարապետութեան, որ իր 13 զօրամասերն ու անջատ գումարտակները հետեւեալ կերպով բաժնած էր ճակատին վրայ :

Հայ բանակին սպարապետն էր Զօր. Նազարպէկեան, իր սպայակազմին պետն էր Գնդ. Վէքիլեան, որ յետոյ Կարս գնաց իր տեղը թողլով ուսու զօրավար Ֆիսէնքոյի : Ռազմանիւթի և ոսղմական միջոցներու պետն էր Զօր. Ղամմաղեան, պարէնաօրման պետ՝ Զօր. Լամիզեան և թնդանօթածիգներու պետ՝ Զօր. Արարատեան :

Պատերազմական նախարար Պ. Ռուբէն Տ. Մինասեան գինուորական չըլլալով, գինուորական զորներու համար իրեն օգնական տրուած էր Զօր. Հախվէրեանը, իսկ վարչական գործերու համար կար սպայակազմ մը որուն պետն էր Գնդ. Պաղասարեան :

Կարսի անխառն գրեթէ ամբողջովին այն ճակատն էր ուր թրքական գլխաւոր յարձակումը կը կատարուէր և կը պարտնակէր Օլթի—Սարրղամիշ—Իկաիր գիծը : Այս ճակատին հրամատարն էր մինչև Սեպտ. 29 (Սարր Ղամիշի անկումը) Զօր. Դանիէլ պէկ Փիրուսեան, իսկ անկէ յետոյ զրկուեցաւ Զօր. Սիլիկեան որուն սպայակազմի պետն էր գնդապետ Վէքիլեան : Զօր. Սիլիկեանին ենթակայ էր Կարսի հրամանատար Զօր. Փիրուսեան :

Կարս բերդաքաղաքին մէջ կար իր պահակազօրքը (նախ-

(*) Պատերազմին սկիզբը Զանգեզուր գոնուող Նեղիճի գօրքերը փոքրաթիւ էին, սակայն Կարսի անկումէն յետոյ շատ ցօրք հոն սպաստանեցաւ, այնպէս որ կազմուեցաւ ժողովրդական բանակ մը որ մեծ դեր կատարեց Փետրուարին տեղի ունեցած նակապաղչէի շարժումին մէջ :

Արին Ծրդ դունդ) 1000 հոգիի չափ և թնդանօթածիգ ուժերը, 2000ի չափ : Իսկ կար նաև 12000 ժողովուրդ, մեծ մասամբ շինուած և կռուելու լինական մէջ :

Կարսի շրջանին մէջ, Զօր. Փիրուսեանի հրամանին տակ կը գոնուէին Զօր. Յովսէփեան և Ղազարեան որոնց տրուած էին 1րդ 4րդ և Ծրդ գունդերը, և Սեպուհ որ 6րդ և 7րդ գունդերով Զըլալը-Օլթի շրջանին մէջ էր :

Սեպուհ առաջ կը գոնուէր Տիլիճանի կողմը 7րդ գունդին մէկ մասովը : Երբ կուր սկսաւ, հրաման ստացաւ սպարապետ Նազարպէկեանէ անցնիլ Կարսի ճակատը, ուր իրեն տրուեցաւ նաև 8րդ գունդը և Երեւանի պահակազօրքին Ա. գումարտակը : Իրեն յանձնարարուեցաւ Զըլալըի վրայով քաջել Օլթի : Բայց Սեպուհ (որ միւս խմբապետներուն պէս ազդեցութեան պայքար կը մղէր գինուոր. հրամատարներուն դէմ) իր ուժերը անբաւական համարելով Զօր. Սիլիկեանի դէմ իր ուժերը անբաւական համարելով Զօր. Սիլիկեանի հետ խնդիր ունեցաւ : Երեք օր վերջ այս վէճը երեւանի մէջ հարթուեցաւ և Սեպուհ շարժեցաւ դէպի Օլթի : Բայց Մեծաթիւնը չի հասած ինկաւ Կարսը և ինք նահանջեց Ղըզըլ Զախմախ, ուր և ապա ճաճուոթի մէջ բուռն կռիւներ ունենալով թուրքերուն հետ, քաջուեցաւ մինչև Տիլիճան :

Իկաիր—Սուբրմալու շրջանը թրքական ուժգին յարձակման իր նշանակէա ի յայտ կուգար : Այդ գիծին հրամանատարն էր Դրօ (ենթակայ ուղղակի սպարապետին) սեննալով Ծրդ. 10րդ 11րդ և 12րդ գունդերը, նաև երկրորդ առանձին Սա. գումարտակը, Երեւանի պահակային Բ. գումարտակը, Սա. սուսնցի հեծելազօրքը, հեծելազօրաց կիսագունդը, Նուխեցիներու և Արեւիկներու գումարտակը, և վասպուրականցիներու խումբը որ կազմուեցաւ պատերազմի պահուն և որուն մէջ մասն վանեցիներ և բազմաթիւ մտաւորականներ :

Բայցի Կարսի ճակատէն, Երեւանի մեծ սպայակազմին ենթակայ էին նաև .

Շարուր Եանրախի անխառն, Գայլի Դրունքի մօտ, ուր կային 2րդ և 3րդ գունդերը և Տարալակեազի գումարտակները, հրամատարութեամբ Զօր. Շէկոյիկեանի :

Նոր Պայագիս-Տարաշակեացի անխար, Զօր. Մելիք Մու-
րատեանի հրամանատարութեամբ: Ունէր Ծրդ նոր գունդը:
Տարաշակեացի գումարտակը և փոքր ուժեր: Անուանապէս
իրեն ենթակայ էին խմբապետ Համազասպ Սրուանձտեանց
(Պաղարկեչար) և Նժդեհ (Զանգեղուր):

Ղազարի անխար (Փամբակի և Տիլիճանի շրջան) այսինքն
Ազրպէճանեան կողմը, ուր Սեպուհ կար պատերազմէն սկիզբը
և անոր մեկնելէն ետք, մնացին փոքր ուժեր, Զօր. Խան-
քալամեանի հրամանին տակ:

26—ՅԱՐՁԱԿՈՂ ԹՈՒՐԲ ՈՒԺԵՐԸ

Հայ բանակին յիճակն ու քանակը պարզելէ յետոյ,
ինչոր է գլանայ թէ թուրքերուն սուր որչափ կը հասնէր,
քանի որ, մանաւանդ, յաղթանակը տանողը թուրք բանակե-
ւէր:

Հայերը այնքան ալ ճիշդ գաղափար չեն ունեցած թրքա-
կան ուժերու մասին մինչև հոկտեմբեր 14ի հայկական յար-
ձակողականին ձախողութիւնը, երբ տեսնուեցաւ թէ թուր-
քերը կարծուածէն աւելի լաւ կազմակերպուած ու զօրաւոր
են:

Համաձայն Երեւանի սպայակոյտի ստացած տեղեկու-
թիւններուն, 1920 Յունիս ամսոյ մէջ Քէմալ փաշա ունե-
ցած է իր սրամազրութեան տակ հեռուեալ ուժը:

1) Երզրուսի մէջ 5000 կանոնաւոր զօրք, գունդ պարե-
նաւորման գիւրութիւններէ ու փոխադրական միջոցներէ:
Այս զօրաբաժինը իր գանուրի Քաղիմ Քարա Պէքիւր փաշայի
հրամանատարութեան տակ:

2) Պայագիսի մօտ 800 կանոնաւոր զօրք և քիւրտեր:

3) Ալաշկերտի կեդրոն Քարաքիլիսէի շրջանին մէջ 200
զօրք:

4) Ախլաթի, Պիթլիսի և Մանազկերտի մէջ քանի մը
հարիւրական զօրախումբեր, նոյնպէս գունդ փոխադրու-
թեան միջոցներէ:

Ուրեմն Քէմալ այդ թուականին իր ձեռքին տակ ունէր
7—8000 զօրք, որ պարտականութիւն ունէր պահպանելու
Տաճկաստանի սահմանները և արեւելեան նահանգները:

Սակայն, երբ որոշուեցաւ Հայաստանի դէմ արշաւանքը,
զօրահաւաք կատարուեցաւ և այս ուժերը բարձրացնելով 4
զօրաբաժնի, կազմուեցաւ իններորդ զօրաբանակը, այսինքն
Հայաստանի դէմ գործող բանակը:

Այս զօրաբանակը կը բաղկանար 3րդ, 9րդ 11րդ և 12րդ
զօրաբաժիններէն: Իւրաքանչիւր զօրաբաժին կը բաղկանար
երեք չորս գունդէ և գունդը 1000—1500 հոգիէ:

Ասկից զատ կային նաև երկու աշիրէթական գունդ, հե-
ծելագորաց կիսագունդ մը, ազրպէճանեան հեծելագորաց հա-
քիւրեակը, լեզլիներու հեծելագունդ մը և քիւրտ, թաթար
ու թուրք անկանոն հրոսախումբեր:

Այս ուժերէն երեք զօրաբաժինը 15—17000 կը գործէր
Կարսի ճակատին վրայ, 7—8000 հոգի՝ Սուրմալու—Իկաթի
ճակատին վրայ, իսկ տաճկական 1500 զօրք, երկու ազրպէ-
ճանեան հեծելագունդի և ուստական մէկ հեծելագունդի հետ՝
Նախիջևանի ճակատին վրայ:

Ուրեմն թրքական կանոնաւոր զօրքը կը հասնէր շուրջ
25000 հեռուակի և 3000 հեծեալի, որոնց վրայ աւելցնելով
անկանոն ուժերն ալ, թուրք հաւանական զօրութիւնը կը
հասնէր 40—45000ի:

Ուրեմն, թուրքերը, թիւով շատ ալ գերազանց չէին
Հայերէն, միայն ռազմական առաւելութիւնը թուրքերուն
կողմը մնաց, որովհետեւ ունեցան ոչ միայն բարոյականի և
ոգիի գերազանցութիւն, այլ գիտցան իրենց յարձակման և
զանակը պատշաճեցնել քաղաքական և բրօքականտի խաղե-
րու: Թուրքերը ճակատային կոիւններէ կը խուսափէին, թի-
կունք անցնելու կամ կողմնակի ու զգուշաւոր յարձակման
ձեւը կը նախընտրէին, մինչ միեւնոյն ժամանակ գաղտնի
գործակախները հայ շարքերուն մէջ յուսարեկութիւն և կաս-
կած կը սերմանէին:

Գալով թուրք բանակին պարենաւորման ու սպառազինման, ինչպէս հայերը նախապէս կը կարծէին, ողորմելի վիճակ մը չունէին: Էնկիւրիի կառավարութիւնը կրցած էր լաւ կազմակերպութիւն մը տալ իր արեւելեան բանակին, որ ունէր ոչ միայն բաւականաչափ սազմանիւթ ու թնդանօթ, այլ նաեւ պաշար: Թիֆլիսի Աշխատարար թերթը իր նոյ. 19ի թիւին մէջ կը գրէր թէ «չնորհու եւրոպական աջակցութեան՝ տաճիկ զօրքը շատ լաւ զինուած էր, իւրաքանչիւր զօրամաս ունէր մեծաքանակ իտալական ախպով թնդանօթներ և զնդացիներ, և զգետներն ալ եւրոպական ծագում ունէին»:

ՎԵՐՋ ԱՌԱՋԻՆ ՄԱՍԻՆ

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ ԱՂԵՏԸ

I—ՇՈԿՏԵՄԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԿՈՒՒՆԵՐԸ

Անատուրի կառավարութեան յեղակարծ յարձակումը և գրոհին ուժգին թափը պատճառ եղան որ Հայերը քաշուին անմիջապէս երկրորդ գիծի վրայ: Ասոր պատճառը այն էր որ, հարկ էր թէ հարիւրաւոր քիլօմէթր տարածութեամբ ձակաոր ամփոփել և թէ նոր զօրք հասցնել, կասեցնելու թշնամիին թափը:

Չինուորական իշխանութիւնք կրցան բաւական մը յաջողիլ այս գործին մէջ, շնորհիւ ժողովրդական օժանկութեան: Եթէ նկատի առնուին այն նիւթական դժուարութիւնները որ կային, այն ատեն պէտք կ'ըլլայ խոստովանել թէ հարկ էր ուժերու մեծ լարում, թշնամիին գերազանց արշաւին առաջքն առնելու, նոր զօրահաւաք ընելու և երկրին միւս ծայրերէն զօրք հասցնելու ձակատ:

Վառելանիւթի չգոյութիւնը, ինքնաշարժերու նուազութիւնը, ձամբաներու անյարմարութիւնը և նման արգելքներու պէտք էր յաղթել, թշնամիին դիմադարձելու համար: Եւ ժողովուրդը այս մասին ամէն օժանդակութիւն ընծայեց կառավարական կարգադրութեանց:

Զօրահրամատարութեան շտաբը (սպայակոյտ) օրը օրին կը հազորդէր ռազմական դէպքերը, շատ ժուժկալ ձեւով մը:

Ըստ այդ հազորդագրութեանց տաճիկ կանոնաւոր զօրքը քիւրտ հրոսակներու հետ միաժամանակ յարձակման գիմեցին երեք ձակաափ վրայ՝ Կողբ-իկաթը, Կարակուրա-Կարակուրկան, Բարուուս-Օլթի: Կեդրոնի ձակաափն միացած էր նաև Կաղզուանը:

Չախ թեւին գէմ թշնամի ուժը կը հաշուուէր 1200էն

1500, մեծ մասամբ քիւրտ ձիաւորներէ բաղկացած, վեց գնդացիներով: Կեդրոնը և աջ թեւին ղէմ կը գործէին թրքական երեք զորքաւորին՝ 2ը Սարը Դամիշի ճակատը, իսկ մէկը՝ Օլթի-Արտահանի ճակատը. ասոնք կը հաշուուէին 12—15000 հոգի, զինուած թնդանօթներով և գնդացիներով:

Ինչպէս յայտնի է թրքական ուժերու յարձակումն սկըսաւ Սեպտ. 29ին, Սարըդամիշի աջ թեւէն՝ Բարտուսէն: Անոնց նպատակն էր գրաւել Նօլօ Սէլիմը և կտրել երկաթուղագիծը, որպէսզի Սարը Դամիշի մեր զորամասը կազմալուծման ենթարկուի: Սակայն Բարտուսի մեր փոքրաթիւ զօրքերը հերոսաբար դիմադրեցին գերագանց ուժերու, մինչև որ Սարը Դամիշի ու Կաղզուանի մեր զօրքերն ու ժողովուրդը կրցան անվնաս նահանջել: Սեպտ. 29ին, այսինքն նոյն օրն իսկ, ինկաւ Սարը Դամիշը:

Օլթիի ճակատին վրայ, մեր զորամասերը կառնով նահանջեցին՝ մէկ մասը Զիլաուսի ուղղութեամբ և եկան ամբացան Բատիանովսկա դիւղը, իսկ Արտահանի փոքրաքանակ զօրքի մէկ հատուածը անցաւ Կուր գետին ձախ ափը, Վրբաստան, և միւս մասը ետ նահանջեց, միանալու իրեն օգնութեան փաթացող զօրքերուն:

Արտահանի ժողովուրդը դիշեր մը լսեց հրացանաձգութեան ձայներ: Խուճապի մատնուեցաւ և սկսաւ արագօրէն հեռանալ քաղաքէն: Անոնք գետէն անցնելով մտան վրական հող: Քէմարական ուժերը Արտահանէն 15 վերստ հեռու էին այդ պահուն և կ'ստաջանային: Այսպէս քաղաքին պահակազօրքն ալ անցաւ վրական սահմանը: Մնացեալ զօրքը. ինչպէս բնիք վերը, կառուելով նահանջեց ղէպի օգնութեան եկող զօրքերը:

Իկտիբի ճակատին վրայ թշնամին հասաւ մինչև Խալֆալու և Սուլթանապատ, որպէսզի երկու կողմէն մտնէ Իկտիբ, սակայն ժամուան մը յաճառ կռիւ է յետոյ թշնամին հեռացաւ այդ դիւղերէն:

Ամենամեծ և անմիջական վասնզը Սարըդամիշի ճակատէն կը սպասուէր: Թուրքերը քանի մը փորձ ըրին որպէս զի Հարամ-Վարդանի ուղղութեամբ անցնին Կարսի թիկունքը Զիլաուսի և Զլարի հոծ թրքաբնակ վայրերը, ուր դիւրին կ'ըլլար թէ պաշտպանուել և թէ միաժամանակ կտրել Մերդէնիկէն ետ նահանջող մեր զորամասի թիկունքը: Բայց թշնամին չի յաջողեցաւ և մեր զօրքերը հակայարձակումով ետ մղեցին գաննք Հարամ-Վարդանի ուղղութեամբ և զրաւեցին Ս. Եդիսայի (Զէյարէթ) բարձունքը, որ 10 վերստ արեւմուտք կը գտնուի Հարամ-Վարդանէն:

Այս դէպքը կը կազմէ զինուորական գործողութեանց հանգրուան մը, որով հոս կը գնենք պաշտօնական դեկոյցներուն մէկ ամփոփոյթը, մինչև այդ թուականը. —

Հոկտ. 4ի դիշերը Թուրքերը դարձեալ յարձակման անցան Սօղութլի դիւղի վրայով Քիւլիւկ և Պիրլու գիւղերու վրայ:

Նոյն օրը մեր սաւառնակները ուժերը ձգեցին Սարըդամիշ գտնուող թրքական պահեստներուն վրայ:

Դարձեալ հոկտ. 4ի ամբողջ օրը կռիւ Կողբի վրայ, բաւական զգալի ուժերով յարձակող Քիւրբերու և Տաճիկներու ղէմ, որոնք զինուած էին թնդանօթներով:

Մեր սաւառնակները ուժերը նետեցին Սուլութաչի մօտ գտնուած տաճկական դիրքերուն վրայ:

Դեմուր-Կափուի չըջանին մէջ հոկտ. 6ին մեր զորամասերը զրաւեցին Տիկոս, Մուշուչ, Կարա-Թաուք, Խարաբա-Ալթուն-Յուլաղ և Գիւլիստան դիւղերը:

Կայենի սարի մօտ յարձակման անցած մեր զորամասերը հանդիպեցան տաճկական կանոնաւոր զօրքի ուժեղ դիմադրութեան:

Հոկտ. 7ի կէսօրէ յետոյ, մօտ 300 հետեւակ և ձիաւոր Քիւրբեր, օգտուելով մառախուղէն, Սուրմալուի չըջանին մէջ, մօտեցան Սուլթանապատ դիւղի մօտ գտնուած մեր Հայաստանի վերջին ադիւր

դիրքերուն, սակայն կարծատեւ հրացանաձգութենէ յետոյ թշնամին կորուսաներով հեռացաւ :

Հոկտ. 9ին, երեկոյեան, Տաճիկները յարձակման անցան Սարիղամիշի ուղղութեամբ Եալաուզ և Իվանպոլ գիւղերու կողմէն Իկախր գիւղին վրայ, որ կը գտնուի Բերնա գիւղի հիւսիսը 4 վերստ հեռու : Կոխը կը շարունակուի :

Մերդենիկի ուղղութեամբ հոկտ. 8ին և 9ին կոխները կը շարունակուէին թշնամիին հետ, որ բռնած է Դեմուր-Կափու գիւղի մօտ ուժեղ դիրքեր :

Չառուշատի մեր գորքերը հասան մինչեւ Չըլզըր լճի արեւելքը գտնուող Պէրաշէն գիւղը :

Մահմետական ազգաբնակչութիւնը ընդդիմութիւն ցոյց չի տար :

*
*
*

Մինչեւ հոկտ. 10ի շարժումներով կարելի եղածին չափ արդելք գրուած էր թրքական յառաջխաղացման : Հարկ էր ամբասնալ և ապա մտածել հակայարձակումի մասին : Այսպէս, հոկտ. 10ին, կոխներու պատկերը կը փոխուի և յարձակումները տեղի կ'ունենան ոչ միայն Թուրքերու կողմէ, այլ մերոնք ալ յարձակման կը դիմեն :

Հոկտ. 10ին թշնամին կը յարձակի մեր կեղրոնի գորաբանակին ձախ թեւին վրայ : Կոխները տեղի կ'ունենան Կարս-Կաղզուան խճուղիին վրայ, Իկախր-Բերնա-Եալաուշար գծի երկարութեամբ. իսկ քրդական հեծեալ հրոսախումբեր կ'առաջանան Կաղզուան-Չըրչի-Նախիջևան գծով դէպի մեր երկաթուղաղիծը, սակայն երկու տեղն ալ մեր զօրքը կը յաջողի կասեցնել թշնամիին առաջխաղացումը :

Քրդական հրոսախումբը կը հալածուի մերոնց կողմէ մինչեւ Չըրչի, իսկ Կաղզուանի խճուղիին վրայ թշնամին կը դադրեցնէ իր յարձակումը, հաւանօրէն նոր յարձակման պատրաստութիւններ տեսնելու համար : Հոկտ. 13ին մեր սաւառնակները ումբեր ձգեցին Կաղզուանի շրջանին մէջ Գօլբանդ գիւղի վրայ, ուր Թուրքերը մեծաքանակ սալեր

հաւաքած էին : Կաղզուանի Քիւրտերը հոկտ. 13ին յարձակեցան Հաճի Խալիլ գիւղին վրայ, ուր զօրք զրկուեցաւ :

Հոկտ. 13ի գիշերը Հարամ վարդանի ուղղութեամբ սկսուած յարձակումը զարգացնելով, Տաճիկները նոյն օրուան առաւօտուն, ձեղքեցին մեր աջ թեւը և գրաւեցին Գեարմալի ու Ղարա-խաչ գիւղերը և Ս. Եղիայի բարձունքը, սակայն հանդիպելով վրայ հասնող մեր պահեստի ուժերու գրոհին, թշնամին ետ մղուեցաւ և փախուստի մատնուեցաւ : Տաճիկներու ումբու վրայէն գրաւեցինք Ղարա-խաչը, Գեարմալի գիւղը և Ս. Եղիա բարձունքը : Սյուպէս, կացութիւնը կատարելապէս վերահաստատուեցաւ :

Տաճիկներու կողմէ կոտին մասնակցեցան 3 վաշտ հետեւակ զօրք, 2 թնդանօթով և ձիաւոր գումարտակ մը :

Մերդենիկի ուղղութեամբ Դեմուր-Կափու գիւղի շրջանին մէջ հոկտ. 14ի լոյս գիշերը, մեր հետեւակազօրքը առանց ո և է հրացանաձգութեան մօտեցաւ թշնամի պահակատեղիին և յանկարծակի յարձակմամբ փախուստի մատնեց զայն : Կոխը կը շարունակուի բաւական ատեն :

Դեմուր-Կափու գիւղէն թշնամին գործողութեան մէջ էր դրած թնդանօթները :

2. — ՀՈԿՏ. 14Ի ՄԵՐ ՅԱՐՁԱԿՈՂԱԿԱՆԸ

Հայ բանակը որ թրքական խուժումին առջեւ անակընկալի գաղտով պաշտպանութեան երկրորդ դիժի մը վրայ քաշուած և հոն աշխատած էր ինքզինքը զօրացնել, ուզեց հակայարձակումով մը թուրքերը վանել, ժամանակ չտալու համար անոնց որ աւելի առաջ գան և ուղղակի սպառնան Կարսի:

Հայկական սպայակոյտը տեղեկացած էր որ թուրք զըլխաւոր ուժերը կեդրոնացած էին գլխաւորաբար Կարսի ճակատին վրայ, սկսեալ Կաղզուանի խճուղիէն մինչև Եսարդէ-Կայակօրա-Նասրէի գիւղերը, որոնք կը գտնուէին Հարամ Վարդանէն 15 վերստ արեւմուտք, Զիյարէթ (Ս. Եղիա) բարձունքներու միւս երեսը, տարածուած մօտաւորապէս 40 վերսդ երկայնութեամբ ճակատի մը վրայ:

Թշնամիին մեծագոյն ճնշումը այս կողմէն ըլլալով, հայ սպարապետութիւնը ստիպուեցաւ ճակատամարտի մտնել և որոշեց հոկտ. 14ին կատարել հակայարձակումը, որ դժբաղդաբար ձախողեցաւ նոյն օրն իսկ և ճակատագրական դեր ունեցաւ յետագայ դէպքերուն վրայ:

Ահաւասիկ հոկտ. 14ի պաշտօնական զեկոյցը այդ ճախողութեան մասին. —

Սարիլամիւի ուղղութեամբ հոկտեմբերի 14ին մեր ձեռնարկած յարձակումը հանդիպեցաւ ուժեղ դիմադրութեան սանիկներու կողմէ: Սուլու-Թաւաթայա բարձունքի և Դօլբանդ գիւղի գծի վրայ բեւամիին զգալի քանակութեամբ պահեստի նորանոր ուժերու աւելացման հետեւանով, մեր զօրամասերը ստիպուած եղան ետ քաշուիլ և գրաւել նախկին դիրքերը:

Մերդեմիկի ուղղութեամբ Կայնիխ և Կօխն-Դաղ բարձունքներու շրջանին մեջ կռիւր դադրած է: Մեր զօրամասերու ձեռքն են նախկին դիրքերը:

Յաջորդ օրերուն այ ուժեղ կռիւներ տեղի ունեցած են նաեւ Զիյարէթ լեռան, Գեարմալի և Ղարախաչ գծի երկա-

րութեամբ: Այս գիծը կը գտնուի Հարամ Վարդանէն 10-12 վերստ արեւմուտք: Այս բարձունքները մեծ նշանակութիւն ունէին ինչպէս Կարսի պաշտպանութեան նոյնպէս թշնամիին առաջխաղացման տեսակէտէն: Ասով պէտք է բացատրել այդ բարձունքներուն ձեռքէ ձեռք անցիլը: Հոկտ. 18ի նաեւեալ զեկոյցը կը յայտնէր թէ այդ գիծը անցած է թշնամիին ձեռքը:

«Սարը Ղամիւի ուղղութեամբ հոկտ. 16ին դեպի Պեկլի-Անմէս և Կարահանքերու շրջանը ուղարկած մեր հետագօթիչ խումբերը բեւամիին տեսակէտով Ղարախաչ բարձունքին մօտ: Կեօֆ-Տաղի մարզին մեջ հրացանաձգութիւն:

Կարսի շրջանի Նախնաւանի ուղղութեամբ մեր զօրամասերը ետ մղեցին բեւամիին դեպի Քիւս: Թեւամիին կը փորձէր յարձակիլ Նախնաւան գիւղին վրայ: Հոկտ. 17ի սուսուտուն ամբողջ նակասին վրայ կը կասարուէին հետագօթական գործողութիւններ:

Հոկտ. 18ի գիւրերը մեր զօրամասերը Սարը Ղամիւի ուղղութեամբ կռուով գրաւեցին Հանի Խալիլ գիւղը և Կեօֆ-Տաղ բարձունքը: Հակառակորդը փախուստի դիմեց:

Հաս կը գտնուէր նաեւ հոկտ. 22ի և 23ի պատերազմական գործողութեան զեկոյցները, որմէ ետք կը սկսին Սուրմալուի նշանաւոր կռիւները:

Կարսի շրջանի Նախնաւանի ուղղութեամբ հոկտ. 23ի սուսուտուն, մեր զօրամասերը յարձակուան անցնելով Կարսի շրջանի Զըրնի-Նախնաւանի վրայ, գրաւեցին շարք մը դիրքեր, ասկայն թշնամիին ձիւրու և հետեւակ զգալի ուժերով շրջափակեց երկու քեւերէ և մեկ ստիպուած եղանակ նորէն մեր նախկին դիրքերը վերադառնալ:

Հոկտ. 23ին մեր սուսուտակները յաջող հետախուզութիւն կասարեցին թշնամիին քիկու կիւր:

Հոկտ. 23ին Կարսի զօրամասի մեկ անկշան մասը յարձակուան անցնելով կռուով գրաւեց Թուրքմէնաշէնի շրջանը: Թշնամիին և Ե շարքուած դեպի հարաւ:

Հոկտ. 22ի Մերդեմքի ողորդեալք մեր գորտնաւերը գրաւեցին Տիկօր գիւղի սոս գտնուած բարձունքը:

Մարտիակոյն ողորդեալք նկատելի է խիստ հետախուզութիւն բշխանիսն ձիւսար խնդիս կողմէ:

Մարտիակոյն ողորդեալք Սուրբ Եղիայի (Չիյարէք) բարձունքի շրջանին մէջ, Հաճի Խաչի սարի հարաւը կը կատարուին մեր խուզարկու խնդիսի յաջող գործողութիւններ:

Հոս կը հրատարակենք նաեւ հոկտ. 23ի քէմալական հետեւեալ գեղոյցը. —

Գործողութիւնները դադարած են Տիկօրի առջեւ ու արեւմտեան բոլոր ճակատին վրայ, ծիւնի փոթորիկի հետեւանքով:

Կաղզուանի հիւսիսակողմը, հրետանի կռիւ եւ հետեւակազօրքի հետախուզութիւն, Հայկական վաշտ մը փորձեց մեր դիրքերուն վրայ յարձակիլ, յայց ծանր կորուստներով ետ մղուեցաւ: Գրաւեցինք խորտընկէց մը եւ առինք 13 զերի:

Կարսի ճակատին վրայ, հակառակ ծիւնին, որ տեղ տեղ մինչեւ մէկ մէթք բարձրութեամբ եկած է, հրետանի կռիւ կը շարունակէ: Թըշնամի գումարտակ մը ցրուեցինք, ուրկէ ետք Հայերը նոր յարձակում չըրին:

Մաղարայի ճակատին վրայ թշնամի գրահապատ կառայումը մը փորձեց մեր գիծին մօտենայ: Մեր հրետանին ուժգնօրէն ումրակոծեց այդ կառայումը, որ Քէլէքի կատարանը քաշուելով պարտաւորուեցաւ վնասուած վահճն մը թողուլ:

Ախուրիի կողմը, հակառակ ծիւնի փոթորիկներուն, մեր կողմէն հեծեալ գորտնաւեր մը հայկական բանակատեղիէ մը ներս խուժեց եւ 11 զերի, ղէնք եւ ռազմանիւթ առնելով ետ եկաւ:

Արտահանի ճակատին վրայ թշնամի օդանաւ մը պարտաւորուեցաւ մեր զիծերուն մէջ վար իջնել: Գրաւեցինք այդ օդանաւը եւ անոր երկու օդանաւորները զերի բռնեցինք:

* *

Կաղզուանի ճակատին վրայ կը գործէին թշնամի հրոսախուժներ, զիստաւորաբար քիւրտ ձիւաւորներ, որոնց նպատակն էր մէկ կողմէն ահարեկել նոյն մարզին մէջ հայ զիւզացիութիւնը եւ զայն գաղթի ստիպել եւ յետոյ, եթէ կարելի ըլլար Երեւան-Ալեքսանդրապօլ երկաթուղին վտանգել, Այս-կեազ-Անի կայսրամաններու շրջանակին մէջ: Թուրքերը շարաթ

մը անընդհատ յարձակեցան այս կողմէն, Ալաիկազի կայսրանը գրաւելով Կարս-Ալեքսանդրապօլի թիկունքը անցնելու համար, սակայն հայկական դիմադրութիւնը զանոնք փշրեց: Հայոց այս քաջութիւնն էր որ թշնամին ստիպեց ապա, ուրիշ կողմէ, Իկաիրի ճակատէն, փորձել իր բաղդը, Կարսը գրաւելու համար:

Հոկտ. 14ի հայկական յարձակողականին արդիւնքը սա եղաւ որ Թուրքերու հասած օգնական նոր ուժերու առջեւ Նօփօ Սէլիմի դաշտը մղուած ճակատամարտին մէջ, մեր ճախ թեր պարտուեցաւ, նաճանջի դիմեց, որով կեղբոնը ճնշուած ենթարկուեցաւ եւ ամբողջ ճակատը վերստին քաշուեցաւ իր մեկնակէտը: Բարեբաղդաբար մեր կորուստները մեծ չեղան այս կողմին մէջ:

Այս ճախողութիւնը ցնցեց հայ ժողովուրդը եւ զինուորական շարքերը: Հայերը որ կոյուսային այդպէսով չափել թըշնամիին ուժերը եւ ի հարկին շեշտակի հարուածով ընկրկել զայն ու ջարդել, դառն յուսախաբութիւն մը ճաշակեցին:

Ակիզները փորձը անցաւ շատ յաջող եւ խանդավառութեամբ: Մեր զօրքերը անարգել զացին առաջ մինչեւ 15-20 վէրտ, քանի որ թշնամին թողուց իր առաջացեալ դիրքերը զօրս գրաւեցին մերոնք: Սակայն ի վերջոյ թշնամին օգնութիւն ստանալով վերագրաւեց իր դիրքերը եւ ջախջախուեցաւ մեր սկզբնական հոսանքը:

Այս ճախողուածը հետեւեալն ունեցաւ իբր արդիւնք եւ շատ.


Ա. — Հայերը տեսան թէ թշնամին արհամարհելի ու կարծուածին չափ տկար չէ, թէ սխալ էր չափազանց ինքնավստահութեամբ դատել զայն թէ՛ թիւի, թէ՛ որակի եւ թէ՛ ռազմական արուեստի մասին, որուն ապացոյցները կուտային Թուրքերը:

Բ. — Տեսանք մեր թերի կողմերը թէ՛ մեր զօրքի արամադրութիւնը թէեւ բարձր ու քաջ, սակայն անլարժ տարրեր անոր մէջ չփոթութիւն ու ջլատում կը մտցնէին:

Գ.— Թշնամին իր կարգին կշուց մեր ուժին արժէքը: Ան կռահեց հայկական դիմադրական գորութեան չափն ու բանակին քանակն ու որակը, այսինքն սաղմական կարողութիւնները: Թուրքերը որ Սարըղամիշէն մինչեւ հոն յարձակողականի մէկ շունչով եկած էին, հայկական նոր դիժին առջեւ վարանքով սպասեցին և մերթ Հայերը յարձակման գրգռեցին: Սյսպէս, հոկտ. 14ի նախընթաց օրը զիշերային յարձակմամբ նեղած էին մեր զօրաց մէկ մասը, բայց ետ մղուած անմիջապէս: Իրաւ է թէ անոնք նախ պարտուեցան և նոյն իսկ կ'ըսուի թէ խուճապի մատնուեցան, բայց իրենց թիկունքային ուժերը շուտով կայունութիւնը վերահաստատեցին և հող Թուրքերը հաւատք կազմեցին որչափ մեր արժանիքներուն նոյնքան իրենց կարողութեան մասին:

Ոմանք կ'ըսեն թէ այս պատերազմին բաղբը պիտի փոխուէր, եթէ Հայերը քիչ մը աւելի կարենային տոկալ և իրենց յարձակումներով թշնամին խուճապը զօրացուցած ըլլային: Կ'ըսեն նաեւ թէ պարտութեան ենթարկուած մեր ձախ թիւը (Սեպուհի զօրախումբը) փոխանակ արշալոյսին թշնամի դիրքերուն առջեւ ըլլալու, հասած էր երկու ժամ ուշ, ինչ որ նշանակելի և դառն պարագայ մըն է:

Հայկական անդրանիկ յարձակման այս ճախողութիւնը Երեւանի սպարապետութիւնը բերաւ այն եզրակացութեան թէ պէտք է զօրամասերը մաքրել իրենց թերութիւններէն, աւելի ճշգրտապահութիւն դնել տայ հրամաններու գործադրութեան մէջ և շարունակելով պատրաստութիւնները, ընդհանուր ճակատամարտի մասնել աւելի կտրերը ղէպի նայեմեր:



ԳՆԱԶԻՄ ԳՍՐԱ ՊԷՐՈՐ

3.— ՌՌՒՍԻՈՅ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Քանի պատերազմական գործողութիւնները կը սաստկանային այնքան կ'աւելնար պաշէվիքեան արշաւի մը վախերը Հայաստանի հիւսիս-արեւելեան սահմանին վրայէն և կառավարութիւնը կը ջանար զէթ այդ մասին ապահովութիւններ ձեռք բերել :

Լեւոն Շանթի պատուիրակութեան հետ յարաբերութեանց ընդհատումէն ետք, դանոնք Երեւանի մէջ շարունակելու համար հոկտ. 11ին Երեւան ժամանեց խորհրդային Ռուսիոյ պատուիրակութիւնը՝ Լրկրանի նախագահութեամբ : Կայարանին մէջ զայն դիմաւորեցին արտաքին գործոց նախարարի օգնական Պ. Մովսէս Պետրոսեան (Պոլսեցիներուն ծանօթ գործաւորական Դաշնակցական գործիչը), սպանական նախարարի օգնական գոր. Հախվէրտեան, Երեւանի զինուորական հրամատար փոխ-գնդապետ Ս. Շահխաթունի եւն. : Պահակախումբ մը բարեւի կեցաւ և զինուորական պատիւներ եղան : Լրկրան նոյն իրիկուն պաշտօնապէս այցելեց վարչապետ և արտաքին գործոց նախարար Պ. Օհանջանեանի :

Մոսկուայի պատուիրակութեան հետ անմիջապէս սկսան բանակցութիւնները, որոնք զգուշաւոր և վերապահ գոյն մը ունէին երկու կողմին համար ալ, վասն զի Ռուսերը դաշնակցած էին Թուրքերուն հետ, որ յարձակած էին Հայաստանի վրայ, իսկ Հայերը կը վարանէին իրենց կապը խզել Դաշնակիցներու և անոնց քաղաքականութեան հետ :

Հակառակ անոր որ բանակցութեանց ընթացքին Հայերը հասկցած էին թուրք և ուսն որոշ համաձայնութեան մը գոյութիւնը, դարձեալ կը վարանէին աննկալ և կերպով նետուել Մոսկուայի գիրկը : Ներքին գործոց նախարար Պ. Սարգիս Աբարատեան, հոկտ. 22ին Դաշնակցութեան ներկայացուցչական խորհրդին առջև կացութիւնը պարզելով կ'ըսէր թէ ժողովը կամ պատերազմական միջոցներու կուսակից բո-

լոր Ռուսերը նոյնն ընել վճռած են Հայաստանի համար, Ռուսիա սկսած է արեւելեան ժողովուրդները գրաւելու քաղաքականութեան մը, թրքական արշաւը պաշէվիքեան ձեռնարկ մըն է, սակայն մենք, այս ամէնուն դէմ, Լրկրանի հետ շարունակուող բանակցութեանց մէջ, պիտի մերժենք եթէ առաջարկուած պայմանները ստանհարեն մեր քաղաքական անկախութիւնը և հայ ժողովուրդի ֆիզիքական գոյութիւնն ու անտեսական ապահովութիւնը :

Ներքին գործոց նախարարին այս խօսքերը բնականաբար կառավարութեան տեսակէտն էին, տեսակէտ մը որ աւելի յարմար էր կուսակցութեան մը վարիչներուն քան արիւնաքամ ժողովուրդի մը ճշմարիտ բարեկամներուն, վասն զի, մինչ բոլոր աշխարհի քաղաքագէտ վարիչները կը ծոխն մեծ վտանգին առջև՝ հեռաւոր շահը առժամաբար զոհելով, մեր նախարարը, հաշկական նկարագիրը յաւկորոշող յամառութեամբ մը, Հայաստանի սահմաններուն վրայ բռնկումն սկսած այդ պահուն, չէր վարաներ հեռաւոր «բարեկամ»ներու վրայ երազներ հիւսել ու կ'ըսէր. «Յիշելով Արեւելքի մէջ Ռուսաստանի ձեռնարկած աշխատանքը և այդ աշխատանքի ընթացքին հայ ժողովուրդին վիճակուած պատմական դերը, մենք պէտք չէ մոռնանք որ, նմա՛ր կացութեան մէջ կը զրանուինք նաև հանդէպ արեւմուտքի, Արեւելքի կոիւր Արեւմուտքի դէմ է, և մեզի վիճակուած է այդ կուռի ընթացքին վրայ ու և է ազդեցութիւն ունենալ, ապա ուրեմն մեր առաջ կանգնած է նաև Արեւմուտքը յանձին Դաշնակիցներու, իր պահանջներով և հետապնդած նպատակներով» :

Պ. Աբարատեան բանակցութեան համար թէև այդ օրը (հոկտ. 22) կը յայտնէր թէ «զեռ այնքան հասունացած չեն որ կարելի ըլլայ որոշ եզրակացութիւններ հանել», սակայն աղէտին պատահելէն ետք, Դաշնակցական թերթերը հրատարակեցին թէ, արդէն իսկ հոկտ. 21ին հետեւեալ նախապայմանը կնքուած էր Երեւանի մէջ, Լրկրանի և Օհանջանեանի կառավարութեան միջև :

1. Հայաստանի անկիւնի հաշտութիւնը կը կազմեն անբող Երեւանեան եւ Կարսի անբող շրջանը, Չուկոզուրի գուստը, հայկական Ղազարի ու Լոռիի:

2. Տաճկական զօրք պիտի կենուանայ անբող Թուսահայաստանեան եւ պիտի քաշուի մինչեւ 1914ի սահմանները:

3. 1914ի սահմաններեան մինչեւ Տրապիզոն, Էրզրում, Մուշ՝ տաճկական զօրք պիտի քաշուի եւ այդ վայրերուն մէջ պիտի մնայ ժամանակաւորապէս տաճկական վարչութիւնը, որմէ յետոյ Թուսահայաստանի միջանորոգութեան ու պայմանագրերու պիտի սկսին բանակցութիւնները Հայաստանի եւ Էնկիւրիի կառավարութեան միջեւ՝ վերջնական սահմաններու գծի սահմանը:

4. Թուսահայաստանի այդ շահագործութիւններու փոխարէն՝ Հայաստանը անոր կը զիջի քրակցիքի իրաւունք՝ զեւրոպայի եւ ռուսականներէ փոխադրելու իր հողին. այդ նիւթերուն 100իւն 25 տոկոսը պիտի բողաւի Հայաստանին. այդ ռազմականներէն ու զեւրոպայի պիտի անցնին Յոյ յոյուստի որոշ գծեան անկիւն եւ չպիտի գործածուին Հայաստանի դէմ:

5. Թուսահայաստանը կուսայ Հայաստանին 3 միլիոն ռուսկոսի եւ հար:

6. Թուսահայաստանը կը զիջի կաւու մի քանի կուշուրական արձիւներ, օրինակ Մակուայի Լազարեան ձեռնարանի գրադարանը եւն.:

Այս նախապայմանքն ստորագրուելէն յետոյ, որովհետեւ տաճկական արքանը տակաւ կը սեղմէր Հայաստանը, Երեւանի կառավարութիւնը պահանջեց անմիջական գործադրութիւնը: Սակայն Լրկրան ինքզինքը իրաւասու չի համարեց այդ պայմանները վերջնական եւ հետեւաբար անմիջապէս գործադրելի նկատելու, առանց Մոսկուայի վաւերացման: Մանաւանդ որ Լրկրան անհրաժեշտ համարեց նախ երթալ Պաղու, հոն կարգադրելու համար Չանգեղուրի եւ հայկական Ղազարի հարցերը եւ ապա Մոսկուա, ոչ միայն պայմանները Մոսկուայի ներկայացնելու, այլ նաեւ հոն գտնուող թրքական պատուիրակութեան հետ այդ մասին խօսելու համար:

Այսպէս, հոկտ. 29ին երբ Թուրքերը Կարսի ամբողջութեանց առջեւ էին, Լրկրան Երեւանէն մեկնեցաւ Պաղու, անկէ Մոսկուա, սակայն, մինչեւ այն ատեն ինչպէս Կարսը եւ Թուրքերը Ալեքսանդրապոլ հասան: Այս յաղթանակը, բնականաբար զօրացուց Թուրքերուն վարկը Պաղու վերջնորոշող աչքին եւ Մոսկուա չընդունեց Երեւանի մէջ կնքուած նախապայմանը, այնպէս որ Լրկրան երբ նոյ. 20ին վերադարձաւ Հայաստան, չեղեալ նկատեց հոկտ. 21ի համաձայնութիւնը, որ արդէն Հայոց համար ինքնախաբուծիւն մըն էր, որուամբ ըլլալով ուստի Թուրք պայմանագիրը:

4.— ՍՈՒՐՄԱՆՈՒԻ ԿՈՒՒՆԵՐԸ

Սուրմալուի կուիւններ կը կոչուի այն հերոսական դիմադրութիւնը զոր Հայերը ցոյց տուին եւ որ մեր վերջին կուիւնն ու փառքը եղաւ: Սուրմալուն այն միակ լուսաւոր աստղն է որ կը փայլի մեր վերջին անդամին մութ հորիզոնին վրայ: Հայերը այս վեցօրեայ պատերազմին մէջ ի յայտ բերին ռազմական արտակարգ կորով, որ սակայն դատապարտուած էր ձախողելու, քանի որ այդ ոգին մէկ թեւ վրայ կար միայն, եւ միւս թեւերու տկարացումովը թշնամին կրցաւ Կարսի դուռը ափ առնել:

Նկատի առնելով այս կուիւններուն կարեւոր հանգամանքը, երկարօրէն պիտի խօսինք անոր վրայ, նախ հրատարակելով պաշտօնական հետեւեալ զեկոյցները. —

Կիրակի, հոկտ. 24ին, թշնամին յարձակման անցաւ Սուրմալուի ամբողջ ճակատին վրայ, սակայն ամենուրեք ետ մղուեցաւ:

Յարձակումը սկսաւ լուսաբացին: Տաճիկներն ու Քիւրտերը խոշոր ուժերով եւ զինուած թնդանօթներով յարձակման անցան երեք ուղղութեամբ:

Քիւլլուք - Վերին-Չարուխչի գիւղերու ուղղութեամբ,

Սուլթանապատ-Իկտիր գիւղերու ուղղութեամբ և Թաշպու-
րուն բարձունքի ու Ղարաղոյունլու—Մարգարա գիւղերու
ուղղութեամբ:

Թշնամին յաջողեցաւ սկիզբի շրջանին գրաւել Գիւլլիւք,
Վերին Չարուխչի, Սուլթանապատ, Թաշպուրուն, Ղարա-
ղոյունլու, Թօխանշալու-Ղաշար և Թօխանշալու Հայեաթ
գիւղերը, սակայն երեկոյեան դէմ սկսուած յարձակման վերջ
տրուեցաւ և նախկին կացութիւնը լիովին վերանստատ-
ուեցաւ:

Մերդենիկի ուղղութեամբ Թշնամին հոկտ. 24ին փորձեց
յարձակել Մօլլա Հասան գիւղի կողմէն Սուչուչ և Տիկոր
գիւղերու վրայ, սակայն ետ չպրտուեցաւ:

Հոկտ. 25ին, Թշնամին Սուրմալուի մէջ նորէն կրկնեց
իր յարձակումը Իկտիրի վրայ: Ղարաղոյունլու, Իկտիր և
անձի գիւղերու շրջանին յամառ կռիւները կը շարունակուին:

Իկտիրի շրջանին մէջ կատաղի կռիւներէ յետոյ, հոկտ.
26ին երեկոյեան հակառակորդը դուրս քշուեցաւ իր գրաւած
Վերին Չարուխչի և Եանձի գիւղերէն, Հասիմ-Տիղ, Գալիկ-
Գաշ և Ղարաղոյունլու, Թաշպուրուն, Սիւլէյման-Դիգա գիւղ-
քերէն:

Հակառակորդը քաշուեցաւ դէպի ներքին Չարուխչի,
Քիւլլիւզ Առնաջի մօտ գտնուած բարձունքները և բռնեց
Թաշպուրուն սարը:

Ղարաղալայի կամուրջի շրջանին մէջ հոկտ. 26ին, կէս
օրէ յետոյ հակառակորդը յարձակեցաւ Ղարաղալայի կա-
մուրջը պաշտպանող մեր զօրամասերուն վրայ:

Կռիւը կը շարունակուի:

Սուրմալուի մէջ հոկտ. 27ին ետ մղուեցաւ Թշնամին
իր գրաւած Ղարաղալայի կամուրջէն:

Հոկտ. 28ի առաւօտէն յամառ կռիւներ տեղի կ'ունե-
նան Կարսի մեր զիւրքերուն ձախ թեւն անցած Թշնամիին
հետ:

Հոկտ. 29ի գիշերը Կարսի շրջանին մէջ հակառակորդը

Սամօվաթի և Ուլչարի մեր զիւրքերը գրաւած ըլլալով, մեր
զօրաթիւերը պաշարուելու սպանալիքէն փրկելու մտադրու-
թեամբ, մեր զօրամասերը ստիպուած եղան անցնիլ դէպի
Կարսի ամրութիւններու ներքին գիծը, Վիդլին քէօյ գիւղի և
Մեծ ու Փոքր Եայնի լեռներու շրջանին մէջ կռիւ:

* * *

Ինչպէս ըսինք, Թուրքերը հոկտ. 14ի հայկական յար-
ձակողականին ի պատասխան իրենց կատարած հակայարձակ-
ման պահուն շատ աշխատած էին Ալեակեաղի շրջանէն անց-
նիլ Կարսի թիկունքը, բայց չէին յաջողած, որով որոշեցին
այդ բաղբը փորձել ուրիշ կողմէ մը:


Իրաւ ալ Թուրքերը հոկտ. 24ի առաւօտուն, յարձակ-
ման սկսան Սուրմալուի ձակատին վրայ երեք թեւէ, սկսեալ
Արաքսի ափէն մինչև Կողբի շրջանը:

Իկտիրի մարդին մէջ Արնաջ-Սուլթանապատի գիծով՝ աջ
թեւէն վերին Գիւլլիւք Չարուխչի-Եայնի, իրենց ձեռքն ու-
նենալով Կողբ-Կաղզուան խճուղին. ձախ թեւէն Արալըխի
ձակատը. իսկ կեղրոն ունենալով Թաշպուրուն-Ղարաղոյուն-
լու գիծը: Ճակատը եռանկիւնածեւ էր և 40 վերստ տարա-
ծութիւն ունէր:

Թշնամի աջ թեւը առաջ խաղաց Հաճի Խալիլ գիւղի և
համանուն բարձունքին ուղղութեամբ, սակայն կարելի եղաւ
կասեցնել առաջխաղացումը և ետ առնել կարգ մը գրաւեալ
գիւղեր:

Այս կատաղի կռիւները մերթ գիշերն իսկ շարունակուելով
տևեցին վեց օր շարունակ և այնպիսի սաստկութեամբ, որուն
նմանը քիչ կը պատահի: Բաւական է ըսել որ զիւրքեր եղան
որ յաջորդաբար քանկեց գրաւուեցան իրարու ձեռքէ: Օրինակ,
Ղարաղոյունլուն ինն անգամ, Թաշպուրուն, Իկտիրի խճու-
ղին եւն. չորս հինգ անգամ ձեռքէ ձեռք անցան Օրերով
Արալըխի, Իկտիրի և Կողբի ձակատներուն վրայ: Մեր զիւր-
քերը հրաշքներ գործեցին, թիզ զիւրքերէն հարկաւոր
կերպով ոգորեցան:





ԵՐԵՎԱՆԻ ԲՐՆԱԿԱՆ ԳՐԱԳՐԱԿԱՆ

ԿԱՐՍԻ ԱՆԿՈՒՄԸ ԵՒ ԱՆՈՐ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

Չնայելով որ կառավարական և հրամանատարական շքր-
ջանակներուն մէջ բոլորն ալ համոզուած էին թէ հայոց գիւ-
քը ամուր է, թէ յաղթանակը ապահովուած է և չնայելով
Հոկա. 29ի երեկոյեան ժամը Յին Կարսի ճակատի հրամանա-
տար զօր. Փերումեանի հեռագրին որ կ'ըսէր — զօրքի արա-
մազրութիւնը չաւ է, հասարակութիւնը սգեւորուած և յաղ-
թանակը ապահով — Հայաստանի ասաջնակարգ բերդաքա-
ղաքը ինկած է:

Հոկա. 30ին սակայն, նոյն հրամանատարէն հեռագիր կը
տաացուի որ կ'ըսէ թէ Կարսի ճակատագիրը վճռուած է,
բերդաքաղաքը վտանգուած և անկումը ժամերու խնդիր է:

Կարսի անկման եւ առ հասարակ մեր վրջին պարսու-
թեան անվիճելի եւ գլխաւոր պատճառները հետեւեալն են. —

1. — Ոչ մէկ երկիր և պետութիւն համեմատաբար չէր
ունեցած այնքան ռազմաճակատ, որքան Հայաստան. ան
ունէր հետեւեալ ռազմաճակատները, որոնց պահպանման
համար ստիպուած էր որոշ գլխուորական ոյժեր կեդրոնացը-
նելու Լոսի չէզոք զօտի, Դաղսի, Բասարքէշարի, Զան-
գէզուրի, Նախիջևանի, Իզաիի, Կողբի, Կարս-Օլթիի: Այս
ամբողջ ճակատները ունէին 700 վերստ տարածութիւն:
Բացի այդ արտաքին ճակատներէն, Հայերը ունէին նաև ներ-
քին ճակատներ, ուր տեղ ամէն ժամանակ կարող էին տ-
ղբառամբական շարժումներ տեղի ունենալ թէ՛ թափարա-
կան և թէ՛ պոլչէվիքեան: Հակայական այդ տարածութիւնը
պաշտպանելու համար, հայերը ունէին մօտ 30,000 զինուոր,
որ հազիւ բաւական էր միայն Կարսի ճակատին համար և
թրքական արշաւանքը կասեցնելու եթէ միայն բոլոր միւս
ճակատները պարպուէր:

2. — Զօրքին յոգնածութիւնը. Մեր զօրքը բոլոր զօրա-
բանակներու հետ համեմատելով, 914 թուականէն սկսեալ ա-
ւելի շատ կռիւներու մասնակցած է թէ՛ ռուսական բանակի

մէջ և թէ՛ պաշտօնական շարժումէն վերջ Անդրկովկասեան սեյմի հրահանգներով, թէ՛ 918 թուականին տաճկական արշաւանքին ատեն և թէ՛ Հայաստանի հանրապետութեան կազմութենէն վերջ, երբ բազմաթիւ ներքին և արտաքին ընդհարումները յոգնեցուցած էին զինուորներն ու սպաները: Ներքին շարժումներ տեղի ունեցած են Մայիս ամսուայ ընթացքին Ալէքսանդրօքոյ, Սարգամիս, Ինչիր, Ն. Բայազիտ, Ղարս, Իիլիճան, և այլ շրջանները. իսկ արտաքին յարձակումներ, Թուրքերու, ռուս սովետական զօրքերու, և Զանգեզուրի թաթարներու կողմէ:

Բազմաթիւ այդ կռիւները, որոնք տեղի կ'ունենային հակառակ մեր կամքին և պարբերաբար, խոշոր չափով կ'ազդէր նաև ժողովրդին արամադրութեան վրայ, կ'ընկճէր զայն, մանաւանդ որ այդ բոլոր ընդհարումներուն միջոցին Հայաստան միայնակ էր, առանց դրսի օգնութեան ու միջամտութեան:

Վերջացնելով զօրքի յոգնածութեան պատճառաբանութիւնը, մենք շարունակենք պարզել Կարսի անկաման միւս պատճառները:

4.— Հրամանատարական կազմը. Մեր բանակը նոր էր և անոր հրամանատարական կազմն ալ բաւականաչափ թոյլ և հայկական իրականութեան անծանօթ: Իսկական զօրավարներ, որոնք ռուսական մեծ կայսրութենէն ստացած էին իրենց աստիճանը, սակաւաթիւ էին: Կարսի ճակտին վրայ գտնուող զօրավարները, ռուսական բանակի մէջ գնդապետներ էին, իսկ իրենց նոր աստիճանն առած էին հայկական կառավարութենէն, անոնք շատ յարմար էին իբրև կամակատարներ՝ փոքրիկ ճակատներու վրայ, բայց անկարող՝ կառավարելու մեծ պատերազմներ: Այդ պակաս մըն էր, զոր կրացնելու համար ժամանակի, սերունդի և զինուորական դաստիարակութեան պէտք ունէինք: Պէտք է շեշտել որ այդ զօրավարները ու շրջապատող սպայութիւնը ընդհանրապէս ստորուած էին ռուսասիրական հովերով, կը խօսէին բացառաբար ռուսերէն և ամուր կազերով կապուած չէին հայ ժո-

ղովուրդին, անոր քաղաքական իտէալին հետ և իրենց պատօնը կը վարէին ո՛չ թէ գաղափարական, այլ նիւթապաշտական հօդի վրայ:

5. Սպայական կազմը.—Սպայութեան թիւը սակաւ էր զօրքին մէջ: Հին և դադարաւորական սպաները, որոնց թիւը շատ էր երկու տարի առաջ, տեղի ունեցած կռիւներու և պատերազմներու ընթացքին նահատակուեցան և անոնց տեղը գրաւեցին աւելի նուազ փորձառութեամբ, աւելի թոյլ պատրաստութեամբ և աւելի քիչ տոկոսնութեան տէր սպաներ: Ղաթարաղ-Չանդեզուրը, Պէօլիք Վէլային—Նախիջևանը, Ղազխս, և Օլթին իրենց մէջ տեղաւորեցին հին, տոկոսն և լաւ սպաներու զիակներ, որոնց տեղը գրաւեցին նորերը: Հայոց սպայական դպրոցը նոր էր հիմնուած և կարճ ժամանակի մը մէջ անկարող էր պատրաստել սպայութիւն, իսկ պատրաստիներու թիւը շատ նուազ էր, երիտասարդ և եռանդուն, բայց յաղթանակ տանելու համար բաւականաչափ անփորձ: Ան իր արամադրութեան տակ ունէր մօտ 8000 զինուոր և շատ քիչ թուով սպաներ:

6. Հալոսրդակցութեան միջոցներու պակասը.—Յողթանակ մը ապահովուած է այն չափով, որչափ արագօրէն կըրնաս կատարել զօրքերու տեղափոխութիւն: Այդ կողմէն շատ աննպաստ պայմաններու մէջ կը դտնուէր բանակը: Երկաթուղիները կը գործէին փայտով, նուրի չդոյութեան պատճառաւ: Ատրպէճանը նաւթ չէր տար—շատ հասկնալի պատճառաբանութեամբ մը, արտասահմանի մէջ գնուած նաւթն ալ շատ ուշ կը հասնէր— Պաթումէն Սանահին երկաթուղագիծը Վրացիներու ձեռքը ըլլալով: Այդ պատճառով ալ կատուվարութիւնը ստիպուած էր Սարբզամիշի և Շահալիի շրջաններու անտառներուն օգնութեան դիմել, պատրաստել փայտ, տեղափոխել զլիաւոր կայարանները և այլպէսով ապահովել վառելանիւթը: Այն տարածութիւնը, որ կը գրանուի Երևան—Ալէքսանդրաքոյ—Կարսի միջև, զոր սովորական երթելակութեան ժամանակ 12 ժամէն կը կտրէ զօրքը, փայտի գործածութենէն ի վեր եռապատկուեցաւ, որովհետև

գնացքները ստիպուած էին որոշ կայարաններու մէջ կանգ առնել ժամերով, փայտ առնել, չորցնել և ապա միայն առաջանալ: Այդ պայմաններուն մէջ շատ դժուար էր անմիջական և արագ օգնութիւն հասցնել, մէկ ճակատէն. կարսի շրջանը զինուորներ տեղափոխելու ժամանակ:

Կարսի անկումը առաջ բերաւ յուսահատութիւն և խուճապ ոչ միայն զօրքին, այլ և ժողովրդային լայն խաւերուն մէջ: Աղէքսանդրաբօլի շրջանի ժողովուրդը, որ միշտ թոյլ կազմակերպուած և միշտ ալ տրամադիր թուրքերու պահանջներուն ընդառաջ երթալու, պատրաստութիւններ կը տեսնէր անջատ բանակցութիւններ վարելու՝ իր կաշին փրկելու համար: Կարսի և Աղէքսանդրաբօլի միջև գտնուած տարածութեան վրայ ապրող հայ զիւղացիութիւնը արդէն պատրաստութիւններ կը տեսնէր գաղթելու, հեռանալու և այդ երեւոյթը շատ բացասական ազդեցութիւն ունեցաւ թէ՛ կառավարական շրջաններու, թէ՛ զօրքի և թէ՛ առասարակ ընդհանուր զիմադրական օգիին վրայ:

Իսլորն ալ կ'զգային պարտութիւնը: Վերջին օյժերն էր հաւաքած կառավարութիւնը—կամաւորական շարժում—փրկելու համար կացութիւնը, բայց անօգուտ: Այդ առեւնները Աղէքսանդրաբօլի մէջ գտնուող կառավարութեան անդամները, խորհրդարանի անդամները, ինչպէս նաև հրամանատարական կազմը կը յայտնեն Երևանի կառավարութեան թէ՛ պատեքազմը շարունակել անօգուտ է և պէտք է բանակցութիւնները սկսիլ թուրքերու հետ՝ որոշ եղրակացութեան դալու համար:

ՀԱՇՏՈՒԹԵԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Կառավարութիւնը Նոյ. 3ին կը հեռագրէ Էնկիւրբի կառավարութեան՝ զինադադարի և հաշտութեան լրանակցութիւններու համար: Այդ առաջարկը թուրք կառավարութեան կը յանձնուի Նոյ. 5ին: Այս նոյն օրը, Նոյ. 5ին, Հա-



յաստանի կառավարութիւնը կը ստանայ թուրք Ազգ. Մեծ ժողովէն հեռագիր մը, Նոյ. 2 թուակիր, որով կ'առաջարկուէր զալ որոշ եղրակացութեան և հաշտութեան բանակցութիւններ սկսիլ: Երկուստեք եղած այդ փափաքը խոշոր ազդեցութիւն թաղուց կառավարական շրջանակներուն վրայ և բոլորն ալ տրամադրուեցան հաշտութեան եզր գտնելու:

Գարապէթի փաշան ստանալով Հայաստանի կառավարութեան Նոյ. 3ի առաջարկը, իր կողմէն որոշ պայմաններ կը դնէ՝ բանակցութիւնները սկսելու իբր նախապայման:

Ատոնք են՝ Հայկական զօրքերը պէտք է դատարկեն Աղէքսանդրաբօլը և անոր ըերդերն ու կայարանը պիտի դրաուին թուրք զօրքերուն կողմէ, քաղաքը պիտի մնար ազգաբնակչութեան ձեռքը: Հայկական զօրքերը պարտաւոր են 10—15 քիլօմէթր շրջադձով հեռանալ Աղէքսանդրաբօլ քաղաքէն: Այս առաջարկը քննութեան դրուեցաւ կառավարութեան Նոյ. 5ի առտուան ժամը 4ի խառն նիստին մէջ՝ նախարարական և հրամանատարական կազմով:

Նոյ. 5ին, ժողովը նկատի ունենալով ռազմական նախարարի և հրամանատարութեան պատճառաբանութիւնները՝ զօրքի լքման, ճակատի թուլացման մասին, որոշեց ընդունել Գարա Պէթի փաշայի առաջարկը և հաղորդեցին այդ մասին Աղէքսանդրաբօլի հրամանատարութեան:

Այդ պայմանները ընդունուեցան և գործադրուեցան Նոյեմբեր 7ին:

Նոյեմբեր 8ին սակայն, Էնկիւրբի կառավարութիւնը, նկատի ունենալով հայկական բանակին զիմադրական օյժին պակասը և իր զօրքերուն անարգել յառաջխաղացումը, նոր պայմաններ կ'առաջարկէ, որոնք են՝

1. Քարա Պէթի փաշայի կողմէ նախապէս առաջարկուած պայմանները ժամանակաւոր ընօթ ունին և մինչև նոր պայմանները չընդունուին, հաշտութեան բանակցութիւնները չեն սկսուիր:
2. Հայկական կառավարութիւնը պիտի յանձնէ 12 թրնդանօթ՝ իր բոլոր մասերով:

- 3. 60 դնդացիք՝ իր բոլոր պարագաններով .
- 4. 4000 արկղ փամփուռ .
- 5. 6000 սուճա թնդանօթի .
- 6. 1000 արկղ հրացանի զանազան մասեր .
- 7. Երկու չոգեմեքենայ և 50 վակոն .
- 8. 2000 հրացան :

Այդ բոլորէն դուրս հայկական զօրքերը պիտի պարպեն հետեւեալ հողամասերը—Ալադէօզ կայարանէն դէպի Կրմզու, Նարբանի, Գալաօղլի—Վարուսնցովկայ, որմէ դէպի սրեւմուտք (Ադէքսանդրաբոլ) պիտի գրաւուի թրքական զօրքերով. իսկ դէպի Արեւելք մինչեւ Արաքս կայարանը, Ալադէօզի գագաթը, Գանադիրմազ, Բոցիքինէ և Նօփօ-Միխայլովկայ—պիտի մնայ չէզոք զօտի, որ պիտի կառավարուէր հայկական վարչութեամբ և ինքնավար մարմիններով—իսկ այդ գծէն դէպի արեւելք պիտի գրաւէին հայկական զօրքերը :

Այդ պայմանները քննութեան դրուեցան և կառավարութեան կողմէ միաձայն մերժուեցան : Այդ բոլոր պայմանները դժուար էր իրագործել և ընդունելու պարագային, վախ կար Պալչէվիքեան շարժումներէ : Կառավարութիւնը զգալով կացութեան լրջութիւնը և այն որ մի քանի զօրավարներ իրենց վրայ դրուած յոյսերը չիրականացուցին—որոշեց ունենալ երկու զօրամաս՝ Երեւանեան, Դրօի հրամանատարութեամբ և Զաջուբի՝ Սեպուհի ղեկավարութեամբ :

Այդ որոշումները բաւականաչափ ուշ էին, որով խմբապետները ո՛չ էնարաւորութիւն և ո՛չ ալ ժամանակ ունեցան կազմակերպելու զիմադրութիւնը : Կազմաւորուած և լրջուած բանակը հնարաւորութիւն չունեցաւ զիմանալու և 3—4 օրուոյ նոր կոխներն ալ իրական օ և է արդիւնք չտուին : Թուրքերը նորէն սկսան յառաջխաղացումը : Կացութիւնը օրէ օր աւելի սպառնալից կը դառնար և հայ ժողովրդի մէջ առաջ կուգար կատարածի, աւերածութեան մղձաւանջը, զոր կը սպասէին Քէմալականներէն և որու պատճառով ալ կը հեռանային այն վայրերէն ուր կը բնակէին և կը մօտենային Վրաստանի սահմաններուն :

Կացութիւնը պարզ էր : Թուրքերը յաղթական էին : Երկրին ներքը յուսահատութիւնը կը տիրէր : Ամէն օք հլք կը փնտաէր Թուրքերը հետացնելու : Ասպարէզ եկան պօլշէւիկեան գործակալներ : Ժողովուրդը իր երեսը դէպի հիւսիս դարձուց և օդնութիւնը կը սպասէր Ռուսաստանէն և իր զիւանագիտական ներկայացուցիչ Լըկրանէն, որ Մոսկուաէն ճամբայ ելած էր դէպի Երեւան : Էնկիւրիի կառավարութեան կողմէ դրուած պայմանները ընդունուեցան և երկու կողմէն ալ պատրաստութիւններ տեսան հաշտութեան բանակցութիւնները սկսելու՝ Ադեքսանդրապօլի մէջ :

Այդ ժամանակամիջոցին մէջ Ա. Խատիսեան, կառավարութեան կողմէ իբրեւ պատգամաւոր ընտրուած հաշտութեան բանակցութիւնները սկսելու համար, ուղարկուեցաւ Թիֆլիզ՝ դաշնակից պետութիւններու ներկայացուցիչներուն կարծիքը իմանալու և մեր կացութեան մասին խորհրդակցելու :

Բանակցութիւնները սկսան : Մեր կողմէն պատգամաւորներ նշանակուեցան Ա. Խատիսեան, Ա. Քիւլխանդանեան (Ելմաական նախարար) և Ղարղանեան, Կարսի նահանգապետը (ժողովրդական) :

Կառավարութիւնը Ադեքսանդրապօլ զացող պատգամաւորութեան տուած է հետեւեալ հրահանգները :

Պաշտպանել առաւելագոյն պահանջները . Թուրքերը պէտք է պարպեն մինչեւ 914 թուի սահմանները, իսկ Թրքահայաստանէն պիտի պահանջուէր Վան, Մուշ և այդ գծով մինչեւ Րիզէ : Եթէ անոնք համաձայն էին մեր այս առաւելագոյն առաջարկներուն, այն ատեն միայն գաշնագիրը պիտի ստորագրուէր՝ իբրեւ հաւասար կողմ : Եթէ Թուրքերը ընդատաջ չէրթային այդ առաջարկին, այն ատեն երեւան պիտի բերուէր Պրէսթ Լիթովսկի դաշնագիրը և ստորագրելով հանդերձ պայմանագիրը, պիտի աւելցնէր որ այդ ոչ թէ համաձայնութիւն է այլ պարզ յանձնատուութեան ենթարկումը ոյժին և յաղթողին : Այդ հրահանգներով պատգամաւորութիւնը ճամբայ կ'ելլէ Ադեքսանդրապօլ՝ Թուրքերուն հետ

բանակցելու: Մինչ անոնք հոն կը բանակցէին, Երեւանի մէջ
և Ղազարի ճակատին վրայ տեղի կ'ունենան գործադու-
թիւններ, որոնց նպատակն էր Հայաստանի մէջ առաջ բերել
մեծամասնական յեղաշրջում:

ՊԱԼՇԷՎԻՔԵԱՆ ՏԻՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ

Թուրքերու յաղթութեան և յառաջխաղացութեան մէջ
ժողովուրդը կը նկատէր նախկին վտանգը մոտալուտ ըլլալը
և սպանալիք մը մեր Ֆիդիբախական գոյութեան և անկախու-
թեան: Ան զգալով նաև որ Հայաստանի կառավարութիւնը
ու բանակը ա կարող էին ետ մղել թշնամին և պաշտպանել
հայրենիքը, իր աչքերը յառեց զուրսի ուժին, որուն օգնու-
թեամբ կարող պիտի ըլլար Թուրքերը հեռացնել և իր քա-
ղաքական ծրագիրները իրագործել:

Այդ ուժը, հասկնալի է թէ Ռուսաստանը և զայն ներ-
կայացնող պալչէվիքեան կառավարութիւնն էր: Հայ մոզո-
վուրդը փորձով գիտէր և համոզուած էր որ իր վաղեմի մեծ
բարեկամները զինքը մինակ են թողած, իրական ոչ մէկ օ-
ժանդակութիւն չեն հասցուցած և որ միակ միջոցը որ մնա-
ցեր էր իրեն՝ այդ պալչէվիքեան ուժերուն հետ գործակցելն է:

Աղեքսանդրաբոլն արդէն իմանալով որ Թուրքերը մտե-
ցած էին և կառավարական պաշտօնեաներն ալ քաղաքը թո-
ղած հեռացած, Նոյեմբեր ծին յայտարարած էր պալչէվիքեան
իշխանութիւն, վայելելով Թուրք հրամանատարութեան հո-
վանաւորութիւնը: Ինչպիսի Գարաքիլիսէ և Սանտիին երկարող
տարածութեան վրայ գտնուած ազգաբնակչութիւնն ալ, ինչ-
պէս նաև հոն ապաստանած գաղթականութիւնը տրամադ-
րուած էին համակրութեամբ դէպի Մեծամասնականները և
կը սպասէին կառավարութեան փոփոխութեան:

Հայաստանի միւս վայրերուն մէջ, ինչպէս նաև Երե-

ւան, նոյն արամադրութիւնը կը տիրէր, աւելի դսպուած և
զաղանի, որովհետև Հայաստանի կառավարութիւնը գեթ
գոյութիւն ունէր, և կը շարունակէր բանակցութիւններ վա-
րել թէ՛ Թուրքերուն և թէ՛ Պալչէվիքներուն հետ տեսակցե-
լով, կը կազմէ որոշ ծրագիր: Կը խորհին միջոցներու մա-
սին՝ Հայաստանը մեծամասնական դարձնելու համար: Չնա-
յած սակայն որ մեր ստացած տեղեկութիւններուն համա-
ձայն, այդ ժողովին մէջ իշխող արամադրութիւնը կ'ըլլայ
Հայաստանի ձեռք չտալ, չխառնուիլ անոր ներքին գործե-
րուն և առայժմ չօգտուիլ անոր նեղ վիճակէն, բայց կը շա-
րունակուին որոշ պատրաստութիւններ, կը կազմակերպուին
պալչէվիքեան գործասեր, որոնց մէջ նաև հայ մեծամաս-
նականներ, և կ'որոշեն ձեռք առնել կառավարութեան կազ-
մը, — մէկ խօսքով պատրաստութիւններ կը տեսնէին գրա-
ւելու Հայաստանը, «ազատելու» դաշնակից պետութիւններէն
և սերտ յարաբերութիւններ պահպանելով հարեւաններու
հետ՝ երկիրը հանելու անտանելի վիճակէն:

Լրկրանի պատուիրակութիւնը, որ Երեւան կը գրա-
նուէր, պարապ նստած չէր: Ան կ'օգտուէր ժողովուրդին մէջ
տիրող յուսահատութենէն, փրօփականա կ'ընէր և իր գոր-
ծակիցներուն միջոցաւ կը տարածէր որ միայն Պալչէվիքե-
րուն միջոցաւ կարելի էր Թուրքերը քշել, հայ և Նաւթ հաս-
ցրնել երկրին և փրկել կապութիւնը:

Իրերու այս վիճակին մէջ Հ. Օհանյանեանի դաշխեճը
անկարող էր շարունակել իր գոյութիւնը: Անհրաժեշտ զգաց-
ուեցաւ նոր կազմի: Հայաստանի Խորհրդարանը, նկատի առ-
նելով վերոյիշեալ արամադրութիւնները, յանձնարարեց Յ.
Քաջաղանուսի կազմել նոր դաշխեճ, անհատական հիմունքնե-
րով, որ կը նշանակէր թէ միայն Դաշնակցականներէ հրաւի-
րելու չէ նախարարները, այլ և միւս կուսակցութիւններէ
կարող անձնաւորութիւններ: Քաջաղանուսի 3-4 օր շարունակ
բանակցութիւններ կը վարէ և արդիւքը այն կըլլայ որ թէ՛
աջակողմեան և թէ՛ ձախակողմեան տարրերը կը հրաժարին
մասնել նախարարական կազմին մէջ, զգալով վայրկեանին
լրջութիւնն ու պատասխանատուութիւնը:

Իրականութիւնն այն է, սակայն, որ աշակողմեան թեւ-
ւին պառականողները չեն ուզած մտնել, ինչպէս նաև ինքը
Քաջագնուներն, մտածելով որ երկրին մէջ տիրող կացու-
թիւնը կը պահանջէ աւելի ձախ թեւերէ կազմուած դահլիճ
մը և ուսական տեսակէտը պաշտպանող անհատներ: Իսկ
ձախակողմեան թեւին պառականողներն ալ մերժած են մտնել
Քաջագնուներ զահլիճին մէջ, համարելով վերջինս աշակող-
մրեան և անհամապատասխան՝ ուսական քաղաքականու-
թիւն առաջ տանելու:

Քաջագնուների դահլիճ կազմելու անյաջող փորձէն վերջ,
խորհրդարանը կը յանձնարարէ Ս. Վրացեանին՝ ձախ Դաշնակ-
ցականներէ և ձախակողմեան ասորերէն կազմել նոր դահ-
լիճ մը: Վրացեանը, կը կազմէ այդ դահլիճը, որուն մէջ կը
մտնեն նաև երկու Սօցիալիստ Յեղափոխականներ՝ Ա. Խոնդ-
կարեան և Վ. Մինախոբեան:

Մինչ Երեւանի մէջ տեղի կ'ունենային նախարարական
փոփոխութիւններ, Ալեքսանտրապօլի մէջ ալ առաջ կը սար-
ուէին հաշտութեան բանակցութիւնները, և մինչ բոլորն ալ
հաւատացած էին որ երկիրը փրկուած է վտանգէ, որ ուսե-
րու օգնութեամբ կրնայինք պատուաւոր հաշտութեան եղբ
զանել էնկիւրբի հետ, անդին Ղազարի ձակաաին վրայ տեղի
ունեցան զինուորական որոյ գործողութիւններ, որոնք Հա-
յաստանի մէջ առաջ բերին մեծամասնական յեղաշրջում:

† Նոյ. 29ին, Պալլէվիկեան զօրարածին մը, բազկացած
Քուպանի և Թէրեքի Խաղախներէն, մօտ 10.000 հոգի, ու-
րոնց մէջ նաև Հայեր, առանց ո և է պատճառի և վերջնագրի,
անցաւ սահմանը և առանց զիմադրութեան գրաւեց Իջևան
քաղաքը:

† Հայաստանի կառավարութիւնը, այդ լուրը առնելով,
հրաման տուաւ Տիլիջան գտնուող իր զօրամասին՝ Սեպուհի
հրամանատարութեամբ, զիմադրել զէպի Հայաստան արշա-
ւոյ պալլէվիկեան զօրքերուն և միաժամանակ խիստ բողո-
քադիր ներկայացուց Լեկրանի՝ Մեծամասնականներու այդ
ապօրինի քայլին դէմ:

Լեկրանը գրաւոր ներողութիւն խնդրեց բոլորին համար,
յայտարարելով որ եղածը պարզ թիւրիմացութիւն մըն է, ա-
տիկա պէտք չէ համարել թշնամական քայլ, խոստանալով
անմիջապէս ներկայացուցիչներ ուղարկել Իջևան՝ պահանջե-
լու որ պալլէվիքեան ոյժերը ետ քաշուին և մաքրեն Հայաս-
տանի հողամասը:

† Իրենց կողմէն նշանակեց զինուորական կցաբղ զօր. Բոր-
բիշլեին և խնդրեց որ Հայաստանի կառավարութիւնն ալ նը-
շանակէ զնդապետ մը, որոնք իբրև պատուիրակներ երթային
Ղազարի՝ պալլէվիկեան յառաջխաղացման առաջին առնելու
համար:

† Մինչ Երեւանի մէջ բոլորն ալ լաւ տրամադրուած էին և
հաւատացած որ ամէն բան կարելի է խաղաղ միջոցներով
լուծել և մինչ զինուորական պատուիրակութիւնը պատրաս-
տութիւն կը տեսնէր՝ համբայ ելլելու, լուր կը ստացուի որ
Նոյ. 30ին պալլէվիկեան արշաւող զօրամասը դրուեր է Տի-
լիճանը, որ Սեպուհի զինուորներուն մէկ մասը անցեր են մե-
ծամասնականներու կողմը և որ ուսական ուժերը երկու
թեւի բաժնուած՝ առաջ կը շարժին դէպի Դարաքիլիսէ և
զէպի Երեւան:

Այդ դէպքերով կացութիւնը հիմնականապէս փոփոխու-
թեան ենթարկուեցաւ և կառավարութիւնն ու Հ. Յ. Դաշ-
նակցութիւնը ստիպուած էին հետեւելու նոր քաղաքականու-
թեան մը.

† Բոլորին համար ալ պարզ էր որ մեր զօրքին և ժողո-
վուրդին մէջ զիմադրական օգի չէր մնացեր և այն համո-
զումը կը տիրէր թէ իւրաքանչիւր նոր ընդդիմութիւն կարող
է նոր արեւնհեղութիւններու դուռ բանալ: Կառավարու-
թեան և Դաշնակցութեան համար դառն իրողութիւն էր նաև
այն որ զուրսէն, նախկին բարեկամներէն, դրական և իրա-
կան օգնութիւն սպասելու չէ: Երեւանի ժողովուրդն ալ, ի-
մանալով Իջևանի և Տիլիճանի գրաւումները, ինչպէս նաև
Դարաքիլիսէի և Աղեքսանդրապօլի տրամադրութիւնները—
յարբի մեծամասնականներուն, — պատրաստութիւններ կը

տեսներ նոր իշխանութիւնը դիմաւորելու: Երիտասարդութիւնը, որ նման դէպքերու ժամանակ աւելի արտայայտուի կ'ըլլայ, շատ որոշ արամադրութիւն ցոյց կուտար դէպի Պոլ- չէվիզը և արդէն բանակցութիւններ կը վարէր Լըկրանի հետ, Հայաստանը սովիէթական զարմնելու նպատակով:

Մնացած զորամասերն ալ, որոնք հաւատարիմ էին կառավարութեան, տատանման վիճակի մէջ կը գտնուէին և ուժեղ ու կազմակերպուած թիկունք չտեսնելով, յուսահատած էին:

Ահա այդ պայմաններուն մէջ էր որ Հայաստանի կառավարութիւնն ու Հ. Յ. Դաշնակցութիւնը որոշեցին տեղի տալ զալիք անհրաժեշտութեան և երկրին ղեկը յանձնել Պալչէվիզներուն, դոնէ համաձայնութեամբ, որպէս զի քաղաքացիական կռիւ չծագէր: Նոյեմբեր 22ին սկսած էին բանակցութիւնները կառավարութեան և Լըկրանի պատուիրակութեան միջեւ նախնական համաձայնութիւն մը կալաջանելու՝ երկրին իշխանութիւնը մեծամասնականերու յանձնելէ առաջ:

Դիտաւոր պայմաններն էին.

1. Ռուսաստանի սովիէթական իշխանութիւնը կը ճանչնայ Հայաստանի անկախութիւնը:
2. Մինչեւ Պաքուի մէջ կազմուած նոր կառավարութեան — Ռեւիզի — ժամանումը Երևան, իշխանութիւնը կ'անցնի երկու զինուորականներու ձեռքը՝ Դրօն, իբրև ընդհանուր հրամանատարի և Սիլիսի՝ իբրև զինուորական Բոմբիէր:
3. Քաղաքական հողի վրայ ոչ մէկ հալածանք տեղի չպիտի ունենայ և չպիտի ձերբակալուին ու խիստ պատիժի ենթարկուին ո՛չ քաղաքական կուսակցութեան անդամները և ոչ ալ հրամանատարական կազմը:
4. Ամէն կերպ պէտք է խուսափիլ քաղաքացիական կռուիներէ, որովհետև առանց ատոր ալ հայ ժողովուրդը հեղափոխական զօնք տուած է և հանգիստի ու խաղաղութեան պէտքը կը զգայ:

Համաձայնութիւնը ստորագրելու պայմանաժամ սրուած

էր մինչև դեկտեմբեր 2, գիշերուան ժամը 12ը, երբ Վրացեանի զաշխիք տեղի պիտի սար և իշխանութիւնը Դրօն և Սիլիսին պիտի յանձնուէր:

Սակայն Լըկրան պատրուակելով թէ շատեր կ'ուզեն փախչիլ, պայմանաժամը կը կրճատէ և փոխանակ Դեկտ. 2, գիշերուան ժամը 12ին, կը վերածէ Դեկտ. 2 կէսօրէ կաթ ժամը 4ի:

Աւելի քան երկու տարուան Հանրապետութեան կառավարութիւնը, որ կը գտնուէր Դաշնակցականներու ձեռքը և որը յենուած էր Դաշնակից պետութիւններու վրայ, կը պարտուի և տեղի կուտայ նոր ոյժի մը, հայ կոմունիստներուն, որոնց համար դրօն ոյժը՝ ուսական սովիէթական կառավարութիւնն էր:

Նոր կառավարութիւնը, որ արդէն պաշտօնի էր անցած դեկտ. 8ին, իր առաջնակարգ նպատակները կը համարէ հեռանալ երեք անհրաժեշտ գործերը՝ Ալէքսանտրապոլի դաշնագրի վերաքննութիւնը, նաւթի, հացի և կտորեղէնի ներմուծում Հայաստան և առեւտրական յարաբերութիւններ բազմի Պարսկաստանի և Ատրպէճանի կառավարութիւններուն հետ:

Անոր նպատակներէն մէկն էր նաև հայկական բանակի վերակազմութիւնը, որ նշան է թէ դեռ պատերազմը հեռացած չէ Հայաստանէն և մենք կրնանք նոր անակնկալներու ակամատես ըլլալ:

Նոր կառավարութեան առաջին յաջողութիւնն այն ե- գաւ, որ սովիէթական Ատրպէճանն «ինքնակամ» կերպով Զանգեզուրի և Նախիջևանի շրջանները (նուիրեց) նորակազմ Հայաստանի, իսկ լեռնային Ղարապաղի մասին համաձայնեցու հանրաքուէի սկզբունքին:

Կ Ե Ր Զ



2

Faint, illegible text, possibly bleed-through from the reverse side of the page.

Հայաստանի Ազգային գրադարան



NL0439247

18150

